



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

Dr. Ulrich
1924
1924-1925
1925

1925

891.99

U-41



891-99

Համա

19 NOV 2011

4-41

ՏՕՔԲ. ԱՊԵՐԵԿՆ ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ

(Ռ. ՍԵՒԱԿ)

891-99 64549-67
4-41

Տ. Ալեքս
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՐԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԽՍՀ ԿԸ 4508 Տ/Հ 793

—	—	—
—	—	—
—	—	—
—	—	—
—	—	—
—	—	—
—	—	—
—	—	—

ՊԿ չ. 243 թ. 3.000.000

ԲԺԻՃԿԻՆ ԳԻՐՔԵՆ
ՓՐՑՈՒԱԾ ԷԶԵՐ



ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ "ԳՈՂՅՅԱՆ" ԳՐԱՄԱՐԴԱՐ

1925

Տ Պ Ա Գ Բ . « Ա Լ Ի Բ »
Ա Ե Լ Ա Ն Ի Կ

30 JUL 2013

Հունիսի 4, 1927

Տօնական

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Փոշիներու մէջէն գուրս կը հանենք ու ներկայ հատորին մէջ կ'ամփոփինք տարաբախտ Տօրթ. Ռուբէն Զիլինկիրեանի՝ «Բժիշկին Գիրքէն Փրցուած էջեր» ընդհանուր խորագիրն տակ զրած այն գեղեցիկ պատուածքները, որոնք տասներկու տարի ներ առաջ, 1913 — 1914 թուականներուն, առաջին անգամ լրյա տեսան «Ազատամարտ» ի մէջ եւ այնքան մեծ հաճոյքով կարդացուեցան ընթերցողներուն կողմէ:

Տօրթ. Ռուբէն Զիլինկիրեան, հայ բժշկական պատմութեան մէջ, միակն է եղած, որ այնքան սիրուն, իրայատուկ եւ ժողովրդական ոճով մը զրի սուած է բժիշկի իր էջերը: Եւ ասոր մէջ փառուելու է զաղանիքը այն հետարքքութեան, զր ողբացեալ զրագէտին պատմուածքները արթնցուցին հասարակութեան բոլոր խաւերուն մէջ անխափի:

Զինագագարէն ասդին, շատ մը սպառած ու հոս - հոն ցրուած երկեր հրատարակութեան արժանացան, բայց ոչ մէջ զրատարակիչ մորքէն անցուց, հասորի մը մէջ ամփոփել այս թանկարժէք էջերը, որոնք այլագէս կրտսուելու պիտի դատապարտուին:

Այժմ, ձեռնարկելով այս զրքի հրատարակութեան, կ'ուղենք նախ կրտսուել փրկել հանձարեղ բժիշկին ու զրագէտին զրքի այս արատարութիւնները, եւ յետոյ, կը կարծենք թէ, այսորուան ու վաղուան մեր պատանի ու երիտասարդ սերունդը, աւելի քան պէտք ունի այս զրքին, իբր լաւագոյն խորհրդատու մը, շողշողուն խայծերով ու փորձութիւններով լեցուն այս կեանքին մէջ:

Հ Պ Ա Տ Ա Ր Ա Կ Ի Զ Բ



64549-68

ԳԱՅԱՏԱԿԱՆ ՄԸ ՌՈՒԲԷՆ ԶԱՐԴԱՐԵԱՆԷՆ



Հետեւեալը մէկ մասն է այն նամակին, զոր տաղանդաւոր գրագէտ Ռուբէն Զարդարեան Պոլսէն ուղղած է գրչի իր եղայրակցին «Բժիշկին Գիրքէն Քրուած Էջեր»ու հաստարակութեան առթիւ.—

«Ճնորհաւորութիւններս այն զմայլելի ձեւին համար, որով կը գրէք ձեր Բժիշկի Էջերը։ Ձէք կարող երեւակայիլ թէ որպիսի՝ խանդավառ ընդունելութիւն գտած են անոնք ընթերցող հասարակութեան մէջ՝ թէ՛ հոս և թէ՛ արտասահման։ Ասիկա նախուկապացուցանէ այն անտարակուսելի գրական ճարտարութիւնը որով կը գրէք ձեր յօդուածները՝ քերթուածի՞մը՝ չափ թրթոււն, երկրորդ՝ մանկավարժական այն մեթոսը, որով հիւանդութեանց սարսափն ու դարշանքը կը ներշնչէք, առանց խրատի ու քարտզութեան հին պահալ մեթոսին և երրորդ՝ ա՛յն որ «ափոս» ա՛յնքան տառապանք կայ մեր հասարակութեան ծոցն ալ, ու ա՛յնքան հիւանդ, ա՛յնքան վիրաւոր»։



ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԻԾԵՐ

ՏՕՔԹ. ՌՈՒԲԷՆ ԶԱԼԻՒՆԿԻՐԵԱՆԻ



Տօքթ. Ռ. Զիլինկիրեան, ծնած է Սիլիվրի, 15 փետր. 1885ին։

Իր նախնական կրթութիւնը կը ստանայ տեղւոյն ազգ. նախակրթարանին մէջ, յետոյ երկու տարի կը հետեւի Պարտիզակի Բարձրագոյն Վարժարանը։ 1901ին կը հեռանայ Պարտիզակէն և կը սկսի յաճախել Պէրպէրեան վարժարան, զոր կ'աւարտէ 1905ին։

Վարժարանին անօրէնը Ոէթէսս Պէրպէրեան, Ռուբէնին՝ գիտութեան ձիւղին մէջ յայտնաբերած հակումները գնահատելով, կը թելազրէ անոր մեկնիլ Հոգան, հետեւելու համար տեղւոյն բժշկական համալսարանը։ 1911ին կ'աւարտէ համալսարանին ընթացքը և երկու տարի կը պաշտօնավարէ տեղւոյն դարմանատուներուն ու հիւանդանոցներուն մէջ, հետզհետէ ծանօթանալով բժշկական արտեհստի նրբութիւններուն։

Համաշխարհային պատերազմի նախօրեակին էր որ վերադարձաւ Պոլիս, հոն հաստատուելու համար, և հազիւ տեղաւորուած, թրքական զօրաշարժը զինքն

աւ առաւ բանակի շարքերուն մէջ: Իրբեւ զինուորական լսիչկ ծառայեց Մաքրի գիւղի մէջ, երբ ձերբակալուեցաւ ու իր եղբայրակիցներէն քիչ վերջը, մինակ աքսորուեցաւ Զանկրի:

Այդ թուականէն վերջ, իր և իր ընկերներուն եղերական վախճանը ծանօթ է ամենուն: Զարաշուք օր մը, իր սրտի ու հոգիի մտերմին Վարուժանի և ուրիշ երեք հոգիներու հետ, Զանկրիէն ձամրայ կը հանուին գէպի Գալաքրդ, եւ այդ համրուն վրայ, 13—26 օգոստոս 1915ին, ծառերու կապուած, զաշոյնի հարուածներով, խժգօրէն կը մորթոտուին մարզաւպան չերեներու կողմէ . . . :


Ռուբէն Առակ մեռաւ «վարդի» մը մահով, հաշվու իր վէս հասակը ցցած արեւին ու աչքերը՝ աստղերուն: Մեռաւ ան այնպէս, ինչողէս

«Վարդի»ը մեռան,
Վարդի»ը մեռան,
Իրենց բիւր-բուրան
Յօդիկին վրան
Վարդի»ը մեռան,
Վարդի»ը մեռան:

«Արինոտ, մանրիկ,
Ոտներս բոպիկ
Դիակներուն վրան
Դողդոչ կ'երերան:
Վարդի»ը մեռան,
Վարդի»ը մեռան»

ԲԺԻՇԿԻՆ ԳԻՐՔԵՆ ՓՐՑՈՒԱԾ ԵԶԵՐ

Կ Է Ս Խ Ե Ն Բ Ը



Վեղեցիկ առառու մը անսակնկալ նամակ մը առի Պալսէն: Յայտնի ընտանիք մը կը խնդրէր ինձմէ իսկոյն Մօնթէ-Բարլո մեկնիլ՝ որովհետեւ հոն իրենց տղան յանկարծակի խենթեցեր էր, ու իրեւ փաստ ներփակ առ' ահսակ նամակ մը զրկեր էին՝ տղուն կողմէ իրենց գրուած:

«Սիրելի սիրեցեալք
Քրութիւննիդ ստանալով ստանալու պէս ստացայ ու պատասխանը զրելով զրելիքէն կը զրեմ . . . »

Ու այս ոճով 16 խոշոր երեսներ: Բայց ինչ որ վիս պարունակութենէն աւելի հասաքքքեց՝ զիրերուն ձեն էր: Հազար հինգ հարիւր տարիէ ի վեր Սահակ-Մեսրոպին զիւտը այսքա՞ն չարչարուած չէր: Այլանդակ հասակներով, զողզոջուն, բարակուկ զիւծէր՝ որոնք կ'ելլէին, կ'իջնէին, ուր երթալինին չգիտնալով կը շարուէին, տեղ մը կը մնային, կամ ինքնանին գտնելու համար ծուռ ու մուռ չ ըջանակ մը կը գծէին և խոշոր բառ մը ծակի մը մէջ կը սեղմէին, այնպէս որ բառերը՝ իմաստ մը տալու ձիգով ստիպւած էին կրկնուելու, տասնապատկուելու, քովէ քով

Յժիշկին Գիրքէն Փրցուած էջեր

շարուելու, զլուխ գլխի տալու՝ զինուորական զծով
տողանցքի մը պէս:

«Յարգանքներու յարգանքներով յարգանքներս . . . :

Ու այս 16 էջերուն մէջ ստորակէտ մը, վերջա-
կէտ մը անգամ չի կար: Արովնեան այդ ամենափո-
քը բանը որ կէտն է՝ իր տեղին գնելու համար բաւա-
կան որոշութիւն ու վճռականութիւն պէտք է, բա՛ն
մը որ շա՞տ խելօքներուն անգամ կը պակսի: Ու նա-
մակին կարունակութիւնը այնքա՞ն ալ ապուշ չէր:
Տարտամ ու անհարմարձակ կերպով ա՛յն կը հասկըց-
ուէր որ, տղան իր զրամիները կերեր, նոր սոկիներ
կ'ուզէր. (այդ սոկիներուն թիւը չկարգացուելիք բան
մըն էր, թուարանութիւններու մէջ չմտած, բոլո-
րովին նոր թուանշան մը . . . :)

Ճամբորդ մը տոկէ աւելի խելացի ի՞նչ բան
կրնար պահանջել իր հարուստ ծնողքէն: Բայց տ-
նոնք կ'ենթազբէին որ անգատձա՛ռ տղան իր հա-
րստութիւնը խաղարաններուն մէջ կարսնցնելով խել-
քին եկած էր:

Շոգեկառքին մէջ 18 ժամեր քանի՛ անգամ կար-
գացի այդ 16 էջերը՝ մտքիս մէջ լոյս մը ծնցնելու
համար, ու բնդհակառակը, այդ բոլոր սիրելիք սի-
րեցեալները, շոգեկառքին ցնցումները, անիւններուն
տկանկոցը բոլորովին թմբեցուցին ուղեղս: Այդ նա-
մակին ապշութիւնը անհանգստացուցիչ, զրեթէ վա-
րակի՛չ բան մը ունէր իր մէջ: Ու կէս զիշերէ մը
վերջ, բոլորովին շուարած, իջայ Մօնթէ Քարլօփ կա-
յարանը:

Կէս Խենթը

Անծանօթ քաղաքի մը մէջ ո՞ւր երթալ այդ մու-
թին: Նեղ փողոցի մը մէջ, գռան մը վերեւ, աղտոտ
լոյս մը կը պլազմար, մի՛ո-մինակ ու կառկածելի—
(չեմ գիտեր ինչո՞ւ): Մօտեցայ, պանդոկ մըն էր.
աղ-պազեղ գէր կին մը սենեակ մը ցուցուց. բայց
դուան կղպանք չունենալը անհանգստացուց վիս . . .
— Հոս վասահութեան տուն մըն է, ըստւ կինը . . .
Պարոնը մինակ է . . .

— Այս՛, պատասխանեցի . . . մնտուկս կայա-
րանը ձղած եմ . . . :

Փոքրիկ սենեակ մըն էր՝ թուղթէ ծաղիկներով:
Գաղջ, թափանցող, անանուն բոյր մը կար օդին
մէջ, իգական հոտ մը: Լայն անկողինը հաղի՛ւ ծած-
կուած էր. ճմոթկած սաւան մը՝ խորհրդաւոր փոսե-
րով: Մոմո մօտեցուցի, երկու կարմիր աղտոր տե-
սայ, զես թաց . . . : Մնաս բարո՛վ, վասահութեան
տուն . . . :

Ու նոր արշաւ մը սկսայ մութին մէջ, փողոցէ
փողոց, մինչեւ որ յոդնած գլուխս մաքուր բարձի մը
վրայ կարպացայ հանգչեցնել: Առաւօտուն, սովո-
րական ժամիս արթնցայ: Դես սենեակը խաւար էր.
քնացայ ու նորէն արթնցայ, նորէ՛ն խաւար. բայց
այնպիսի խաւար մը՝ ինչպէս ըլլալու էր աղջամուղ-
ջը, զես Աստուած իր նշանաւոր «Եղիցի լո՛յաը չար-
տասանած: Այս որքա՞ն երկար էին Մօնթէ քարլօփ
զիշերները: Նորէն ու նորէն քնանալ փորձեցի, մին-
չեւ որ պանդոկապեալ, կհանքիս վրայ կառկածելով՝
եկաւ զուռս բանալու: Ա՛յն ատեն միայն տեսայ որ

ԲԺՇԿԻՆ ԳԻՐՔԵՆ ՓՐՁՈՒԱԾ ԿՑԵՐ

այդ սենեակը պատուհա՞ն մը , ծա՛կ մը անզամ՝ չունէր . կատարեալ տուփ մը . գիշերը չխեղզուիլու ալ հրաշք մը պարզապէս : Ուկեզօծ քաղաքներու գնահատութեան մէջ այս փառան ալ մի՛ մոսնաք :

Դուբար կէսօր էր : Շիտա՛կ խենթիս հասցէին գացի ու տանը դիմաց ձաշարան մը նստայ : Էլորձրդաւոր գուոր բացուեցաւ , զիխուն վրայ կարմիր ֆեսով մարդ մը երեւցաւ , մօտեցայ ու բարեւեցի :

— Աստուծո՛ւ բարին , ինչպէ՞ս էր , ըստ , — այնպիսի անտարբեր ձեւով մը , որ կարծես օրը տառը անզամ կը տեսնէր զիս :

Հետո ձաշի նստաւ . հին բարեկամներու պէս , տագիէն-անդիէն խօսեցանք : Ճիշտ է որ իր ուսեցած ականջները իրեն գէմքին ապուշ թանձրութիւն մը կուտացին , բայց խենթ մը չէր այդ մարզը , հազար անզամ ո՛չ : Գաղանիքին բանալին գանել կարծեցի՝ իր հետ կիներու մասին խօսելով , երեսը թթուեցուց , խաղարաններուն ակնարկութիւն ըրի , ուսերը թօթւեց : Արդէն շուարած , աւելի չփոթեցայ : Հազար եռթէ սիալ մարզու օձիքէն բռնած ըլլայի՛ . . . :

Ամուսնացած մարդ մըն էր , ինձի երկար-բարակ իր կնոջ վրայ խօսեցաւ՝ որ քիչ մը տկար րլւալուն , այդ օրը միասին չէ կրցած ելլել . իր մնա տղուն համար ինձմէ զաւիցերիական վարժարանի մը հասցէն ուզեց . պղտիկ տղայ մըն ալ ունէր , շատ պղտիկ , որ այս օրերս ակասյ հանելուն՝ փարը քիչ մը թսլլ էր . . . :

Յետո՛յ միայն զիտցայ որ այս մարզը ո՛չ կին ,

Կէս ԽԵՆԹԸ

ո՛չ ալ զաւակ ունէր , այլ պարզապէս ստելու փափաք մը . բայց բոլորովին բնական , անշահախնդիր , անվիաս ուռատեր . արուեստը՝ արուեստին համար :

— Ծնողը նամակ մը զրեր ես . — ըսի անհամարձակ :

— Զե՛մ յիշեր , ըստաւ :
— Դրամներդ խաղարաններու մէջ կերեր ես :
— Միա՛լ է :
— Հազար ո՞ւր գացին ոսկիներդ :
— Ցորեկները պաղպաղակ մը կ'ուտէի . . . :
— Հարստութիւնդ միայն պաղպաղակո՞վ հատցուցիր :

— Աստուներն ալ կաթ մը կը խմէի , թոթովեց , աչքերը լեցան , մօրուքին մէջ արցունքներ գլտորեցան : Մեղքցայ , զզջացի ; Մարդը իր գրամը կերեր էր . ես ինչ կը խառնուէի . . . : Բայց ան այսպէս չէր խորհեր , կ'ուզէր իր լացովը զիս համոզել իր անմեղութեան վրայ , կ'ուզէր որ անզատաձառ հաւատամ թէ ինք պարկեշտ մարդ մըն էր . ո՛չ կինը , ո՛չ գինին , ո՛չ խաղը չին հրապուրած զայն (ու այս ճիշտ էր) . . . : Բայց , մարդիկ չար էին , իր գէշութիւնը կ'ուզէին , փողոցէն անցած ատեն խորհրդաւոր կերպով իրարու աչք կ'ընէին . (ա՛ս ալ ճիշտ էր , բայց իր զիխուն ֆեսին համար էր) : Շատեր զինքը մնանկացնելու , կախաղան հանելու կը ջանալին , աշխարհիս ամէն ծայրերէն անվերջանալի ու անկարելի հաշիւներ կը զրկէին՝ իր բնա՛ւ չճանչցած մարդերէն . . . : Ա՛ս ալ ճիշտ էր , ու ահա թէ

Բժիշկին Գիրքն Փրցուած էցեր

ի՞նչպէս . . .

Այս խելօքիկ մարդը երբեմն-երբեմն իր մեծութեան երազները ունէր, բայց մեծ ըսածու շատ մեծ, խելքի մտքի մէջ չսղմող մեծութիւն մը: Քանի որ բոլոր մարդիկ իրմով կը զբաղէին ու դաւազրութիւններ կը սարքէին իր շուրջ, ուրեմն կրնար ըլլար որ անգիտակցաբար ինք նշանաւոր անձ մը ըլլար, ո՞վ գիտէ, թերեւ ապագայ թագաւոր մը . . . : Այս մարդը իր երազին հաւատալու գժրախուռութիւնն ունէր. ու այս տեսակ հիւանդներու բնական տրամաբանութիւնով, կ'ուզէր իր պղտիկ կեանքը այդ մե՛ծ գաղափարին պատշաճեցնել կանխաւ . . . : Իր բանակին համար ֆրանսական գործարանի մը իշուլաւորյն կաշիէն թմբուկներ կ'ապսպրէր՝ բայց ա՛յնքան թիւով որքան էշ չկար աշխարհիս երեսը . . . եթէ այդ անունով միմիա՛յն համեստ չորքոտանիւններուն կ'ակնարկէր: Գերմանիոյ կայսեր ինքնազիր նամակ մը կը գրէր՝ անոր պղտիկ աղջկան ձեռքը խնդրելու համար: Բայց այդ մեծ ամուսնութեան արժանավայել պալատ մըն ալ պէտք էր: Մօնթէ-Քարլոյ բարձունքներուն վրայ սքանչելի ծախու ազարանք մը տեսեր, ու ամենայն պաղարիւնութեամբ, առանց սակարկութեան, թագաւորի վայել ձեւով ստորագրութիւն մը նետեր էր՝ զնելու խոստումի մը տակ:

Այդ օրէն ի վեր գործերը գէցցեր էին, սուտ ու փուծ օրէնքներով իրմէ անազին դրամներ կը պահնջէին տան մը համար՝ որ գնած չէր, պարզ:

Կէս Խենթը

բագրութիւն մը միայն . . . : Ուրեմն իրա՞ւ այնքան մեծ արժէք ունէր իր մէ՛կ ստորագրութիւնը:

Այսպիսի մեծամոլութիւններու մէջ հատցուցեր էր գրամմերը, ու նորերը գտնելու համար այլանգակ շահագիտութիւններու մէջ կ'իյնար: Գիտնականի մը ապապրէր էր որ իր հաշուայն արուեստական բրինձի գիւտին աշխատի: Օր մը կարդալով որ սթրափարախու ջութակ մը հազարաւոր ոսկիի ծախուեր էր՝ իսկոյն զրեր էր խտալական գործարանի մը, որ իրեն 12 տօնէն սթրափարիւններ հայթայթեն՝ տասը տարի վերջ տասնապատիկ զիներով ծախելու համար: Ու գործարանին ամիս մը պայմանաժամ տուեր էր. բայց այդ պայմանաժամին մէջ ինք բոլորովին ուրիշ բաներու վրայ կը մտածէր ու բացարձակապէս կը մոռնար ջութակները:

Այդ բոլոր մեծաքանակ ապսպրանքներէն միա՛յն երկու բան պահած էր իրեն՝ որ սենեակին մէջ տեսայ: Ահազի՛ն, անծա՛յր, անվե՛րջ չուան մը որ չուարեցուց զիս:

—Ծովերուն լայնութիւնն ու խորութիւնը պիտի չափես, ըսի:

—Ո՛չ, ըսաւ պաղարիւնութեամբ, այստեղ անվըստահելի երկիր է, եթէ սենեակը գան՝ պատուհանէն փախչելու համար է:

Բայց ևս զիտէի որ գարձեա՛լ կը ստէր, իր սովորութեան համաձայն. այդ անհատում չուանը ինք զինքը ձեզունէն կախելու համար էր . . .

Բայց սնտուկ մը բացաւ, մէջը ի՞նչ կը կարծէք

որ ըլլար.ածելինե՛ր, ածելինե՛ր, անթի՛ւ, անհտմա՛ր, բոլորն ալ իրարո՛ւ նման ածելիներու լիո մը... : Ես զարմանք զարմանք կ'իյնայի՛ երբ ան միեւնոյն մեծութեամբ ուրիշ սնառուկ մըն ալ բացաւ՝ բերնէ բերան յար և նման ածելիներով լիցուն :

— Ասոնք սրցուածներն են, ըստ :

Ասոր վրայ չատ չպնդեցի, զուրս ելայ: Ահա մարդ մը որ գիշերները հազարաւոր ածելիներ կը սրցնէր, ու ցորելիները խելօք-խելօք և ազատ-համարձակ փողոցներուն մէջ կը պտտէր. մինչեւ որ անմեղ մը չմեսցնէր՝ Օրէնքը զայն յլմարանոց չէր կը բռնար նետել, որու փոյթ թէ այլանդակ գնումներով վճացուցած ըլլար իր հարստութիւնը, ան կես-խենքն էր, արդէն բժշկութիւնն ալ խենթութիւն չ'անուաներ այս հիւանդութիւնը: Իր յիշողութեան կորուստը, իր ըրածներուն մանկական տարօրինակութիւնը, իր աւելորդ սատախօսութիւնը, իր յաջորդական մեծամորութիւնն ու մենամոլութիւնը, ու մանաւանդ իր խօսելու գմուարութիւնը և իր թափթփած բասերը, իր գիրերուն պէս՝ լեզուին ու մատներուն ալ զողալը, չա՛տ որոշ հիւանդութեան մը անունը կ'արթնցնէին մտքիս մէջ:

Ինչպէս սկսեր էր այդ հիւանդութիւնը, ո՛չ թէ յանկարծակի (ինչպէս ծնողքը կը զրէին), այլ ամիսներու բնթացքին: Բարեկիրթ մարդ մըն էր ան, որ քիչ քիչ իր բնութիւնը փոխեց: Նախ մելամազձոտ զարձաւ, սենեակին մէջ բանտարկուած օրը հարիւր սիկարէր կ'այլրէր ու կը մարէր, յետոյ բարկացոտ

դարձաւ, ընտիր հաստրակութեան մը մէջ յանկարծ զգուելի չարժում մը կ'ընէր, զարչելի բառ մը կ'արտասանէր: Ծնողքը նախամեծար համարեցին զայն ձամրորդութեան պատրաւակով տունէն հեռացնել, ու մինչեւ որ վերոյիշեալ նամակը չտացան՝ խենթ ըլլալը չպուշակեցին: Սրդէն ծնողները այդպէ՛ս են, ամ' յնքան երկար ատեն որ զրամնին չուզեն՝ խելացութեանդ վրայ չեն կասկածիր... :

Բարալիզի ժեներալն էր այս հիւանդութիւնը, քոյրը այն միւս սարսափելի հիւանդութեան՝ որ քայլես կը կոչուի, և որոնց երկուքին ալ հայրը հիւանդած սիֆիլիզ մըն է: Բայց նախ պէտք էր ստուգել որ այս վերջին ախտը ընդունած էր ժամանակին:

— Այս', ըստ, անանկ բան մը կար... հին պատմութիւն... :

Արիւնին ու մարմինին քննութիւնը կասկած չի ձգեցին, զարմանելն անկարելի էր, ընելիքս պա՛րզ: Զինքը չոգենաւի մը բժիշկին յանձնելով՝ շխակ Պուլիս զրկեցի: Եւ ա՛լ մինակ մնացած՝ քիչ մը տուն հանգչեցայ այդ սքանչելի քաղաքին մէջ: Վերադարձիս՝ չոգեկառքին մէջ նորէն կարգացի նշանաւոր նամակը ու նորէն երեւակայեցի այդ խենթը, բայց այս անդամ ո՛չ թէ տարտամօրէն, հապա չա՛տ որոշ կերպով՝ այնպէ՛ս, ինչպէս մօտաւոր ապազալի մը մէջ պիտի ըլլար ա՞ն, ալ խուսափելիօրէն

Ուղեզը իր այդ վերջին ու տարօրինակ լոյսերէն վերջ բոլորովին պիտի խուարէր, սեփսէւ (առ զի գիշերուան սենեակիս պէս), տպուշտթիւնը կա-

Բժիշկին Գիրքէն Փրցուած էջեր

տարեալ պիտի ըլլար, շարժումները անկարելի, անչ կողնին պիտի գամուէր, լեզուն պիտի կորսնցնէր, ուտելը պիտի մոռնար, օրը քսան սաւան պիտի աղտառէր, օր պիտի գար ուր ա՛լ զայն կերտկրելն ալ անկարելի պիտի ըլլար, իր է՛ն սիրելիներուն զարչելի պիտի գառնար, պիտի նեխէր . . . ու ասիկա՝ ան խուսափելիօրէն:

Բայց այս պատմութիւնը անակնկալով սկսու և անակնկալով ալ պիտի վերջանար: Տուն դարձի՞ Պոլսէն նամակ մը գտայ, ուր ինձի կ'իմացնէին որ խենթը՝ հոն հասած օրն իսկ՝ հազիւ բժիշկին հսկողութենէն ազատած՝ հորը նետուեր էր . . . կարծես դիտմամբ՝ իմ անխուսափելի գուշակութիւններս զուր հանելու համար:

Բնութիւնը, որ ամէն չարիքին քով բարիք մըն ալ զրած է, այդ սարսափելի ախտին քով՝ իր դարձան ալ ցոյց տուեր է, այս հիւանդները գիշեր-ցուրեկ մէ՛կ բան կը մտածեն՝ անձնասպանութիւնը: Բժիշկները որ ուրիշ զարման մը չեն գտած՝ կը բաւականանան արգիլելով իրենց այդ բնական հակումը: Սակայն, լաւագոյն չէ հոր մը աղտոտել քան տարիներով նուիրական բոյն մը թունաւորել:

Ու հիմա կը յիշեմ գեռ այն օրը՝ երբ մօրուքին մէջ խոշոր արցունքներ կը զլառոցնէր՝ զիս համոզելու համար որ ինք բարի ու խելօք մարդ մըն է . . . Ա՛լ կը հաւատամ քեզի, խեղճ մարդ, դուն չես ստեր: Ստողները անո՞նք են որ քու հոգւոյդ կորըստեան վրայ կոկորդիլոսի արցունքներ կը թա-

ԿԵՍ ԽԵՆԹԸ

Փես . . . :

Թող կրօնագէտներն ու բարյագէտները անձնասպանութեան վրայ վիճին: Թող խմաստափրական հատորներ արձակեն իրարու զլխուն: մէկը պիտի գտնուի՞ ինձի բացատրելու համար որ, մարմնապէս ու հոգեպէս ի՞նչ պիտի արժէր այդ կեանքը, խոսելու, զգալու, շարժելու, սնանելու, մտածելու անկարող, մէզի մէջ վիտած մոի կոտր մը՝ որ չանը նետես չուտեր . . . :

Լօգան, 1913

69 549-62



ՄԱՆՉԵՐՈՒՆ ԳԵՐԵԶՄԱՆԸ

ՀՅՈՒՅՆ

Հիմա որ ուսերուս վրայ տակու կը զգամ տառ
թիւներուն ծանրութիւնը, ու ձեռքի՞ զրիչը՝ երբեմն
փետուրի պէս թեթե՛ այժմ մահուան բառերուն մէջ
կը կապուի ու կը շփոթի, կը յիշեմ հի՞ն հի՞ն օրերը,
այն օրհնեա՛լ օրերը, երբ ուղեղիս, ջրղերուս, մար-
մինիս լուր ըջիջները այնպէ՞ս լիցուած էին կհան-
քով՝ որ մահուան գաղափարին համար տեղ չէր մնա-
ցած . . . :

Երջանի՛կ տարիք, ուր կնանքը կ'նոայ, սիրու
կը զեղու, հոգին կը պառթկայ:

Ու ո՞վ կրնայ մանալ հազար անգամ կրկնուած
անունը այն պաշտելի ընկերո՞՝ որ միանդամայն գա-
սակիցդ էր, տարեկիցդ ու սրատկիցդ, երեակայա-
կան վէպերուգ հերոսը, հրաշալի տրկածախնդրու-
թիւններուգ զինակիցը:

Սրամն էր իմ զինակիցու: Միտոսին կը խաղա-
յինք, միտոսին կը սերտէինք, միտոսին կը չափուէինք:
Երբ ան հեռուի ազբիւրէն ջուր բերելու կ'երթար,
և ալ հետք կ'երթայի սափար մը ուսիս: Երբ ես
թոշուններուն թակարդ յարելու կ'երթայի գաշտերը,
ո՞ն ալ հետք կուզար սուտ սուլոցներով զիրենք հրո-
ւիրիլու:

Ու ի՞նչ չարութիւններ չէինք ընկը միտոսին:

Երկու թիթես մէկ լուցկիի զամելով՝ զասարանին մէջ
թացնել, մեղուններուն թեւերը փետակերով՝ լարի վր-
րայ խաղցնել, ձանձի զլուխներ ձգմելով՝ զրքերը
զարդանկարել, աղոց բերանը շաքար մը տալով՝ ակ-
ուանները փրցնել . . . : Լաւ կը յիշեմ որ օր մը ողջ
մկնիկ մը լուցկիի տուփի մը մէջ մացնելով՝ չորս թա-
թիկները չորս ծակերէ գուրս հանեցինք ու աղատ
արձակեցինք: Երբ զիրուկ գասատուն ու բոլոր աշա-
կերանները տեսան որ փոքրիկ տուփ մը սրահին մէջ
ինքնիրեն կը վազվէր խննթի սը պէս՝ ամէնքն ալ
սարսափահար գուրս խոյացան . . . :

Անանուն Ողիսականներ՝ որ մեղ կիսաստուած-
ներու պէս յարգել կուտային զպրոցին մէջ: Ճիւա-
զայի՞ն չարութիւններ՝ որ մեղ հրեշտակներու պէս
կ'ուրախացնէին . . . :

Աւա՛զ, օր մը կուզայ ուր մեծագոյն ասաքի-
նութիւններն անգամ չե՛ն կրնար այս պղտիկ չա-
րաճիութիւններուն չափ ուրախացնել մարդկային
սիրուր . . . :

Եւ սակայն չկարծէք օր մեր երջանկութիւնը
անխառն էր, ո՞չ, ո՞չ: Կատարեալ մարդ ըլլալու հա-
մար գլխաւոր բան մը կը պակաէր մեզի՝ պեխն ու
մօրուքը: Ու ըսի՞ւ որ, բուսնելո՞ւն պէս կ'ածի-
ւէինք . . . :

Օր չէր անցներ որ զպրոցին ծառին տակ, ծե-
րունի կոճղին վրայ հասակնիս չչափէինք, մատներ-
նուս ծայրին վրայ բարձրանալով, ու զմելիի խար-
զափի հարուածով մը չճեղքէինք կոչկոտած կեղեւը՝

իբրեւ չափանիշ:

Սակայն հիմա որ տարիներն ու մահն մեր մէջ ամէն մրցում ի սպա՛ռ ջնջեցին, ինչո՞ւ չխստավանիմ որ, ան ինձմէ հասակո՛վ ալ, ոյժո՛վ ալ, ճարտարութիւնո՛վ ալ, չարութիւնո՛վ ալ միշտ զերազանց էր:

Լողալու մէջ իր նմանը չկար: Պայքարի մէջ մէկ-հատիկ էր: Երբ ամէն Զատկի-Ծնունդի յոյն զըստ-րոցին տղոց դէմ կոսուի կը բոնուէինք սագմական շարքերով՝ ճակատ ճակտի, քարերը է՛ն չիտակ ու է՛ն հեռու թացնողը միշտ ինքն էր: Մեզի համար ամբողջ զիւղին մէջ Աղգին պատիւը փրկողն ա՛ն էր միայն:

Վայ եթէ իր ճամբուն վրայ շուն մը հաչեց, երեք օր չանցած այդ շունը պիտի անհետանար:

Զէ՞ որ անգամ մը իր թոչնիկը փարատող կատուն աշտարակի մը գաղաթէն ևո՛թն անգամ վար հնտած էր, մինչեւ որ եօրը հոգիներն ալ ինեղձին բերնէն գուրս գային:

Սիլիվրիի այդ աշտարակը ճիշտ մեր տան դէմն էր: բարձր ու խարխուլ մինուրէ մը՝ յունական հին մեհեանի մը վրայ թառած: Մեհեանը դեռ կանգուն է՝ մինարէն փլած...: Հո՞ն կ'աղօթէր երբեմն բժշկութեան հայր-աստուածը: հիմա բուերն ու դեւերը կ'իշխեն հոն: Գիշերը սարսափը կը լիցնէ այդ պատերը: ու լուսինը այդ աւերակներուն լեզու կուտայ՝ կ'ըսեն:...

Արամ այդ զեւերն ալ արհամարհեց: Գիշեր մը աշտարակէն ներս սողաց, խաւար ու դարձդարձիկ

ուանդուղներէն սկսաւ բարձրանալ խարխափելով, պատերը շոյելով, ոտներն արիւնելով: Երբոր գագաթը հասաւ, չունչը բանեց, ձեռքն երկնցուց: Վերը անզղի բայներ կային ու ձագուկ մը կ'ուզէր գողնալ: Բայց վայ թոչունի ձագեր զողցողին...: Իր սեւ աշերուն մէջ չարութեան կայծ մը փայլատակց: անզղերը տեսան այդ կայծը ու կտուցի սոսկալի հարուածներ տեղացուցին իր աշերուն:

Իր գէմքին վրայ մի՛շտ մնացին այդ վէրքի սպիները: Սակայն սպիզութիւններ կան որ զեզեկութենէն աւելի կ'արժեն...: Այդ օրէն ի վեր զիւղին հերոսն էր Արամ:

Յանի՛ քանի՛ անգամներ աղջիկներու դպրոցէն կը կանչէին զայն վարմուհիին զասագիրը մը տանելու, աշակերտներուն մարմնամարզ մը ցուցնելու պատրուակով: Եւ ստկայն այս պատանին որ անզղերը կը փետէր ու մանչերը կը ծեծէր, աղջիկներու առջեւ ազու մը պէս կը զողար ու մեղաւորի մը պէս կը կարմբէր...:

Էզերը իրեն համար արտակարգ, բացանիկ, անընական, անկարելի էակներ էին: Մայրիկը: իր փսքը հասակէն մեռած ու իր բոլոր եղբայրներն ալ տրութեալուն՝ Մանչանց կը կոչուէր իրենց տունը: Բոլորն ալ միեւնոյն փայտէն տաշտած՝ ուժեղ ու շքեղ պատանիներ էին, — զիւղին փառքը: Բայց բոլորն ալ Արամին պէս շուարած, ամչկոտ, ախտազին զզայնութիւն մը ունէին, կիները միայն հեռուէն տեսած ըլլալով՝ ձեռքի սեղմում մը զինաթափ կ'ըներ զիւ-

րենք . . . :

Սրամ քանի՛ կը մեծար՝ այնքա՞ն կը տկաւ բանար: Եկեղեցին մէջ երգած ատեն ձայնը կը փոխու եր. զպրոցին մէջ պատասխանած ատեն միաւ քը կը խաւարէր. զիրք մը կարդալու պահուն՝ էջը չդարձուցած՝ կարդացածը կը մռնար:

Տղոց մէջ տարտամօրէն կը փսփռային որ ու մօք բանիր կ'ը՛եր, «ողնածուծը հաւեր եր» . . . :

Օրեր կային որ քովը չէր մօտեցուեր. այնքա՞ն յստեսես, դաման, զայրացկու կ'ըլլար. բռնած բանը կը կոսորէր:

Սակայն իր մտաւորական ոյժը կարսնցնելէ վերջ քիչ քիչ իր մարմնական առաւելութիւններն ալ անհատացան: Մազերը փրցուած Մամանի մը պէս՝ ոմսիւ դուկ, գողդովուն, շուարած բան մը եղաւ: Այսուհերը ցցուեցան, աչքերուն ծիրը կապարի զոյներ ստացաւ:

Ու չգտնուեցաւ մէկը, ո՞չ քահանան, ո՞չ վարժապետը, ո՞չ հայրը, ո՞չ իսկ բժիշկը, որ այդ տղէտ պատանիին բացատրէին թէ այդ մենաւոր ու մեղաւոր զրուանքները զինքը զերեղման կը տանէին . . . :

Սրեւոս օր մը, դանդաղօրէն, յայսերուն զագաթը գացինք միտսաին: Յանկարծ զրպանէն արծաթի խոշոր գրամ մը հանեց ու ձեռքի լայն շարժումով մը ծովը նետեց զայն. Արծաթը զայրէկան մը փայլեցաւ արեւուն տակ, յնտոյ անդունդին մէջ կորսուեցաւ ու պղտիկ ձողիւն մը հանեց:

— Ասիկա տաններորդն է որ հօրմէս զողցայ, ըստու, ծով նետելու համար . . . : Իւրաքանչիւր փոր-

ձութիւնս այդպէս կ'ուզեմ պատեկ. բայց կը զգում որ ո՞ւշ է արգէն, կամքը մնուիր է մէջս, ա՛լ թագաւորի զանձ մը իսկ չպիտի բաւէ այս ծովը լեցնելու . . . :

Ասիկա մեր վերջին պայտալ եղաւ, ու մեր լեռնթեր խօսակցութիւնը :

Արամ անկողին ինկաւ ու ա՛լ չելաւ:

Մեր ծնողները մնալ արզիկեցին իրեն այցելել: Գիւղերու մէջ ուր զիտութիւնէ աւելի բնազգը կը տիրէ, հո՛ն ուր բժիշկի ոսքը կը կոխէ, բարեկաֆները իրենց ձեռքը կը քաշն՝ անասնական ինքնապաշտպանութիւնով մը: Ու լնտանիքը իր ցաւին մէջ կը կծկուի, միայնակ կը մնայ իր հիւանդին հիտ՝ որ յաճախ ամենատարբական զգուշութիւնն իսկ չունի իր սիրելիները չվարակելու համար . . . :

Ամիսներով տարտամ շշուկներով բաւականացայ:

— Երէկ զիշեր նորէն բժիշկը կանչաւեր է . . .

— Թասերով տրիւն փոխեր է . . .

— Փոքրիկ եղբա՛յրն ալ անկողին ինկեր է . . .

Օր մը, սակայն, ծնողքէս զագանարար, իրենց տունը մտայ, ու վախն ի վախ սանդուխներէն վեր ելայ:

Հիւանդին սենեակէն բժիշկը զուրս կ'ելլէր: Ընտանիքին անդամները զայն պաշարեր էին երկիւզած ձեւերով:

— Ատք պազնեմ, բժիշկ, կ'ըսէր ձերունի հայրը զովալով . . . : Յոյսի բա՛ն մը տուր մեղի . . . ,

Բայց ան ճակատագրական կտրուկ շարժում մը
ըրու:

— Ամէ՞ն ցաւ վախճան մը ունի, ըստու . . . :

Բժիշկին վերջ չուտով զիս զրկեցին քահանան
կանչելու: Տէրտէրն ինձի խաչ մը ու զիրք մը տուաւ,
ու խնդրեց որ հատն երթամ: Վախն ու վատութիւնը
սիրոս լեցուցին:

Ես այն ատեն գեռ չեխ տեսեր թէ մարդ մը ինչ-
պէս կը մեսնի, սակայն յաճախ սոսկումով զիսեր
էի թէ ի՞նչպէս կը մեսնէին մեր թունաւորած չունե-
րը՝ սալյատակները խաճնելով, կանգնելով ու իշ-
նալով, գողալով ու պաղատելով . . . :

Սակայն այդ օրը սորվեցայ ինչ որ բոլոր բժիշ-
կական Կաճառները չուզեցին սորվեցնել՝ թէ մարդ մը
անասունի մը պէս չի' մեսնիր . . . :

Հո՞ն ուր Գիտութեան մարդը յոյսի. Փոքրիկ
բառ մը անգամ չեր գտած ըստու՝ կրօնքի պաշտօն-
եան հաւատքի անհուն պաշար մը բերեր էր իր մա-
դաղաթի գրքին մէջ, Հո՞ն ուր բժիշկը կեանքը կը
չափէր ու կը կտրէր՝ չո՞ր ձեւով մը, քահանան յա-
ւիտենական կեանքի անծայրածիր հորիզոններ կը
բանար՝ օրհնակա՞ն շարժումով մը: Ու երկու հազար
տարիներէ ի վեր կրկնուած իր բառերը՝ միշտ նոյն
գաղտնիքն ունէին սոկեզօծելու այն վերջին ժամերը,
ուր գիտապէ՞ս, ամէն յոյս, ամէն հաւատք, ամէն ուր,
ամէն իրականութիւն ու ամէն երազ կը սնանկանայ,
կը մեսնի, կը փափի: Գերազո՞յն պարտութեան ժա-
մուն՝ գերազո՞յն յազգութեան խարկանքը:

Խարկա՞նք թէ իրականութիւն, չի՞մ դիտեր:
սակայն այդ օրէն ի վեր համոզուեցայ թէ որքան ա-
տեն որ մարդերը պիտի մեսնին՝ ա՛յնքան տակն Գի-
տութիւն կողքին պիտի ապրի նաև կրօնքը . . . :

Արգարեւ, քահանային մեսներէն վերջ, անսիւ-
թական շնորհ մը իջած էր արգէն հիւանդին դէմքին
վրայ: Անկողնին մէջ նստաւ, ձեռքը ձեռքերսու մէջ
դրաւ, ու խօսեցանք իրարու հետ՝ հի՞ն օրերու պէս:

— Ի՞նքինքս երբե՞ք այսքան լաւ չեխ զգացած,
ըստու . . . : Վաղը եթէ արեւ ըլլայ՝ կ'ուզե՞ս որ միա-
սին զաշտ երթանք պատելու . . . :

Յետոյ, յանկարծ լաց, ականջը լարեց, առզու-
նեցաւ:

— Կը լսի՞ս, ըստու, իրիկուան զանգակն է . . .
կը յիշի՞ս, ամէն անզամ ես կը զարնէի մեսներին զան-
գակները . . . : Օր մը երբար խմ կարզս ալ զայ, կ'ու-
զեմ որ զուն զարնես ինձի համար, բայց այսպէս
ուժով քաշու պարանը՝ որ արար աշխարհ իմա-
նայ. . . :

Սակայն ի՞նքն ալ, ի՞ն ալ, այսպէս համոզուած
էինք որ այդ օրը երբեք պիտի չզար. . . :

Հետեւեալ օրը՝ զարնանային զմայիելի օր մը՝
ընդհատ ընդհատ զօղանչ մը փրթու օդին մէջ:

— Հրդի՞չ կայ, մայրիկ՝, բաի. . . :

— Շատով շատիկող տս ու ժամ զնամ, աղա՛ն,
Արտմը մեսներ է. . . :

Մեսնի՞ր է. . . : Մեսնի՞ր է. . . : Կեսնիկի մը պէս
միր վազեցի, փոքրիկ խուցի մը մէջ բանառեցայ,

գուռները գոցեցի, պատուհանները խցեցի՝ այդ ընդհանուր ընդհանուր անընդհանուր զօղանչը չխմանալու համար . . . :

Սակայն ի զուրբ։ Գիւղական վանդակը ամբողջ տարին ինձի համար լացաւ։

Ըստանիքներ կան որոնց անդամները՝ խաղի թուղթերու պէս իրարու ետեւէ կ'իշնան։ Ասոկալի վարակումը հնձեց այդ զեռատի կորիճները։ մահը փակեց այդ տան դուռը։ Ու մինչեւ այսօր, զիւղի պատանիներուն կը ցուցնեն մահչերուն զերեզմանը։

Լօգան, 1913



ՀԱՐՍԵՐՈՒՆ ԳԱՂՏՆԻՔԸ



— Հարսնիքիս առաջին գիշերը՝ ամուսինիս երկու տարրեր սենեակներ ցոյց տալով պիտի ըստմ։ Ահաւասիկ, Պարո՞ն, ձեր ննջասենեակը, և ահաւասիկ իմինս . . . :

Այսպէս կ'որոշէր Սիւզան՝ ամէն անգամ որ իր ընկերուհիներէն մէկը ամուսնանար։ Ու որքա՞ն գալոցական բարեկամներ ունէր ան։ Աշխարհիս ամէն երեններուն վրայ, այս կամ այն քաղքին մէջ, տարի չէր անցներ որ անսնցմէ մէկը կամ երկուքը չամուսնանային։ Այն ատեն Սիւզան անհամբեր կը սպասէր առաջին նամակին, տարիներէ ի վեր խոստացուած այն խորհրդաւոր, մտերիմ ու սարսափելի նամակին, որ վե՛րջապէս պիտի բանար իր աչքերուն վարդագոյն վարագոյրը։

Հին ու միամիտ սովորութեան մը համաձայն, գեռ վարժարանին գրասեղաններուն վրայէն՝ հասո՞ւկ աշակերտուհիներ օր մը իրարու գրել խոստացեր էին իրենց ուղեղը չարչըկող կարմիր գաղտնիքը . . .

Այդ օրէն ի վեր քանիներ թռան իրենց ըստներէն՝ թռչուններո՞ւ պէս, թռա՞ն ու լոեցի՞ն, չարի՛քը . . . Սիւզան գեռ տունը կը մնար, մրջիւններու

պէս, կը մնա՞ր ու կը խորհէր՝ «Զարե՛րը . . .»:
Կարծես բալորն ալ խօսք-մէկ ըրեր էին լոելու :
Գոնէ գիրքե՛րը բացատրութիւն մը պարունակէին
այդ կենսական, այդ ահազին հարցին վրայ : Բայց
նո՞յն խակ բժիշկները, փոխանակ մերկացնելու հա-
նելուկը, կը զգեստաւորէին, բամպակներու մէջ կը
փաթտէին զայն . . . :

— Ինչո՞ւ . . . ինչո՞ւ . . . , կը խորհէր Սիւզան: Ու
ասրիքը ասած ամէ՛ն աղջիկներու պէս կը սկսէր
քիչ-քիչ վախոնալ այդ մութ ու չխոստովանուող բա-
նէն . . . : Ահա թէ ի՞նչ պատճառով կանխաւ պատրաս-
տեր էր իր հիմենիան յատակագիծը՝ պաշտպանողական
հողի վրայ . . . :

— Ահաւասիկ, Պարո՞ն, ձեր ննջասոհնեակը, և
ահաւասիկ իմինս . . .

Տարիներու ընթացքին տարտա՞մ ոխ մը սկսեր
էր մեծնալ իր պլատիկ սրտին մէջ, այլրու դէմ կո՛յր
ոխ մը, անկերպարան, անհամարձակ ու անորոշ ոխ
մը, որ դեռ արձատ չունենալուն՝ չէ՛ր ծառանար . . . :

Ամէնուն պէս ինքն ալ գիտէր որ տեղ մը կիներ
կտղմակերպուած ու զինուած էին հասոէր մարդերուն
դէմ պայքարելու համար: Բայց ինք անսոնցմէ չէր,
ո՞հ, ո՞չ . . . : Ան ի՞նչ ընէր բալոր այլրոր, ան մէ՛կ
մարդ մը յազթել կ'ազէր միայն, և ո՞չ թէ բոնի ոյ-
ժով, այլ իր սրտին ոյժով, իր գեղեցկութեան ոյ-
ժով, իր անձնութեութեան ոյժով, իր տկարութեան
ոյժով . . . :

Ինչպէս պիտի սիրէր, որքա՞ն պիտի զգուէր,

քանի՛ հնարքներ պիտի ստեղծէր երջանկացնելու հա-
մար այն միա՛կ մարդը որ չէ՛ր գոր, ու պիտի չգար
գուցէ . . . :

Իրեն համար պէ՛տք մը, պահա՞նջ մը, զեղար-
ուե՛ստ մըն էր կնութիւնը: Ան ո՞չ թէ բնութեան
կոյր կատակով՝ այլ կարծես ի՛ր ու գելովը էզ ծնած
ըլլար . . . :

Սիւզան այն մի՛շտ ժպառուն արարածներէն էր՝
որոնք կրնան հաւատրապէս թափաւորի առն որ ու-
րանուորի բոյն մը չէ՞նցնել:

Ու տեսնելու բան էր թէ, ի՞նչ ձարսարաւթեամբ
կը վարէր իրենց տունը, ի՞նք իր զիխուն, գեսատի
տանտիկնոջ մը պէս: Իր մեծ քոյրը գիշերութիկ վար-
ժարանի մը մէջ ուսուցչունի ըլլարով՝ հազիւ ամիսը
անդամ մը կուգար տուն: Իր ալեւոր մայրը՝ տարի-
ներու բեռին տակ կքած, երկուքի կոտրուած էր: Իր
հայրը՝ պետական գրադարանապետ մը՝ մեռած էր
արգէն, ու հիմա անօր նիհար կենսաթոշակով կ'ապ-
րէին:

Այդ նիւթական նեղ պայմանները քիչ մը լայն-
ցընելու համար՝ Սիւզան քանի մը ուսանողներ ընդու-
նեց իր տան մէջ: Ու տեսնելու էր իր ուրախութիւ-
նը, իր զործունէութիւնը, իր հպարտութիւնը: Հին
ու մենաւոր սենեակները սկսան կեանքով լիցուիլ,
խայտալ, երգել, աշխատիլ ու լզզալ, փեթակի բջիջ-
ներուն պէս . . . :

Սիւզանին այնպէս կը թուէր որ իր տունը ա՛ւ
տեսակ մը համալսարանի մասնածիւղ եղած էր: Լա-

ւագոյն ուսանողները հո՞ն կը ճաշէին, հո՞ն կը վիճէին, գիտոթեան ու գեղարուեստի վերջին անուշթիւնները հո՞ն իրար կը զարնուէին, անչօշափելի նրբոթիւններու, անհասանելի բարձրութիւններու կը հասնէին:

Ու ամէն տարեվերջի՝ երբ այդ տունէն ուսանող մըն ալ կ'աւարտէր ու կը մեկնէր, Սիւզանին սրաէն կառ' մըն ալ կը փրթէր, իր ետեւէն թաշելու համար գէպի հետաւոր ու կապոյտ երկիրները, ու գաղտնի հպարտութիւնով հետեւելու համար իր փառքի ճանապարհին . . . :

Բայց այդ ներքին փոթորիկէն ոչ ոք բան մը կը նշարէր: Սիւզան, միշտ ժպառուն, հիմա մնացած ուսանողներուն վրայ կը թափէր իր ամբողջ խնամքը, հոգածութիւնը, սէրը, իր կուսական սրաին մէջ գտնելով հաձելիութեան անսպաս գանձերը:

Ամեն-ատեն երբ սեղանին վրայ խօսակցութիւնը կը մարէր, ան միշտ պատրաստ հարցում մը ունէր իր լեզուին տակ:

— Պա՛րսններ, ի՞նչ կը խորհիք արդեօք տկար սեռին վրայ. . . :

— Տկար սե՞ս. . . Երբ թագաւորներն անզամ կը խոնարհին ձեր առջեւ: Կիները միայն հաւատք չունին իրենց կատարելութեան. չեն ներեր որ իրենց սեռէն մէկը գանուի որուն գէմքին, հասակին, տարիքին կամ գոնէ վարքին ու բարքին վրայ տկար կէտ մը չըլլայ: Տկար սեռին առասպելը իրենք հնարած էն. . . : Մենք գեղեցիկ սիս կը կոչենք, Օրի-

ո՛րդ . . . :

Սիւզան կը շնկնէր:

— Իմ ալ կարծիքս այն է որ, կ'ըսէր ուրիշ մը, եթէ երկինքը ապրէինք՝ կիները պիտի թագաւորէին, ու մենք հաղիւ թէ գռնապաններ ըլլայինք հոն . . . : Իսկ հոս, երկրի վրայ, ուր բիրտ ոյժը կը տիրէ, ես պիտի չցանկայի որ կիները իրենց պատուանգանէն իջնէին մեր ցեխներուն մէջ պայցքարելու համար . . . : Ընտանիքը իրենց միակ երկնային ապաւէնն է այս երկրագունդին վրայ. Հոն է կիներուն թագաւորութիւնը . . . :

Այն ատեն Սիւզան գաշնակին առջեւ կ'անցնէր, ու բոլորն ալ վայրկեան մը երկինքներ կը փոխպրէր իր մատներուն խաղովք . . . :

Ա՛խ, այդ բարտկ մատները, կնոջ մատները: Միայն համբուրուելու համար եղած հուրիի մատներ չէին անոնք: Ընտանեկան ի՞նչ հրաշքներ կը գործէին ամէն օր, անզիտացուած, պահուըտող ու անանուն հրաշքներ:

Այդ մատներուն չնորհիւ իր հինցած տունը նոր հարսի մը պէս կը ժամէր, իր համեստ հագումծքը ոչինչով մը կ'աղնուանար, իր անշուք սեղանը ծաղիկով մը կը հարստանար: Մէկ ձուկով քանինի՞ր կշացնելու Յիսուսին հրաշքը ի՞նք ամէն օր կ'իրաւ գործէր. . . :

Սիւզան կին մը չէր, այլ կինը: Ատկայն ինչո՞ւ պն գես աղջիկ կը մնար . . . :

Ճիշտն ըսելու համար, յաճախ մօրմէն տարտար

Բժիշկին Կիրքէն Փրզուած էցեր

մօրէն խնդրած էին իր ձեռքը, ու միշտ մայրն ալ տարսամօրէն հասկուցեր էր որ Սիւզանէն առաջ մեծ քոյրը կար...:

Սակայն հիմտ որ քոյրը արգէն պատկռեր էր, Սիւզան բացարձակառէն կը յամուէր աղջիկ մնալ ինչո՞ւ:

Օր մը այցելութեան դացեր էի իրին, սովորական տեսակցութեան մը համար՝ իրբեւ իր հօր ու իր տան նախկին բարեկամ:

— Բժիշկ, ըստու, այսօր պատմելիք ի՞նչ նորութիւն ունիք հիւանդանոցէն:

— Մի հարցնէք, Սիւզան, սորբափելիք բան մը, չըսուելիք բան մը...:

— Եթէ այնպէս է... անպատճառ ըսէք:

— Զեր փափուկ ականջներուն համար չէ, Սիւզան:

— Զիս ազու տեղ կը դնէք, բժիշկ: Գուցէ ես ու ձեզի բան մը ունիմ ըսուեւ, սորբափելիք բան մը, չըսուելիք բան մը:

— Զեր պատմելիքը երրեք պիտի չհաւասարի իմինիս, Սիւզան: Բժիշկի մը մէկ օրուան տեսածը բաւական է ամրող կեանք մը թունաւորելու: Սակայն կը խոստավանիմ որ այսօրուան տեսածէս զես մարմինս փուշ-փուշ է: Երեւակայեցէք երիտասարդ, զիմալիի, սովորյն աղջիկ մը, կարմիք՝ վարդի մը պէս ու անսասկ՝ նժոյզի մը որէս: Երեւակայեցէք աշմունքները, սնկուանիրը, ժաղուաւուները, ու անոնց տուկ ամենէն աշունի ախոր, իր

Հարսերուն Գաղանիքը

ամէնէն գժուային, իր ամէնէն վարակիչ ձևով: Կը կարմրիք, Սիւզան...: Իմոցէք ուրեմն թէ ան չիւզ զաւց որ ներարկումներն սկսէի, վաղն իսկ պիտի ամուսնանայ եղեր...: «Ուկալաւուն» վերջ ամուսնին հետ միասին կուգանք զարմանուելու» ըստ...:

— Օ՛խ ըլլայ... բացազանչեց յանկարծ Ախշազան, կրակ կրամձ:

— Ձեզի ի՞նչ եղաւ, Սիւզան:

— Ինձի ի՞նչ պիտի բլայ...: Հազար թող այցրերը ամենազգուելի ախտերու մէջ նեխին, ամենազարչելի անկողիններու մէջ մանեն, ու վստահ են որ չիմնան սուրբ բարձին վրայ ամէնամաքուր կոյսը պիտի ունենան...: Կայ միակ աղջիկ մը որ նոյն վստահութիւնն ունենայ իր ամուսնին վրայ...: Թող գոնէ կոյս մը զանուի որ մեր ամենուն վրէքը լուծէ...:

— Բայց ի՞նչն զիտէք որ այդ գժբաղդ ամուսնիը անմաղ մը չէր:

— Հոգ չէ, պառաց Սիւզան, իմ քոյրու ալ անմեղ մը չէր...:

— Ռւրին ձեր քոյրը...

— Տիսուր, ախսուր պատմութիւն մըն է ըսէլիքու, բժիշկ: Բայց չըլլայ որ մօրու ըսէք, իսկը մինչեւ հիմտ լուր չունի...: Պիտէք որ ամրինիք ամրող, ինաւազութեան հրաշքներ գործելով մեծ քոյրու կոկիկ զրամաժիտով մը վաճառականի մը տուինք: Սակայն չէք զիտիր թէ ան ի՞նչ առաջ ի վոխարէն ի ի քրէւս, ամէնէն հայացին ախտը...:

Եր...: Ես այն տառն տգետ էի, եթէ միայն կառկածէի, եթէ միայն քոյրս բառ մը ըսկը, ոս մատներովս կը կուրցնէի իր երկան աչքերը...: Սակայն քոյրս լոեց, ու հեռու տեղեր գացին իրենց ամօթը պահելու...: Եթէ մայրս օր մը զիանար միայն թէ ի՞նչ մեղրալուսնի ճամբորդութիւնն միկնած է իր աղջկը՝ կաթուած կ'իջնէր խեղձին վրայ...:

Բայց ահաւասիկ որ զուոր զգուշաւոր կերպով բացուեցաւ, ու սեմին վրայ երեւցաւ ծերունի մայրը...:

Երկու զաւադիրներու պէս կարմրեցանք ու խեցինք: Լսե՞ր էր արդեօք...: Ոչ: Ներողութիւն խընդուվ հեռացաւ:

— Շարունակեցի՞ք, աղաքներս, շարունակեցի՞ք...:

Բայց Աիւզան որքա՞ն հեռու էր մօրը ենթագրած սիրոյ զգացումներէն: Որքա՞ն զանութիւնն կար այդ զուարթ աղջկան զիրկը, որքա՞ն արցունք իր պձլտուն աչքերուն ծայրը, որքա՞ն տառապանք իր տրսիւն սրտին խորը: Ամբո՞վ կանացի ցեղը կը յառնէր ու կը փոթորկէր իր փոքրիկ մարմինին մէջ: Նուիրուելու, զգուելու, երջանկացնելու համար հրաշակերտուած իր մարմինը մարդկերը մէ՛կ համբոյրով կը թունաւորէին...: Ամէնէ՞ն զպայուն, ամէնէ՞ն նրբալար քնարը, որ սիրահար մատներու հարումին տակ կրնար մարդկային մեծագոյն ցաւերը մասցնել իր երկնային դաշնութիւններով, այդ կուսական քնարը՝ մարդիկ իրենց զարշապարին տակ կը ջախջախէին...: Որքա՞ն կոպտութիւն, որքա՞ն անիրաւութիւն, որքա՞ն ան-


դժութիւն այն զիւրաբե՞կ էակներուն հանդէս՝ ուրոնք երկնէ երկիր իջան մե՛զ զիւթելու, մե՛զ հմայելու, մե՛զ բարձրացնելու համար...:

Եւ շուարած կ'ունկնդրէի իր ահաւոր ու անսահման բաներուն, որ կուլային իր մանկական երկու չուրթէն, երկու թեթև ամովէ ժայթքող շանթերու պէ՞ս՝ որ զարաւոր ու անդաշնակ տարրերու խո՛ւլ կատաղութիւնը կը պառթկան...:

— Ա՛խ, զզուելի՛, զազի՞ր մարդիկ, հոգւովմարմնով թունաւորուած...: Աւ խորհիլ թէ զո՞ւք ալ մեղի ալս մօր մը շքեզ արգանդին մէջ կազմուեցաք...: Զեր առաջինն արմանի չէ՛ յետին կհոյջ համբոյրին: Ե՞ն մեղապարտ կնոջ մէջ զեռ մանուկի մը հոգին կայ... այն մանուկին որ սիտի ծնի, ...: Ես հարսերէն վարդապոյն պատմութիւններ կ'ուզէի, ու խեղձերը չէի՞ն զօրեր իմ կոյս յոյսերս խաւարել...: Ահա ինչո՞ւ կը լուին, ահա ինչո՞ւ պիտի լուն հարսերը...:

Լուսն, 1913

ՏԵՐ ՈԼՈՐՄԵԱ . . .



— Զէրքեզը տեսա՞ք, Տօքթէ՞ր . . .

— Ի՞նչ չէրքեզ . . .

— Չհմ գիտեր . . . ինձի այսպէս թռւեցաւ . . .

որքան կրցայ համենալ իր շարժումներին, ճի՛շտ այս
ժաման համար ձեզի հետ ժամապրութիւն մը իր
ինդրէր :

— Անունը չործանավրե՞ց . . .

— Գրել չի գիտեր, Տօքթէօր . . .

— Բացարութիւն մը չուտա՞ւ . . .

— Եւզու չի գիտեր, Տօքթէօր . . .

Զէրքե՞զ մը, անզիր ու անշեզու, ան ալ Եւ
բաղայի ճիշտ կեցինը . . . Անապաներէն շեղելով
քաղաքի մը փաղոցներուն մէջ թափառող տախւծ մը
տեկի տարրինակ չէր կրնար ըլլաւ :

Աւ ան ի՞նչ տախւծ, ան ի՞նչ չքեզ անառուն,
տեսնելիք բա՞ն էր: Ժամապրափայրին վրայ հեռուէն
արդէն սրաշեցի զի՞նքը: Եթէ՛ բիւրուս որ բազմութեան
մը մէջ ալ թաղէին զոյն, զիսապին ոչքը ամէնէն
առաջ ու առանց վարանումի, ուզգակի իրեն վրայ
պիտի իմաստ:

Լեռնցի հոկայի ահազին՝ կերտուած մը, երկար
ծալքերով լայն ու անհատնամ վերաբկու մը՝ որ ար-
ծաթէ նեղ զօտի մը մէջքին վրայ կը սեղմէր:

անընկանելի ու հպարտ ուսեր՝ որ չին ծռած, ու վերէն
կ'իշխէին կորաքամակ քաղքենիներու բազմութեան
վրայ, թաւուտ մօրուք մը, որ ամրով զէմքը կը
ծածկէր: Աւ այս բոլորին վրայ, վերը, մուշտակէ
բարձր ու սուր զտակ մը, ուզտի մորթէ:

Վազվզող փոքրիկ մարդոց հսունքին մէջ ան
կը սպասէր անշա՞րժ, շփոթա՞ծ, արհամարհո՞տ: Թիւ-
շերը իրանին վրայ ծալլած էր, հաւնցի մը մէջ բան-
տուած արծիւի մը պէս . . .

Ի՞նչ բան ստիպէր էր այս տիտանը Աստոյ Ինո-
ներէն զաղթելու զէպի քաղաքակրթութեան այս
կեղորնները՝ որ կ'առելը հպարտ անասունի իր նայ-
ուածքին մէջ:

Իր երեք ձագուկները հետն առած, — իւրաքանչ-
չիւրին ձեռքին մէջ մէկ ծրաբով, — Կովկասի չեմ
գիտեր ո՛ր անկիւնէն ճամբայ ինկած էր, ու սահմա-
նէ սահման, կայարանէ կայարան, շողեկառքէ շողե-
կառք փոխազրուելով, պատերազմի զրկուող ձիերու-
ղէս մինչև հստ հասած:

Իրեն ըսեր էին որ այստեղ բժիշկները հրաշք կը
գործէին: Աւ ան Լօզան եկեր էր՝ այս հաստատ հա-
ւատքով որ բաւ էր զարտ մը ցուցնել զարման մը
զանելու համար:

Ուրեմն այս Գողիաթը հիւա՞նդ . . .

— Հապա ինչո՞ւ զաւակներդ միտոին ըկրիք,
կը հարցնեմ:

— Իրենց համար եկայ, բժիշկ . . . թող հս մհու-
նիմ, իմ կեանքս ի՞նչ է . . . ես մեզաւոր հայր մըն
եմ. . . բայց փոքրիկներս, բայց փոքրիկներս . . .

Աւ բառերը կը կոտրէր, կը ծամծմէր, կը զար-

Ճընէր ու նորէն կը կրկնէր իր այլանդակ թուրքերէնով:

Իրա՞ւ ալ հօր մը համար զիւրին-զիւրին խոստովանուելիք բան մը չեր իր պատմութիւնը: Դեռ իր երիտասարգութեան շրջանին՝ բանակին մէջ փրանակախա մը ստացեր, բայց լսեր, զաղանի տահներ էր բժիշկներէ: Ու այնպէս կը թուէր որ այդ հական հաշզիւ թէ իր մորթին վրայ զարգացեր էր ահաւոր ախտին դրոշմը: Յետոյ ամուսնացեր, բայց երեք զաւակներ ծնելէ վերջ, կինը մեռեր էր, զեռ քանի տարու...:

Ինք չեր ըսներ — ու չեր կրնար զիանալ — թէ ինչո՞ն մեռեր էր այդ անսնկ կինը: Բայց տարիներու ընթացքին մէջ, սոսկումով կը զիտէր որ իր երկու մանչերուն ականջները քիչ քիչ կը խցուէին, կապարի պէս կը ճանրանային: Աւխտատեղի, աղօթք, գեղ, անօդուտ:

Ինչո՞ւ: Ճարահատ բժիշկ մը իրենց արխանը քննելով, ահաւոր որ հօրը հիւանդութիւնը կաւակներուն երակին մէջ կը շրջագայէր, այնպէս որ իրենց փոքրիկ սրտին իւրաքանչիւր զարկը ուրիշ բանի չեր ծառայեր՝ բայց միայն այդ ահաւոր թոյնը մարմնին զանազան ըջիջներուն մէջ աւելի՛ եւ աւելի՛ մացնեալու...:

Հիմա ազջնակն ալ սկսեր էր թեթե՛ւ, շա՛տ թեթեւ խուլութիւն մը ցոյց տալ, ու հօրը ամրող սարսափը այն էր որ մի՛ զուցէ այս վերջինն ալ...

— Այդ ազգական զուշակելը զիւրին է, ընդմիշնիցի, բա՛ւ է իր արխան ալ քննել:

— Ո՛չ, ո՛չ, բացագանչեց զեղնելով, . . .: Թող այդ մէկին ազագան ալ անշայտ միայ, . . .: Խուլ

տղաքներ ունենալ, այն չէ ցաւը զիխաւոր, բայց զիտնալ թէ անսնք խուլ են միմիայն իմ մեզքում, անոր համար որ տասնըհինգ տարի առաջ օ՛ր մը, տեղ մը ես շանցի . . . շնացի . . .:

Աչքերը թթվեցան, փայլեցան: Ակռաները կճըրտացին բերնին մէջ մանրախիճեր փշրելու պէս: Բայց որո՞ւ բարկանար: Այս հախնական մարդը՝ որուն համար վրէժխնդրութիւնը կեանքին գերազայն հրապարտութիւնն ու օրէնքն էր՝ այժմ իր վրէժը ուրիշ մէկին չեր կրնար լուծել, բայց մի՛ այդ իր անմնդ գաւակներէն . . .:

— Ասուամ՞ծ, Ասուամ՞ծ . . . քու արխանեդ եւ րախներ չունի՞ս գուն, . . . Մանուկներուն փշուր մը գութ չունի՞ս գուն, . . .:

Աւ զիւխն երերակալէն ու հասակը ճաճելէն երբ սկսաւ հեռանալ, ես զե՞ս անշարժ մնացած կը զիտէի յեսնցի տիտանի իր ահազին կերտուածը . . .: Գաճաճ թէ հակայ, մարդ սրբան փոքր է ընաթեան անցլցի ու ահաւոր օրէնքներուն առջև:

Այս ահսակցութիւնը աւելի կ'ունենար երէկ: Այսօր, կիրակի, իր հասցէին կը զիմէի: Այդ առիւծին ձագուկները իրենց բոյնին մէջ պիսնելու հետաքրքրութիւնը քայլերս կը փութացնէր: Բայց այս ինչ մութ փողոցներ, այս ինչ նեղ առաներ: Այդ օտարական մարդը ինչպէս զտեր էր այս թշուառութեան օճախները:

Ասիւծներու րո՞յնը: Յած սենեակ մը, մերկ ու զորչ պտտերով: Անենակին չորս անկիւնները՝ չորս տոխակէ անկողիններ, չորս զագաղներու պէս, զետնին թիզ մը բարձր: Անենակի մէջտեղը՝ փոքրիկ

աեղան մը, նոյն տախտակէն կտրուած։ Սեղանին
վրայ քարիսլի և փող մը։

Հիմա կը հասկնամ թէ ինչո՞ւ երեկ կը քաշուէր
զիս տուն հրաւիրելու։

— Եերեցէք ինձի, պարո՞ն բժիշկ։ Եթէ մեր
երկիրն ըլլար, հարկաւ այսպէս չէի ընդուներ ձեզ։
Պանդիստոթեան պիճակ է այս։ Այս գաղաղներն ու
այս սեղանն ես եմ շիներ։ Տեսէ՛ք, մատներս հազար
տեղէ արիւնած են առ ձեռքերս սառ ջուրի մէջ
ճաթուակին կը մզմզան։ Կերպակուրնին, կարկան-
նին, լուացքնին ալ ես կ'ընեմ։։։։ Որբուկներուս
մայրութիւն։։։։

Աւ այս բոլորք ինչո՞ւ, ժառանգական ախտի մը
համար՝ սրուն զարմանն անհնարին էր։ Սխալը ան-
գամ մը զործուելէ վերջ անկարելի՛ էր սրբել։ Ա՛ւ
ուզածին չափ մայրութիւն ըներ, տղայութեան սխա-
լը մի՛շտ աւելի պիտի կշուր նժարին մէջ։։։։

Դատաւորներու օրէնքին պէս բժշկութիւնն ալ
իր օրէնքներն անի, բայց սրբա՞ն աւելի ահաւոր,
անդրդուելի, անյեղի, վրէժինդիր օրէնքներ։

Մէ՛կ բան մը կը մնար ինձի ընել, իրեն խոր-
հուրդ տալ որ ժամ առաջ երկիր վերադառնար։ Բայց
ան սրբա՞ն գէշ կը հասկնար իմ միտքս։ իրեն այն-
պէս կը թուեր որ իր աղքատութեա՞ն համար կը
մերժէի դարմանու։

— Փո՛րձ մը, բժիշկ, փո՛րձ մը ըրէք.։։։։ Բժը-
կութիւնն ինչո՞ւ մնելի դեղ մը զեանց.։։։։ Եթէ ու-
նեցածս չի բաւեր՝ ամբո՞ղջ կեանքովս ես ձեր զերին,
ձեր սարուկը, ձեր պահապանը ըլլամ.։։։։ Փո՛րձ մը,
բժիշկ, փո՛րձ մը, փո՛րձ մը.։։։։

Յանկարծ լոեց, որովհետեւ զուրսէն զուռ բաց-
ուելու ձայն մը լսուեցաւ, աղաքներն էին։

— Յովհաննէն.։։։։ Կարապե՛տ.։։։։ Մարիամ.։։։։
զոչեց հայրը։

Թաշկինակին ծայրով աչերը չորցուց ու անզամ
մըն ալ ձայնը բարձրացուց.

— Յովհաննէն.։։։։ Կարապե՛տ.։։։։ Մարիամ.։։։։

Սեմին վրայ երկչոտ զլուխ մը երեւցաւ, յետոյ
ուրիշ մը, յետոյ պղտիկ աղջկան զլուխ մը.։։։։ Ա-
սիւծին ձագերը.։։։։ Բայց որքա՞ն խզմալի, ո՛րքան
ձոզած, որքա՞ն անարիւն էին այս հսկային զաւակ-
ները։ Խուլութիւնը իրենց արտայացութեան զգու-
շաւոր երկչոտութիւն մը տուեր էր։

— Մի՛ վախնաք, զաւակնե՞րս.։։։։ Նե՛րս մտէք
... բժիշկին ձեռքը զագէք.։։։։ Յովհաննէն.։։։։ Կա-
րապե՛տ.։։։։ Մարիամ.։։։։

Բայց անոնք տեղերնէն չէին երերար։ Հայրը
գնաց, ձեռքերնէն բոնեց, ներս մտցուց, ծունկերուն
վրայ նստեցուց, շոյեց, համբուրեց։

Այսպէս, քիչ դուրսը մոթն իջեր էր ար-
դէն, պատուհանները սեւցեր էին, տղաքներուն պառ-
կելու ժամն եկեր էր։

— Այսօր կիրակի է, զաւակնե՞րս, աղօթքնիդ մի
մոռնաք։

Երեք որբուկները քով քովի շարուեցան՝ հա-
սակի կարգով, ճիտերնին ծուցին, աչերնին վեր գար-
ձուցին, ու սկսան աղլիորմ երգել.

Տէ՛ր սղորմեա, Տէ՛ր սղորմեա,

Յիսուս փրկիչ, մեզ սղորմեա՛:

Այս ինչ երգ, այս ինչ երգ, Աստուած։ Ու

Բժիշկին Գիրքն Փրցուած էջեր

քանի՛ տարի է չեխ լսեր այս բարի ու ահաւոր մեղեցին։ Վերէն ի վար ապրուա մը անցաւ վրայէս, մարտինս փուշ-փուշ եղաւ։ Ի՞նչ տարօրինակ համոզուամով կ'երգէին այդ թրքախօս բերանները։ Յաց այս բարի, այս աղաչաւոր, այս գալարան, այս ահաւոր երգը մն' երգն էր, ոկունկախն պէս, ցեղի՛ն ու հոգի՛ն երգը, զերագո՛յն տառապանքին ու զերագո՛յն յոյսին երգը։

Ասկայն ի՞նչ ահսկի ծանրութիւններ կը ստանային այդ բաները ճանուկ շրթներու վրայ։

Տուր աշխարհիս խաղաղութիւն,
Մեղաւորց գարծ եւ զջում,
Եւ հիւանդաց այցելութիւն,

կը հայցէին արծաթաձայն որբուկները, ճիսերնին ծռած։

Մեղաւորց դա՞թ եւ զջում
կը կրկնէր հայրը, ձեռքերուն մէջ սեղմելով իր պլուխը։

Տէ՛ր ողորմեա, Տէ՛ր ողորմեա . . .

Ու ես զիանմ որ այս զիշեր նորէն, երբ խաւառը լիցնէ այդ ահաւոր սենեակը, ու երբ երեք որշբուկները իրենց անոնդի քանը քնանան մշէկ մշէկ, չորրորդ գագաղին մէջ մէկը, իր խղճին վրայ պիտի հոկէ արթուն, — խուերուն հայրը։

Լուսն, 1913

ՀՅՀ

Կինովին Աղջիկը

ՎՃ

Այդ օրը մոգական բնթերցումներով պլուխս լիցուցի, ու մագնիսական խաւանուկ մուածումներով փոշոց նկառուեցայ։

Գլխուս վիրեւ զարնանային արիւ մը կար, այն առաջի՛ն արեւներէն՝ որ տաքնիկ աւելի կը չոյն, թուլբնելէ աւելի կը զինալցնեն։

Արե՛ւ մըն ալ ահա զիմացս, զարնանային աղջիկ մը, անոնցմէ սրոնք չեն այրիր՝ այլ հոգին կը զաղջեցնեն, չեն կիզեր՝ այլ կետնք կուտան։

Աւրախութիւնն մըն էր զիսելը իր կապուտակ աչերը՝ երկնքի պատառներու պէս։ Արեւի՛ զոյն մազերը՝ իր աւերէն աւելի անցորդին աչերը կը չոյեին։ Անոր նայելով մարդ վայրկեան մը ինքզինք երջանի՛կ կը զգար ապրելէն, որովհետեւ այդ հասակի աղջիկները երկու տարիներուն մեջտեղը՝ զիդեցկութենէն աւելի բա՛ն մը ունին իրենց վրայ . . .

Կարելի՛ էր երեւակայել աւելի մեծ մազութիւն, հրաշք մը, քան ա՛յն որ ահա զէմս էր, կը մօտենար, աչքս իր աչերուն մէջ . . . Յա՛յլ մըն ալ, ու յանկարծ տժուանեցաւ, ձիչ մը արձակեց և ուժողորէն ինկաւ՝ երկինքն ինկող քարի մը նման։

Վազեցի, չէ՛ր չնչեր. ձեռքերը սեղմեցի, չէ՛ր զգար։ Երեսը զիտնին՝ վայտի մը պէս ինկեր ու ար-

դէն քարացիր էր մհամած թաշունի նման։ Թիւերն ու ուսները երկաթի պէս կարծր էին, չի՛ փշիտակ, մահաւան շխտակութիւնովր……

Բայց ասիկա վայրիկան մը տեսեց։ Կոնակին վրայ գարձուցի զայն, մարմինը սհզմող կոճակները խլեցի, կապերը փրցուցի։

Այն տահն տժգոյն երեսը կարմրեցաւ, կատուտցաւ, ահազին ճիգով գէմքին մկանները կծկտեցան։ Եկուն՝ ականաներուն մէջ ո՛ւժգորէն խածուած՝ կը գալարէր արիւնոտ։ Գլուխը մուրծի մը պէս կը ծեծէր սալայտակին քարերը։ Զեռները, տաները, ամբողջ մարմինը յանկարծ-յանկարծ կը զողացին՝ վիզը կորուած անասունի մը պէս։ Աչերը՝ զնդակներու պէս դուրս ցայտած՝ իրենց ճերմակութիւնը ցոյց կուտացին ամրոխին, որ եկեր էր ամեն կողմէ, վրայէ վրայ խոնուած, ճետաքրքրութիւնով ու երկիւզով լցուն, կարծես թէ երկինքէն նետուած չար հրեշտակ մը ջախջախուէր այդ ցեխերուն մէջ……

Յետոյ գլուխներու մէջէն զլուխ մըն ալ երեւցաւ։

— Ես իր տունը պիտիմ, — ըսաւ, պինով Ախմոնին աղջիկն է։

Աւ ուներէն, բազուկներէն բանեցին տարին։

Աւ ես կը խորհէի։ Ահաւասիկ դեսատի աղջիկ մը, գեղեցիկներու մէջ դեղիցիկ, կոյսերու մէջ կոյս, որուն մէկ ժպիտը բաւական էր գանցած կեա՛նք մը ուրախացնելու։ Եւ սակայն — ինչպէ՛ս ձիշտ կ'ըսէր պառաւ մը — ա՛լ թող սպասէ որ մէկը խնզրէ իր փափուկ ձեռքը…… Ենչ փոյթ թէ իր բոլոր բջիջները կեանքով ու երջանկութիւնով լիցուն են հիմա։

անիկա գժբա՛ղդ պիտի ըլլայ, ուզէ՛ թէ չուզէ՛։ Ճաշկատագի՛ք……

Բայց բնութիւնը իր մէ՛կ ըրածը ծածկելու համար՝ նմանորինակ ու ապրօբինակ ա՛յնքան ուրիշ ցաւեր ալ սակզծեր է, որ ժամանակ չունիս մէկուն վրայ խորհնելու, եթէ ոչ այդ մէ՛կը կրակոս զամի մը պէս կը միսւէր ուզեղիղ մէջ…… Առացող չոպեկառաքի մը մէջն ես, հազի՛ւ ժամանակ անիս պատուհանէզ բան մը տեսնելու, այդ տեսածդ չը դատած՝ ուրիշ մը կը յաջորդէ անոր, ու հազա՛ր ուրիշներ։ Վարպայրդ կը ցոցես ու քու ցաւերուզ վրայ կը խորհիս միայն։ Ու ահա՛ կեանքը, կաթիւ մըն անցուկունութիւնուն մէջ……

Այսպէս է մանաւանդ հիւանդանոցի կեանքը, Հան թշուառաւթիւն ահաւարանները ա՛յնքան արագ կը յաջորդին իրարու որ, բնու՛ւ ժամանակ չունիս խորհնելու, և սակայն վարպայրդ ալ չես կրնար զացել՝ սրովհետեւ ձեռքերդ ամէնուն վէրքին մէջ պիտի միսս։ Ես՛յն օրուան անկողնին մէջ ուր միսելի մը գիտիր զես չէր պաղած՝ նոր հիւանդ մը կը պատկի, ապրելու յայում…… Ես՛յն երկաթէ սեպանին վրայ քանիներու, արիւնը իրար կը խսանուի ամեն որ, ու կը յերգանայ անկիւն մը…… Աւ այդ բոլոր ցաւերը ա՛յնքան նման են իրարու որ հազի՛ւ թէ կարհայրի զանազանել իրարմէ։ Անզամ մը սակայն զարհուրիլի պարսպայ մը ներկայացու։

Չնրան առաւ մը առ բակալի սկսակի մէջ նաշխաճաշ կ'ըն՛ի՛ բոլո՞ր մասնիկներսկս վայելիւայ այն երջանիկ հանգստութիւնն ժամը, որ առաւառեն ժամն է հիւանդանոցին մէջ։ Անկարծ մէկը արագ

արագ դուռս ծեծեց: Գթութեան քոյրն էր, Մհծ-քոյրը, տարիքոտը: Յոլորովին տժունած՝ ինծի բա-ցատրեց որ այրուած կին մը բերեր ու արդէն իսկ զործողութեան սեղանին վրայ պատկեցուցեր էին: Զարմացայ, այրուածները հազուադիւտ չեն, ինչո՞ւ ուրիմն այսքան այլայլեր էր այս կինը որ ահազի՞ն ցաւեր շոյած ըլլալու էր իր ծերունի ձեռքիրուն մէջ . . . :

Խեկոյն վար վազեցի: Գարշելի նեխութիւն մը փուռած էր սեղանին վրայ: Երեսը ծածկեր էին որ հրանովը չոսուկայ ինքնիրմէն: Ամբողջ կուրծքը՝ վի-զէն մինչեւ որովայնը՝ բաց վէրք մըն էր, վիրէն ի-վար: Թևերը աւելի սոսկալի էին, մորթը այրեր, ճարպը հարեր, մկանները սեւցեր, բարսկցեր, կախ-ուեր էին չուաններու պէս . . . : Պէտք էր այդ բոլորը մաքրել, կտրել, նետել, ողջը մեսածէն զատել: Բայց մկրատին գպած ահզը ու արիւնը կը բղիէր, մերանի գոյն, թանձրացած կաթիրներով. . . :

Կրակը կրակով կը մաքրուի: Աւ հրաշէկ եր-կաթը ոկառ գործել, արիւնի ակերը խարանել, բաց վէրքերուն մէջ պտաւիլ: Իր կարմիր համբոյրին տակ գետ կեանքու զնդերները կը կծկտէին, որովայնը կը գալարեր, մորթազերծ կուրծքը կ'ելիւէջը ցաւազին շարժումներով:

Կոկոն-կոկոն ստինքները այրեր, հալեր էին: Տեղ-տեղ վարդազոյն մորթի պատառներ մնացեր էին զետ՝ վարդի փրթած թերթերու պէս: Տեղ-տեղ զեղ-նած ձարա մը կ'երեւէր՝ թարախի գոյն, մինչեւ բա-զուկներուն խոռոչին տակ:

Ճենճերուած մուխը կը բարձրանար, կը դալար-

ուէր, սեղեակը կը լեցնէր, այրուող մոխ հոտը թո-քերը կը խեղդէր: Գթութեան փոքրիկ քոյրերը մէ-կիկ-մէկիկ անհետացան՝ արցունքը աչքերնուն մէջ յատոյ Մհծ քոյրն ու գնաց՝ թաշկինակը քիթին . . . :

Հիմտ մինակ էինք, ևս ու կենդանի պիտիր: Եթէ նոյն իսկ զիտութիւնը հրաշք մը ընէր, ինչպէս զիտի տարեր, ինչպէս զիտի շարժէր ան, երկար հոգեվարք մը չպիտի ըլլար իր կեանքը: Ա՛յս, ի՞նչ կ'ըլլար որ կարմիր երկաթը սիսալմամբ մօտենար, այրէր, Ցեղքեր այն խոշոր երակը, որ ահմ' բազուկին տակ կը մեմնուէր, միշրէ, անլիթամը, կեանքի տրա-ֆիւններով . . . : Ո՛չ, ո՛չ, կեանքը նուիրական է . . . :

Յորիկէն վերջ իր սրահը դացի: Անկազնին քոյ-մարդ մը նատեր էր, ի՛ր հայրը: Գլուխը կախեր էր՝ տնբան ու երերուն՝ սարսատիած կենդանիի մը ողու: Դողով ձեսքերով աղջկան զէմքը բացաւ, իր ձմբոթ-կած երեսները մնոր այտերուն քոյց, համրուրոց, լոցու . . . :

Այն առենի միտյն տիսայ այդ տասնր եօթ տո-րու զէմքը, այդ կապտատկ աչքը, այդ արևոտ մտզերը: Բայց այս իմ ճանչցած լուսնոս աղջկին էր, որ իր ախախն մէկ նոպային՝ կրակին վրայ ինիկը ու այրիկը էր:

Երեսին ճերմակ քոյր զարձեալ ինկու ծերու-նիին ձեսքերէն . . . : Աւրեան զինով Սիմոնը այն էր, ոս տիսուր կեանքը հեղինակը այն էր, ոճրապործը այն էր, օղիով յաղեցած այս զարշանոտ մաքմինը՝ որ լուսնուներու, այսոհարներու, պակասառուներու, նղովուածներու սերոնզ մը կը հասցնէր . . . :

Ա՛խ, զիտե՛մ թէ մնդ՛է խւրաքանչիւրը կը թաթիսէ իր շուրթները այդ թայնին մէջ. զիտեմ թէ դժուար է փշել «անոյշ անմահութեան» .մը համար հրամցուած բաժակ մը. զիտեմ թէ ամէն զինովի զաւակ լուսնատ չէ. բայց այս մէկը բաւական չէ՞ր բոլոր զինեմոլները նոյն ոճքին մէջ թաթիսելու . . . :

Ու զօր այս գժեազգ աղջիկն էր, լուսնուալը: Միշտ կը յիշեմ փոքր հասակիս տեսած ըլլալ տպաւորիչ պատկեր մը՝ ուր լուսնատ կոյս մը, լուսնակ լոյսին, ձեռներն երկինք երկարած, ինքն իր վրայ կը զանար, երկրէն երկինք նեառւիլ ազող բանաստեղծական հակաց ծաղիկի մը պէս . . . :

Ո՛չ. լուսնատը այս էր, այս մորթազերծ ու ձենձերուտ մարթնիր՝ սրուն վրայէն երեմն, վերէն ի վար խոշոր զող մը կ'անցնէր, ամբողջ անկողինը սարսացնելով. այն առան սրունին միւս հիւանդները իրենց վերժակին տակ կը կծկա՛ին, ցաւերնին մոսցո՞ծ: Ու երբեմն այ, երբ այդ մեսած միսերուն մէջ զես կենդանի ջիզերը կ'արթնային՝ մէ՛կ ձիչ մը կը թաշէր իր բերնէն, բայց ահազի՞ն ու անկարելի՛ ձիչ մը՝ որ բարո՞ր սրահեր զանակի պէս կը ձեղքեր, պատերուն մէջ կը թափանցէր, զետնափար յարկին սիւները կը զալացնէր, ամբողջ հիւանդնեսցը վայրեան մը իր սորսափալիր կը յեցնէր՝ յետոյ յանկա՛րծ մահաւան լուսթեան մէջ թաղելու. համար այդ հոկան չէ՞նքը:

— Ասուած բնոպունի իր հոգին, կուլոր Մեծքոցը ձնկաչոք, մահէն առելի գէշը կայ . . . :

Փէշերը զես երկար առեն կը շարունակուէին այդ սարսափելի ձիչերը ընդհատ-սնդհատ: Նոջասեն-

եակիս մէջ պառկած՝ չէի կրնար աչերս գոցել: Այդ բողոքի աղաղակները կոկորդս կը խրուէին, չունչո կը խեղդէին: Ասուած իմ, արշալոյսը ե՞րբ պիտի լուսնար . . . :

Սեւ - սեւ մաքեր ուղեղս կը պաշարէին: Այս որքա՞ն անարգարութիւն. մէկ կողմէն կը հաւաքեն ամէնէն ասողջ երիտասարդները պատերազմի մէջ հարիւր հաղարներով մեացնելու համար. միւս կողմէն կը ստիպէն որ բժշկութիւնը գերմարդկային ձիգեր թափէ ապրեցնելու համար տառապարին մատկոյտ մը՝ որ իր բոլոր ուժով մահը կը կանչէ . . . :

Ու այդ սպիտակ գիշերին մէջ քանի՛ քանի՛ անդամներ ոճքին փորձութիւնը ձեռքս դողացուց. մինչեւ որ վերջապէ՛ս ձիչերը զադրեցան, ու խաւարն ու լուսթիւնը լեցուցին Յաւին Տունը:

Ասուօտուն իր մօտ զացի. երեսին քօղը անզ զամ մըն ալ բացի ու լացի:

Այդ գարչահատ նեխութեան մէջն իր կապուտակ աչերը հանգա՞րս կը նայէին՝ աղբիւներուն վրայ բացուած այն երկնազոյն ծաղիկներուն պէս, որ մի՛ մունար զիս կ'ըսեն . . . :

Վերմակին տակ արիւնն ամբողջ անկողինը լեցուցեր, մակարդեր, սառեր էր արդէն: կասկածով իր թեւը վերցուցիր. այն մերկ երակը փրթեր էր . . . մի՛ մունար զիս կ'ըսեն . . . :

Հօգան, 1913



ԿՐՈՒՆԿԸ



Յուրտ-ձմեռ օր մըն էր։ Դուրսը սառած հովը
մտրակներու պէս կը շաչէր անցորդներու երեսին։
Չիւնն ըսես՝ աչքերը կուրցնելու աստիճան։

Հայրենակցի մը սենեակին մէջ կծկտեր էինք
մենք, քանի մը ընկերներ, ամէնքս ալ պանդուխտ։
Դուռը ձուց, ցուրտ հով մը խուժեց սենեակէն ներս։
Կարօն էր, զերեղմանէն կուգար։

— Պը՞ո՞ն, ըստւ, շա՞ն օդ, ասանկ օրով մարդ
կը մեռնի՞……։

Քիչ զերջը, գուռը անգա՞մ մըն ալ բացուեցաւ,
քանի մը յետամնաց ընկերներ ալ ներս մտան։ Այս
ձիւնին տակ սպասած էին որ դիակը ամբողջովին
ծածկուէր, նոյն իսկ մէկը՝ մեր բոլորին կողմէ՝ յիշ
տին հրաժեշտի քանի մը խոսքեր ալ ըսած էր այդ
մենաւոր զերեղմանտառն մէջ, այդ անծանօթ մեռն-
ին վրայ։

Ո՞վ կը ձանչնար, ո՞վ պիտի ձանչնար երբեք
հազար ու մէկ բգկտուած էջերը կեանքի ու Մահուան
այն տուամին՝ որ այսօր ձիւներու տակ թաղեցինք,
օտարներու փոսին մէջ։ Ասա՞նց անունի, թուշունի
դիակի մը պէս……։

— Ե՛ս ալ չէի ձանչնար ան, ըստւ մէջերնէս
մէկը. բայց պանդոկին մարդերը հասկցեր էին որ այդ

օտարական հիւանդը հայ մըն է ու հայ բժիշկ մը
կ'ուղէ իր մօտ։ Շաբաթ մը յետոյ միայն կրցան զիս
դանել։ Երբ իր սենեակէն ներս մտայ՝ պատուհանին
փեղկերը զոցուած էին։ Սակայն քիչ-քիչ այդ մթու-
թեան մէջ զէմք մը գծագրուեցաւ, երկար, անկիւ-
նաւոր, կանանչի զարնող զեղնութիւնով մը. խաւա-
րով ու լոյսով շինուած Խամպրանթեան զլուխ մը։

Երկրորդ բանը որ տեսայ այդ սեւութեան մէջ
ուկորի զոյն մատներ էին, որ ինծի երկարեցան ու
ձեռքերս սեղմեցին՝ կպչող խոնաւութիւնով մը։ Կար-
ծես թէ աշխաթիւ մը արիւն մնացած չըլլար իր
մարմինին մէջ։ Աչքերը իրենց փայլը արգէն կորուն-
ցուցեր էին. սեւութեան մէջ սեւ՝ չէին երեւար։

Երբ աւելի վարժուեցայ այդ կէս-մթութեան՝
տեսայ որ մօրուքին վրայ տեղ-տեղ կարմիր արիւնը
փակեր, թանձրացեր, լերգացեր էր։ Մորթուած ա-
նասունի տա՛ք շունչ մը կ'նուէր իր բերնէն, զան-
գազ ու խորունկ։ Կարծես անտեսանելի զանակ մը
ներսէն, վերէն ի վար ձեղքեր էր իր թոքնը։

Ալ նիւթական ինչ զարման կարելի էր տալ
այս մարմինին որ զրիթէ մեռներ էր արգէն։ Բայց
ան խօսելու ձիդ մը ըրաւ, հազը խեղզնց իր խօսքը.
խոկացող, խոպոտ հառաջներէն բա՛ռ մը հասկցայ,
— կոռւնկը……

Ու ես երգեցի իրեն, ո՞վ չպիտեր կռունկը, բու-
րոր աչքին եաին մնացած ուղեւորներուն կռունկը……
ու անզին՝ բոլոր ձիտը ծուած անվերջ ձամբաներուն
սպասողներուն կռունկը……։ Ու ինծի այսպէս թուե-
ցաւ որ իր հողին հովացաւ, զովացաւ, լացաւ……։

իր սրտին բոլոր լուրերը յանձներ էր հաւատարիմ կոռունկին...:

Այս պատմութեան վրայ ամէ՛նքս ալ լուցինք: Սարսափե՛լի բան մը կար ճակատագրին մէջ այս անձանօթ ուսանողին՝ որ հայրենիք դառնալու համար ճամբայ ինկեր, ու ճամբուն վրայ մեռեր, թաղուեր էր իր չտեսած մէկ հողին մէջ...:

Թոքախտը որ հո՞ն էր, ի՞ր մէջ, գարանակա՛լ, տարիներէ ի վեր սպասեր էր որ բոլոր յոյսերը իրաշ կանանան, բոլոր ուսումները կատարելագործուին ու բոլոր աշխատութիւնները աւարտին՝ ի՞նք սկսելու համար իր ահաւոր աշխատութիւնը, ու գերազո՞յն ժամուն տալու համար գերազո՞յն հարուածը ...: Ա՛խ, զգուելի՛, զգուելի՛ հիւանդութիւնը...:

— Բժիշկ, ըստ մէկը, երբ գերեզմանին մէջ երեսը բացինք մելանի պէս սեւ էր... ինչէ՞ն է...:

Բայց բժիշկը չի խօսեցաւ, մա՛րդ չի խօսեցաւ:

Կոտթիւնը անգամ մըն ալ իջաւ մեր վրայ՝ քարի պէս, ու այս անգամ աւելի՛ ահաւոր քան առաջին անգամը: Այդ սա՛ոը կոտրելու համար՝

— Տղա՛քներ, ըստ ուրիշ մը, վաղը Հայոց կաղանդն է...:

Բայց կապանդին վրայ մտածողն ո՞վ էր: Մենք կը լսէինք ձիւները որ կը թփրտային ապակիին վըրայ, կարծես մեռելի՛ն մատերը թփրտային մեր առ պակիին վրայ...: Այս ցուբատին՝ իր գերեզմանէն փախած մե՛ր մէջ մանել կ'ուզէր ան: Ու չես գիտար ի՞նչ մը ունէր սպաննական այդ անանուն ու անձանօթ մեռելը: Խորհրդանշան մը ու ապդարաբութիւն մըն էր ան մեղի համար...:

Ու իրա՛ւ, իրա՛ւ այդ պահուն Մահը մեր վրան էր, ա՛յն Մահը որ ուսանողին ու բանուորին, հաւատացողին ու ուրացողին, բժիշկին ու բժշկուողին հաւասարապէս անձանօթ ու սարսափելի է...:

Մե՛նք ալ մա՛րդ պիտի ըլլայինք, կրթութիւն պիտի ստանայինք, լո՛յս պիտի տանէինք մեր խաւար աշխարհին: սո՛ւտ, սո՛ւտ...: Մենէ որո՞ւն շունչին մէջէն չէր չնչեր արդէն դարանակալ Մահը...: Խորաքանչիւրն ինքն իր վրայ կը խորհէր, ինքն իր վրայ կը կասկածէր...:

Ո՞վ պիտի պատմէր ահաւոր մեծութիւնը այս երիտասարդ հողիներուն, որոնք ազօթքի մը կա՛պն ալ կը մերժէին ողջերուն ու մեռնողներուն միջեւ: Սյազէ՞ն, ամէն մարդ առանձնացեր էր ինքն իր հոգւոյն մէջ...:

Սակայն, յանկարծ, մութ անկիւնէ մը գողզո՞ղ ու ցա՞ծ: Երդ մը սկսաւ, նախ մէ՛կ բերնով, յետոյ բոլոր շրթունքներէ: բարի ու ահաւոր երդ մը, մաներգի մը պէս աղաչաւոր, ազօթքի մը պէս վեհափառ երդ մը, որ սառը կոտրեց, արցունքները հաւլցուց, սրտերը տաքցուց, բոլոր հոգիները, բոլոր հոգերը, բոլոր տրտունջները, բոլոր մրգունջները իշպա՛ր միացուց.

Հարիափին սիրան է խոց, միկարն է վարամ, Կերած հացն է լեղի, ու ջուրն է հարամ...:


Կռո՞ւնկ, կռո՞ւնկ, ամէն աշխարհի անկիւններէ, ամէն սրտի խորշերէ քա՞նի ծանր լուրեր կապեցին ոտքերուդ, ու զուն կրնա՞ս թռչիլ...: Քանի՛ քանի՛ մահեր կապեցին քու թեւերուդ, կռո՞ւնկ, թեւաւո՞ր հառաչ որ կրնա՞ս թռչիլ...:

Ու երբ բժշկին նշանին վրայ՝ բոլո՛րս մէկ ոտքի կեցանք իբրեւ սուգի նշան, մարմինս փուշ-փուշ եղած՝ ես կը խորհէի որ այդ վայրկեանին, հեռու-նե՛րը, հեռունե՛րը, ծովերով ու լեռներով հեռունե՛րը տեղ մը, ծերուկ մայր մը ու ալեւոր հայր մը, ժըպ-տելով ու յուսալով, ձամբո՛ւն, ձամբո՛ւն կը նայէին. մինչդեռ մենք գիտէինք որ ա՛լ տղան չպիտի գար, չպիտի գա՛ր . . . :

Եւ այս անգամ, ամէնո՞ւն հետ, բայց զողալո՛վ, ու կարծես մօ՛րն ականջին կ'երգէի ես մահանոս երգը . . . : Պանդխառութեան ձամբաներուն վրայ անառուն մեսնողներու ամբո՛վջ ցեղ մը՝ համայն աշխարհը թունաւորելու չափ գառնութիւն գրեր էր այդ երգին մէջ, ու քարերը լացնելու չափ քաղցրութիւն . . . :

Լօգան, 1913

“ՓՈԽԱՆ ՀԱՐՍԱՆԻՔԻ”



Դեռ դպրոցական նստարաններուն վրայէն՝ Ա-րամ ընկերս կ'ըսէր ինձի.

— Երբ քսան տարու ըլլանք, ա՛յնպիսի խըն-ջոյք մը, ա՛յնպիսի հանդէս մը սարքենք, որ ամբողջ գիւղը մեզի հետ ուրախանայ . . . :

Այն ատեն զեռ մեզի այնպէս կը թուէր թէ քսան տարեկանին խոշոր անկիւն մը պիտի գառնա-յինք:

Քսան տարի կեանքի պատրաստուիլ, քսան տարի զաւակներ պատրաստել, քսան տարի մահուան պատրաստուիլ . . . : Այս էր մեր նշանաբանը:

Մեր տղու միամտութեան մէջ այնպէս կ'երեւակայէինք թէ կեանքը մաթէմաթիքական ուղիղ մի մըն էր՝ որ երեք հաւասար մասերու կոստուելէ վերջ՝ ինքն իր վրայ կը գոցուէր, ինքնաբերաբար, եռանկիւնի մը պէս . . . :

Այդ օրէն ի վեր չա՛տ ջուրեր անցան կամուր-ջին տակէն, ու հազի՞ւ կրցայ հասկնալ թէ կեանքի գիծը ո՛չ թէ ուղիղ, այլ քմայապաշտ զիկզակ մըն է, և ո՛չ թէ հաւասարակողմ եռանկիւն մը կը ձեւացնէ, այլ անձունի շրջանակ մը, սեւ ու ծիծաղելի զէ-րօ մը . . . :

Անոնք որ դպրոցին մէջ զէրօի մը համար կու-

լային, անոնք ամբո՛ղջ կեանքերնին պիտի լան...
ստիպողաբար: Իսկ անոնք որ զէրօյով մը կը զուար-
ձանային՝ անոնց համար կեանքը շա՛տ մը նմանօրի-
նակ ու տարօրինակ զուարձութիւններ կը վերա-
պահէ:

Օրինա՞կ: Արամ, ընկերս, դեռ հազի՞ւ կեանքին
պատրաստուած, դեռ այդ կանխորոշուած քսան տա-
րիքին չնասած, բոնեցին ու թաղեցին...: Ու ես՝
մինակ մնացած՝ երբ օր մը տպեցի տօնել այդ մեծ
թուականը, արդէն կեանքիս գարունը անզգալաբար
անցած, գացած, անէութեան մէջ թաղուած էր...:

Սակայն մեր ծրագրին մէջ ուրիշ տօն մըն ալ
կար, մե՛ծ տօնը, մեծագո՞յն տօնը, ամուսնութեա՞ն
տօնը, որ աննշմար չէր կրնար անցնիլ անշուշտ:

Ո՞վ կրնար գուշակել թէ այդ մե՛ծ տօնէն ալ
ևս ինքս պիտի հրաժարէի... ահա թէ ինչո՞ւ:

Ականատեսներ կը պատմեն թէ ինչպէս, մահ-
ուան գատապարտեալը իր ձերմակ շապիկին մէջէն
լոօրէն կը յառաջանայ ու իր ճիտը չուանին կ'անցնէ՝
առանց ընդդիմութիւն մը ընկելու, որովհետեւ զիտէ
թէ ամէ՞ն շարժում անօգուտ է, և թէ իր բազզը ու-
րիշներ կանխաւ վճռած են՝ առա՞նց իր հաւանու-
թիւնը հարցնելու:

Ես մահուան գատապարտեալ մը դեռ չեմ տե-
սած: Բայց օր մը պոլսական եկեղեցիի մը մէջ հարս
մը տեսայ, ու դեռ իր վրայ խորհած ատենս մարմինս
միշտ փուշ-փուշ կ'ըլլայ:

Խուռներամ, ուեւ բազմութիւն մը զլուխ գլխի
կ'ալեկոծուէր հարսին անցքը զիտելու համար: Ահա՛
երեւցաւ ան: Շուարուն ու մահատիպ կը յառաջաւ-

նար, առա՞նց յօժարութեան, այլեւ առա՞նց ընդդի-
մութեան, որովհետեւ ուրիշներ արդէն իր ճակատա-
գիրը վճռած էին՝ առա՞նց իր հաւանութիւնը հար-
ցընելու:

Գլուխէն մինչեւ ոտքը ձերմակներու մէջ, ան
կը յառաջանար՝ իր միամտութեան չուանէն կախուե-
լու...: Մինչեւ հիմա որքա՞ն երջանիկ էր ան. ցո-
րեկները սիրոյ երգեր կը հիւսէր, զիշերները հրաշա-
լի ասպիտներ կը տեսնէր. զաշտի ճպուռներուն պէս
անհոգ, երկինքի թռչուններուն պէս ազատ էր...:
Այդ զիշե՛ր իսկ պիտի վշրուէին իր բոլոր երազները,
ի՞նքն ալ իր կարգին պիտի ճանչսար մայրութեան
ցաւերը, պիտի ծեծուէր, պիտի տղեղնար, պիտի ա-
նասնանար...:

Մարդակերպ գայլերու, յօշոտող նայուածքներու
մէջէն ան կը յառաջանար՝ ճեփ-ճերմակ ու դեփ-դե-
ղին: Պատրստիկ մարմին մը՝ սրտատրով ու դոզու-
ջուն, ոճագործ ձեռքի մը մէջ բռնուած թռչնիկի
մարմին մը, որ քիչ յետոյ պատա՛ռ մը պիտի ըլլար
քովի զիշակեր ու աարիքոտ անզղին բերնին մէջ...:
Փեսան՝ իր թեւէն ճանկած՝ կը յառաջանար ճարպոտ
աչքերով, փայտի պէս պեխերով՝ սեւցուած ու սուր-
ցուած...:

Ամբողջ ամբոխը զրյդ մը աչք եղած էր: Յամառ
նայուածքներ կը սեւեռէին հարսին: Մասի մը պէս՝
քիչ մը ամէ՞ն մարդ պատառ-պատառ կը ճաշակէր
այն «անմեղութենէն», որ վայրկեան մը յետոյ գո-
յութիւն չզիտի ունենար ա՛լ...:

— Հարսանիքինը անո՛յլ բան է... փափսաց
մէկը՝ բերնին ջուրերը վազեցնելով: Գրպանդ դրամ

ունի՞ս . կեանքդ պոտնիկներու ծոցը վատեցուր , ու ծեր օրերու գ համար է՞ն անմեղ , է՞ն զեղեցիկ , պրդտիկ աղջիկը առ , բզքաէ , արխւնէ , ծեծէ , հիւանդացուր... մա՛րդ մը ձայն հանելու իրաւունք չունի , ո՛չ իսկ կինդ... Ասուծոյ օրհնութիւնը քանի՞ ուկիի գնեցիր , ուրիշ բան հարցնող չկայ... :

Ու իրաւ ալ նոյն վայրկեանին , բարձրաստիճան կուսակրօն մը Սուրբ Գրքէն վկայութիւններ կը բերէր վեսային առաքինութեան համար... : Ամուսնութեան անուշութիւններուն վրայէն կը մտնէր , տակէն կ'ելլէր... :

— Ծով չմտած լողաւ կը սորվեցնէ... կակազեց մէկը քովէս :

Բայց , ուրիշ մը այնպիսի՝ խօսք , մը ըսաւ որ մինչեւ ականջներուս ծայրը կարմրեցայ :

Այդ օրէն սրոշեցի որ՝ եթէ երբեք ամուսնանայի , ամէն պարագայի մէջ այս տեսակ պիտի չամուսնանայի :

Տեսայ որ այդ պայմաններուն մէջ պսակը ուրիշ բան չէր եթէ ոչ խարդախ պայմանագրութիւն մը , որ կոյսը կը ստորագրէր առա՞նց անոր առաջին բառը ըմբռնելու . իսկ ամուսինը որ լաւ կ'ըմբռնէր՝ ստիպուած չէր յարգելու իր պայմանագրութիւնը... :

Գերիներու վաճառականութիւնը ուրիշ տեսակ չէր . միայն թէ հիմա վճարո՞ղն ալ , վաճառու՞ղն ալ աղջիկն է... :

Ու , ո՞վ հեգնութիւն , այդ փոքրիկ աղջիկը՝ ուրուն խօսքը գատարանին առջեւ արժէ՛ք մը իսկ պիտի չունենար՝ իր «Այո՛»ն պիտի յարգէր մինչեւ իր կեանքին վերջը , ու իր արգանդին մէջ պիտի կրէր

համբոյրներուն ամբողջ ծանրութիւնը . մինչդեռ իր ամուսինը՝ առաջին յլութեան արդէն՝ ոլիուի խաբէր զայն , շա՞ն մը պէս... :

Բայց տեսնէիք թէ իր ծնողները որքա՞ն հըպարտ կ'երեւէին , ի՞նչ ուրախութեան արցունքներ կը զլտորցնէին իրենց աչքերէն... ի՞նչ վարպետութեամբ առաջ տարեր էին զրամօժիտի սակարկութիւնը... ու ի՞նչ լաւ ընտրութիւն... ի՞նչ չնորհաքով փեսայ... : Ամէնքը կը պաշարէին , կը չնորհաւորէին զիրենքը :

Ես՝ նախանձով ու գառնութիւնով լեցուն զուրու կը նետուէի այդ գերեվաճառութեան չուկայէն , երբ մէկը թեւէս բանելով քաղաքավարութեամբ անունս հարցուց... կ'երեւի «Ծանօթ Ներկաներ»ու շարքին մէջ տպելու համար :

Տանեակ տարիներ անցան այդ օրէն ի վեր , բայց գեռ չմոռցայ զինքը , այդ ճեփ-ճերմակ ու գեփ-գեղին աղջիկը , որ կեանքիս մէջ առաջին ու վերջին անգամ կը տեսնէի :

Իր ոգին զիս երկար տաեն տառապեցուց :

Օր մը , ես ալ իմ ձականագրիս կը հնազանդէի՝ իմ լաւագոյն կէսիս միանալով :

Բայց իր պսակէն որքա՞ն տարբեր եղաւ մերինը: Իրենը՝ մէկ ծայրայեղութիւն , մերինը՝ հակառակ ծայրայեղութիւն :

Առանց թմբուկի , առանց հանդիսաւորութեան հարսնիք մը . քաղաքական այն պարզ հարսանիքը՝ որ եւրոպան կը պարտադրէ հաւատացեալին ալ , ուրացողին ալ , հարուստին ալ , աղքատին ալ :

Զուիցերիացի քաղաքապետը ամուսնական պայ-

մանազրութիւն մը ներկայացուց մեղի՝ երկու վկասներու առաջ:

— Կ'ուզէ՞ք ստորազրել, 0'րիորդ . . . :

— Այս', պարսն . . . ըստու համարաձակ ստորազրութիւն մը պառկեցնելով թուզթին վրայ:

— Շնորհակալ եմ Տի՛կին . . . պատասխանեց քաղաքապետը:

Ու ամէնն այսչափ: Այդ վայրկեանէն Օրիորդը Տիկին եղաւ:

Եւ սակայն — անկեղծ խօսք մը կ'ուզէ՞ք — այդ չարութիւնը զիս վիրաւորեց:

Այդ կանխաւ պատրաստուած թուզթը՝ յարձակողական ու պաշտպանողական հողի վրայ զրուած երկուստեք ստորազրուած վաճառականական պայմանազրութեան մը վերածեց մեր տարտամ սէրերը, անշրջազիծ անուբջները, ինքնայօժար նուիրումները, յաւիտենի խոսումները . . . :

Ու Սէրը, որուն համար Սոլոմոն «Մահուան չափզօրաւոր է» կ'ըսէ, առուտուրի մը չափ խախուտ եղաւ. որովհետեւ Օրէնքը՝ մեզ միացնելու ժամանակ՝ բաժնուելու պայմաններն ալ կը մատնանչէր . . . :

Այս բարոր օրինական չղթաներուն ծանրութիւնը թեթեւցնելու համար երկնային օրհնութիւն մը կը պակսէր: Հարսն ալ չուտով նշմարեց այդ պակասը:

— Քանի որ, ըստու, մեր ամուսնութեան համար մեծ ծախքեր չըրինք, «Փոխան հարսանիքի» զըժբաղդ աղջիկ մը ուրախացնենք այդ զրամով. ես նըշանուած որբուհի մը զիտեմ որ պակուելու համար միշոց չունի. թող իր ուրախութիւնը մեղի համար օրհնութիւն մը ըլլայ . . . :

Այն միտքերը սիրուէն կը ծնին, կ'ըսէն, այս սինքն կինէն . . . :

«Փոխան հարսանիքի» . . . : Այդպէ՛ս որոշեցինք ու այդպէ՛ս ալ ըրինք:

Ու մեր ուրախութիւնը աւելի կատարեալ ընկալու համար, մեկնեցանք Փարիզ՝ հայ եկեղեցիին մէջ վինտուելու ա'յն, ինչ որ կը պակսէր Լօզանի քաղաքատան:

Բարի քահանայ մը մեղ գիմաւորեց ժպտեւով.

— Բայց զիս գտնելէ առաջ՝ դահճապետ էֆէնտին պէտք է գտնէիք . . . ըստու:

Բաղաքը տակնուլրայ ընկելէ վերջ՝ զանձապետ էֆէնտին ալ գտանք զոհարավածառի զրասենեակի մը մէջ, սուլի նժարի մը ետին կծկաած, մոմի զոյն ծերունի մը՝ որ ձութ կը ծամէր . . . :

Երբ խմացաւ այցելութեանս պատճառը՝ ըստու:

— Աշխարհիս չորս կողմէն հոս կը թափին աժան օրհնութիւն մը ստանալու համար . . . : Մեր զիները ամէնուն յայտնի են արգէն, այնպէս որ սակարկութեան պէտք չիկայ. . . : Եթէ հազար ֆրանք տրուի՝ ամբողջ տաճարը լապտերի պէս կը զարդարենք, բայց նշանաւոր բան մը կ'ըլլայ . . . : Եթէ միայն մէջտեղի ջահը կ'ուզէք՝ գետինի զորգերով այսչափ հարիւր ֆրանք . . . : Բոլոր ջահերը մէկանց այսչափ հարիւր . . . : Սուրբ խորանին լուսավառ և մը այսչափ հարիւր . . . :

— Բայց պարզ օրհնութիւն մը . . .

— «Պարզ օրհնութիւն» ի'նչ ըսի է, էֆէնտիմ: Լուսահոգի Մանթաշօփ այս չքիղ տաճարին հա-

մար միլիսններ ծախսեց նէ՝ պարզ օրհնութիւն մը
տալու համար է . . . : Այն մոմ հաշիւով կը վասի,
ամէն տիրացու հաշիւով կ'երգէ . . . : Պէտք է գիտնաք
որ մեր ձայնաւորները Փարիզի Քօնսէրվաթուարին
մէջ կ'ուսանին և Օբէռախն մէջ կ'երգեն . . . : Մեր
Շոհ-Մուրատեանը «Ֆառութ» կը խաղայ . . . : Եթէ
գովարանական քարոզ մըն ալ կ'ուզէք՝ անոր հա-
շիւն ալ տէրուերին հետ յարմարցնելու է . . . :

Ահա թէ ի՞նչ ցեխիերու մէջ ստիպուեցայ սո-
վացնել մեր Սէրը՝ անլուծելի, անբաժանելի, երկ-
նային, յաւիտենական ձեւ մը տալու համար ա-
նոր . . . :

Բայց հետեւեալ օր արգէն՝ եկեղեցին մէջ՝ մոռ-
ցայ այդ բոլոր գառնութիւնները :

Խորհրդաւոր գմբէթին տակ, ամայի շնոքին
ճիշտ կեղբոնը, մինա՞կ էինք մենք, իրարու սեղ-
մուած՝ երիտասարդ ամոլ մը, արուեստագէտ կնքա-
հայր մը, ծերունի քահանայ մը ու ֆրանսացի ժամ-
կոչ մը :

Խորանին վրայ ու մեր երկու գովերը երկար
ու ճերմակ կերոններ կը վասէին, լոյս ցորեկով,
տէզոյն ու երազային բոցով մը՝ որ կար ու չի-
կար . . . :

Երբեմն գուոին բացուածքէն օտար զլուխ մը
կ'երկննար հետաքրքիր: Այն ատեն կը լոսւէր փո-
ղոցի անվերջ ու անհուն ազմուկը: Դուրսը՝ աշխար-
հի մայրաքաղաքը կը խժար, կ'ոռնար, կը հայնո-
յէր, կ'ալեկոծէր . . . : Ներսը՝ խարտեաչ ու սեւ երկու
զլուխներ իրարու կը կապուէին՝ ատպուշում թելով
մը, կետնքի ու Մահուան համար . . . :

Դուրսը՝ բոլոր կիրքերն ու բոլո՛ր մեղքերը,
բոլո՛ր գիտութիւնն ու բոլո՛ր քաղաքակրթութիւ-
նը . . . : Ներսը՝ Հայաստանցի տէրտէր մը, կարծես
Ենի քանովակներէն վրցուած՝ նին ու առաքելատիս
զլուխ մը, հազարաւոր տարիներու բառեր կը կրկնէր,
յութունական ու ահաւոր . . . :

Ճերմակ մոմերը կը հալէին, բուրվառը կտպոյտ
ամպով մը մեղ պաշարեց: Տէրտէրը անվերջ կը կար-
դար ու կ'երգէր, այդ ընթերցումը ու այդ օրօրումը
քիչ քիչ մեղ ընդարձացուցին, վերացուցին, հեռա-
ցուցին, նին ու հեռու տեղուանք տարին . . . :

Կնքահայրը — մենակեաց ու մարդատեաց ար-
ուեստագէտ մը, որ եկեղեցի ոտք կոխած չունէր —
հիմա աղու մը պէս կուլար: Հարաը — որ ոչի՞նչ կը
հասկնար ոսկեղարու ասուուածային բարբառէն —
լոիկ մնջիկ կ'արտասուէր . . . : Ու տաք արցունք մը
որ ինկաւ մեր միացած ձեռքերուն վրայ՝ մինչեւ ոս-
կորներուս ծուեծը զովացուց:

Ո՛չ, երկնքի կամարէն վարդի մը զոգը ինկող
ցողը, բազնետան գմբէթէն կոյսի մը ծոցը ինկող
կաթիլը, այնքան չե՞ն կրնար սարսացնել . . . :

Ինծի ի՞նչ վոյլթ թէ Գիտութիւնը պիտի հեղնէ
իր անարժան աշակերտին այս երկիւղած զիրքը՝
կրկնապէ՛ս ծիծաղելի, որովհետեւ Գիտութիւնը որ
կրօնքը չի հասկնար, Սէ՛րն ալ չի հասկնար: Յարա-
բերական իրականութիւններուն միայն կը հաւա-
տայ ան. մինչ Սէ՛րն ու կրօնը բացարձա՛կ խէալին
կը ձգտին, նոյն յաւիտենական զգացումին երկու
յութունական ձեւերն են անոնք: Սէ՛րը՝ անձնական,
կերպարանաւոր, երկրային, բնական խէալին է,

Կրօնը՝ անանձնական, անկերպարան, տիեզերական, գերբնական խոհալը . . . :

Թող քարիոծե՞ն զիս թերահաւատները։ Ես չե՛մ կրնար ուրանալ այն անջնջելի՛ արցունքը որ իմ մայրենի եկեղեցին կրցաւ կաթեցնել իմ էռթեանս մէջ, և որ բոլոր դիտութիւնները միացած՝ չպիտի կարենային կաթեցնել . . . :

Միայն թէ ազատեցէ՛ք Պատկը միջնազարեան յղփութիւններէն, գերեվաճառութեան յիշատակներէն, անբարյացուցիչ տեսարաններէն, չտես ցուցադրութիւններէն . . . : Այս բոլորը կը ծառայեն մի՛այն ամուսնութիւնը դժուարացնելու, աղքանառութիւնը նուաստացնելու, կուսութիւնը կարմրցնելու . . . :

Փոխանակ հարիւրաւոր հրաւիրեալներու՝ որսնք վա՛զն իսկ պիտի քննազատեն ձեր հարսնիքին խեղածութիւնը, լաւագոյն է ուրախացնել որբուհի մը՝ որ ամբո՛վ կեանքով պիտի օրհնէ ձեղ։

Ու ո՛եւէ թերթ ուրախ պիտի ըլլայ յայտարարելու արար աշխարհի թէ՝


Նորապասկ ամոլ Ք. այսքան ուկի
կը նուիրէ աղջկանց որբանոցի մը,
փոխան հարսնիքի:

Շարքը բացուած է, ո՞վ պիտի երկրորդ գէր . . . :

Լօգան, 1913



ՀՐԱՇԱԼԻ ԲԺՇԿՈՒԹԻՒՆ



Երիտասարդ բժիշկ, որ մարդը ասուղացնելու արուեստին ես նուիրուած, չեմ հարցներ քեզի թէ կը ճանչնա՞ս արուեստգ, բայց կը ճանչնա՞ս գոնէ մարդը։

Մարդը այն մորթազերծ կարմիր կենդանին չէ՛, սրուն գնդերները քննեցիր մարզակազմութեան պատեկերներուն վրայ։ Մարդը այն մարմնազերծ գեղին կմախքը չէ՛, սրուն չարժումները ուսումնասիրեցիր ոսկորներուն վրայ։ Մարդը այն չնչազերծ կանանչ գիտելը չէ՛, որ ամիսներով քարէ սեղանի մը վրայ պառկեցուցած՝ չափեցիր, կըռեցիր, պատուեցիր, կտրեցիր, յօշոտեցիր, սղոցեցիր, բզկտեցիր, առանց որ անզամ մը բերանը բանար՝ հարցնելու համար թէ «ի՞նչ կ'ընես, բարեկա՞մ» . . . :

Թեզի հիւանդ մը ցուցնելէ առաջ՝ պատուիրեցին տարիներով գիտեկներու վրայ աշխատիլ, որպէս զի մարդը ճանչնաս, և որպէս զի հոգիդ չղողայ ու խիզճդ չպօռայ։

Երկարօրէն քննելէ, փնտուելէ, պլազմելէ վիրչ, գանկին մէջ նեխած ուղեղ մը ու որտին մէջ ուղեցած արիւն մը գտար։

— «Ո՞ւր է հոգին, ո՞ւր է խիզճը», զուեցիր ծիս ծաղելո՞վ։

Աւաղ, քու ուսումնասիրած մարդդ գիակ մըն
է միայն։ Զդուշացի՛ր իրեն նմանելէ։ Մարդը որ
կ'ապրի, մարդը որ կը խորհի ու կը զգայ, մարդը
որուն բարոյական տառապանքները բի՛ւր անգամ ա-
ւելի են քան ֆիզիքական տառապանքները, այն
մարդը ուրիշ բան կը պարունակէ իր մէջ քան ճարան
ու ոսկորը . . . :

Ամէն մարդու մէջ Սոտուած մը կայ . . . : Ահա-
ւասիկ թէ ի՞նչ բան կը մոռնան քեզի ուսուցանել:

Յաւալի է խոստովանել որ այժմու բժշկական
վարժարանները կեանքի առաքեալներ կը պատրաս-
տեն ա'յնպէս, ի'նչպէս զինուորական վարժարանները
կը հասցնեն Մահուան պաշտօնեաներ։ Սա՛ տարբե-
րութեամբ որ՝ այս վերջինները զինուորին ո'չ թէ
միայն սուր ու հրացան կուտան, այլ անձնութրու-
թեան, վեհանձնութեան զրովութեան ամրով զաս-
տիարակութիւն մը։ Մինչդեռ զեռատի բժիշկի մը
ձեռքը թոյն մը ու զանակ մը տալէ վերջ՝ կ'արձա-
կեն զայն առանց բարոյական ու հոգեկան ո'և է
պատրաստութեան։

Մարդը իրեւ միսի ու ոսկորի շարժական գոր-
ծիք մը ներկայացնելէ վերջ, բժշկութիւնը կը սոր-
վեցնեն այնպէս՝ ինչպէս մեքենագէտներուն կը սոր-
վեցնեն երկաթէ գործարաններուն ուսումը։

Հոգեկան ո'չ մէկ բառ, բարոյական ո'չ մէկ
ուզգութիւն, անցեալի ո'չ մէկ յիշողութիւն։

Եւ սակայն հազարներով տարիներ, Փարաւոն-
ներու երկրէն մինչեւ Աւետարաց երկիրը, ու Յորդա-
նանէն մինչեւ Գանդէս, միլիոններով մարդիկ հոգե-
կան բժշկութիւնը միայն կը գործադրէին իրենց ախ-

ակրուն գէմ պայքարելու համար։ Եւ ամբողջ կրօնք-
ներ հիմնուեցան՝ հրաշքներու հաւատալիքին վրայ։

«Հրաշալիքներու դարը անցաւ» ըսին քեզի, ու
ամուր կերպով վակեցին անբացատելի իրողութիւն-
ներու անհանգուացուցիչ գուռները։

Զըլլա՛յ որ նեղմիաներուն հաւատաս։ Այն մար-
դիկը որ ամէն բան զիտնալու յաւակնութիւնն ու-
նին, կը մերժեն ինչ որ իրենց անհասկնալի կը թը-
շի։ Աչքերնին զոցոծ կը քնանան, ու ասալերը կ'ու-
րանան . . . :

Քանի որ խօսքը աստղերուն է՝ յիշեցնենք թէ
մինչեւ 18րդ դարուն վերջերը, Ֆրանսական Գիտու-
թեանց կաճառը բացարձակապէս կը մերժէր ընդու-
նիլ թէ՝ երկինքն կրնայ քար իշնալ երկրի վը-
րայ . . . : Ականատես վկաները փրկեւ խննիլ ու խա-
րերայ կը հոչակէր։ Օր մը, քաղաքապետ մը, իր ըրջա-
նակին մէջ ինկած երկնաքարէն նմայշներ զրկած ըլ-
լալով իրեն՝ պատկառելի Ակադեմիան, 1772ին, հրա-
տարակուծ տեղեկագրով կը յայտարարէր, թէ «կղե-
լութիւնը յայտնապէս կեզծ և երեւոյթը ֆիզիքա-
պէս անկարելի էր»։ Ճշմարտութիւնը իրենց զիտուն
մացնելու համար պէտք եղաւ որ այդ քարերէն մէկը
իրենց զիտուն իշնար . . . : 1864ի մայիս 4ին, ակադե-
մական Ասուլի Պրօնեար քիչ մասց վախէն մեռնէր՝
երկնաքարի մը անկումին ականատես ըլլալով . . . :

Նոյնը պիտի պատահէր նաև հրաշալի բժշկու-
թեան համար։

Տիեզերահաչակ բժիշկ Շարքօ՛ իր ամբողջ զի-
տութիւնը քանի մը անբուժելի հիւանդներու վրայ
ի զուր փորձելէ վերջ ի'նչ մեծ եղաւ իր զարմանքը,

երբ անոնք օր մը ուխտատեղի մը երթալով բոլորու զին բուժուած վերագարձան . . . : Այսպէս, մասը վէրքին մէջ բանուելէ վերջ՝ իրապաշտ դիտնականը խոսնարհեցաւ ճշմարտութեան առաջ. իրն է հետեւեալ յայտարարութիւնը. —

«Դիտութիւնը որ յեղաշընուելու վրայ է՝ չի կրնար ամէն ինչ բացատրելու յաւակնութիւնն ուսնենալ, այսպէսով իր բարեցընումը ժխտած պիտի ըլլար . . . : Հրաշըները ամէն տաեն գոյութիւնն ունեցան՝ իրարմէ բոլորովին տարբեր կրնքներու ու քաղաքակրթութեանց մէջ, ինչպէս որ այժմ ալ կը կատարուին բոլոր լայնութիւններուն վրայ. Այսպէսով բուժուած հաշմանդամները հարիւրներալ կը հաշուելին, նոյնիսկ երեսմն պալարներն ու ուսուցքները ես տեսայ վերագարձը այն հիւանդներուն, որոնց ես չկրնալով անձամբ հաւատք ներչնչել՝ ուխտատեղի մը զացեր էին. քննեցի իրենց անդամալոյն անդամները ու ներկայ դանուեցայ ախտին անյայտացման».

Լիթրէ իր «Դիրական Իմաստափրութեան» մէջ կը նկարագրէ բազմաթիւ հրաշքներ, որ Աէն-Աւ-Եր գերեզմանին զպչելով կը զործուէին:

Հոչակաւոր Տօքթ. Ֆառէկը կը ներկայացնէ ութը կին հիւանդներ, որոնք ստինքի ուսեցքներ ունէին ու զարմանուեցան հոգեկան բուժումով:

Սիսալ հետեւութիւններու աեղի չտալու համար զիտել տանք թէ ո՞չափ հազուադէպ են զիտապէտ վաւերացուած հրաշքները: Սակայն, եթէ հիւանդները իրենց հաւատքը գոխանակ փայտի կտորի մը, սուրբի պատկերի մը, զիտի շիրմի մը վրայ դնելու այդ փրկարար հաւատքը Դիտութեան վրայ դնեին,

որքա՞ն պիտի չատնար հրաշալի բուժումներու թիւ և . . . : Այս է հիւանդներուն տրուելիք պատուերը:

Բայց բժիշկներուն համար ուրիշ կինսական պատուեր մը կայ:

Եթէ զուն իրապէս բժիշկ ես, հիւանդներուդ փրկութեան համար՝ իրաւունք չունի՞ս ու ե միջոց մերժելու այդ նպատակին համնելու համար: Սահմանափակ ու այլամերթ բժշկութիւն մը զիտակից ոճրագործութիւն մըն է: Պիտի զիմես հնարաւոր բուլոր ազդակներուն: Դեղն ու դանակը, ջուրն ու կրակը, ելեքտրականութիւնն ու մագնիսականութիւնը, զիտութիւնն ու հաւատքը՝ փոխն ի փոխ քու զէնքներդ պիտի ըլլան. որովհետեւ այն ախտերը որոնց դէմ կը կոռւխ, տարբեր հիւանդներու մէջ, տարբեր զէնքներու կը զիմես:

Պիտի հարցն ես սակայն թէ կարելի՞ է հրաշքը զիտական հաւատալիքներու կարգը զառել: Ննշուշտ կարելի՞ է:

Գերբնական կան կարծուող հրաշքը այնքան բնա ական է, որքան երկինքէն ինկող քարը: Միայն թէ՝ զիտունները ժխտելով անոր գոյութիւնը, զեռ շուսումնասիրեցին հրաշագործումի օրէնքները և բաղդին ձգեցին հրաշքի կատարումը:

Բայցութիւնն ունենանք խոստովանելու թէ հին ազգերը մեզմէ չտա աւելի լաւ կը ձանչնային այս զիտութիւնը: Եզիտացիցիներուն, Խորայէլացիներուն, Հնդիկներուն պատմութիւնը լեցուն է այսպիսի փառակերով:

Այժմ մեղի համար մութ կը մնայ հրաշագործ ձումի եղանակը, բայց անոր սկզբունքը լոյսի մը

նման պարզ է: —

Չանձրոյթի գաղափարը կը յօրանցիցնէ, ամօթի գաղափարը կը կարմրցնէ, զութի գաղափարը կը բացնէ, սարսափի գաղափարը կը դեղնցիցնէ, բժշկուելու գաղափարը կը բըշեցէ:

«Եթէ, կ'ըսէ Պարուէլ, առողջանալու հաստահամոզումը իշխէ հիւանդին հոգոյն վրայ, այդ հիւանդը անխուսափելիօրէն պիտի առողջանայ:»

Հողեկան ազգեցութիւնը այնքան մեծ է ֆիզիքականին վրայ, որ յանկարծական վախ մը բոլոր շարժումներդ անկարելի կը զարձնէ: Եթէ բուռն յուզում մը կրնայ վայրկենարար անդամուեծել, աւելի՛ բուռն յուզում մը կրնայ անդամալուեծութիւնը վայրկենարար փարատել:

Ամէն բան կախում ունի՝ բժշկուելու գաղափարը հիւանդին մէջ ներմուծելու արուեստէն:

Ու տեսէք թէ Սրուանձտեան — որ ո՛չ բժիշկ էր, ո՛չ զիանական, այլ զաւառացի վեղարաւոր մը — զիտուններու կողմէ կվառուած հրաշալի բժշկութեան գուռները ի՞նչ վսեմ պարզութեամբ կը բանայ:

«Ենայէ սա մանուկը, իր երեսներուն վրայ երեթիկ, ջրջրուկ ունի: Սա մամիկը թէզպէ՞ը ձեռքն առած նոսեր է: մանուկին երկու բազուկները բըսնած՝ իր բոյթերով ու մատներով տղուն բազիկերակները կը ճնշէ, կը չօշափէ, բազուկն ի վայր մատները կը տանի ու կը բերէ: իր աչքերը անթարթ՝ մանուկին աչքերուն յասած է: ու երբեմն ալ արմուկներէն վեր թեւերը կը ճմլէ, կը զանայ, տղուն եւ բեսն ի վար կը խաչակնքէ, և ձեռքերը պորտին ու

կուրծքին վրայ դնելով՝ բոյթով կը ճնշէ, վզին մայր երակները կը ճմլէ, ճակատը կը շփէ, երբեմն երեմն ալ երեսին կը փչէ և միշտ կը պապայ, ազօթք կ'ընէ: Յաճախ տղուն կը յօրանջէ: կ ը մագնիսացնէ, կ'եւ քարարացնէ: կը գործէ աղօթիւք հրաշալի կը գործէ աղօթիւք մը, որ միշտ երկրորդական է, յաճախ անօպւտ, երբեմն վասակար:

Կոյցը պէտք է ըլլալ չտեսնելու համար այն բազմաթիւ հիւանդները, որոնք երկար ճամբորդութիւններ կ'ընեն, բժիշկէ բժիշկ կը նետուին՝ պաշտպան մը ու նեցուկ մը զանելու յոյազ, ու չեն իսկ փորձեր գործադրել այնքա՞ղ սուզ զնուած զեղագիրները: Որովհետեւ գժուար է ընդունիլ այն բազմաթիւ զեղերը՝ որոնք յաճախ տրամադօրէն հակառակ են իրարու...: Ու յետոյ՝ հիւանդին փնտասածը միայն թուղթի կտոր մը չէր, այլ ապրելու յո՛յո, հողեկան ուժ, տտապելու քաջութիւն...:»

Դժբաղդաբար այս բարոյական ազգակը կ'անտեսն բժշկական նորագոյն հաստատութիւններն անզամ: Սկեսպիկները համոլելու հաւար թէ հաւարքի բարբառ մը — հոգ չէ թէ հրապարակային ու անանձնական — գիղիքական ի՞նչ մեծ ուժ կրնայ

ներշնչել հիւանդին արեան մէջ, կը հրատարակենք
առ յուղիչ սովորը, որ անձանոթ տիկին մը մեզի
կ'ուղարկէ զուիցերիական սանաթօրիումէ մը. —

«Հիւանդի բնական յուսահատութեամբ, ան-
կողին մէջ սպառկած կը սովառէի ևս ալ չեմ գիտեր
թէ ինչո՞ւ... Մահուա՞ն՝ որ չէր զար, թէ կեանքին՝
որ կ'ուշանայ դիս վերականգնելու: Երկար ամիսնե-
րու հիւանդութիւնը արդէն մաշեր, հարցուցեր էր
կորովիս ու համքերութեանս մէծ մասը, ու մնացած
քիչովը զես կը տանջուէի:

«Ահա՝ կը ստանամ «Ազատամարտ»ը: Մեծ ու-
րախութեամբ կը կարդամ հայերէն թէրթերը. հայ
զիրը տեսնելով կարծես կարօտը կ'ասնեմ հայրե-
նիքիս:


«Ապրիլ յաղթել է» (*). չակուցայ անկողին մէջ, ոկասայ կարդալ յօդուածը, և մինչեւ վերջացնելու
բոյորդին առողջ կը զգացի զիս: Ա՛լ կուրծքիս տակ
հիւանդ թոք մը չի կար, երակիներուս մէջ թարժ
արիւն կը հսկը, յաջորդ օրն իսկ ելայ անկողինս:

«Եթէ բժիշկները յաճախ զիտնան հիւանդին
հոգին բռնիկ երեւի առելի շատ պիտի յաջողին մահ-
տան ձանկերէն ազատել մարմինը:

«Աւրեմն ձեր յօդուածը միշտ լքման վայր-
կեաններուս կարդացի և ամէն անդամ նորոգուած
ուժերով ոկասայ կոռուիլ հիւանդութեանս դէմ:

«Կոռւնկը»... ինձի համար ալ պիտի սրգէ՞ք
այդ կոռւնկը...: Բայց չէ՛, ևս պիտի լուանում...:»
Հօդան, 1913

(*) կը ցաւինք որ, հակառակ մեր ջանքերուն, զրբիս
հնդինակին այս, ինչպէս նաև ուրիշ չորս զրութիւնները կարելի
չեղաւ զանել:



ԱՀԱՎՈՐ ՏԱՐԱԿՈՅՍԸ

Հայրենիքս անակնկալ նամակ մը — այն պարզ
ու ահաւոր նամակներէն որ գիւղերո՛ւն մէջ միայն
կրնան գրել — սա տողերով կը վերջանար.

«Յ. Գ. — Զեմ ուզեր ձեզ տիվեցնել, բայց ի հարկէ ստիպ-
եալ կուզամ լուր մը տալու որ շատ բարի չէ. խօսր Հայկին
մասին է. անցեալ շարթու զիւլ դարձաւ ու հիւանդ ինկաւ. հար-
կաւ պիտի փութար զինքը վերջին անգամ տեսնելու:»

Վերջին անգամ մը տեսնելո՞ւ. և ինչո՞ւ համար.
ուրեմն այսքան հիւանդ, և այսքան շուտո՞վ...: Բայց չէ՞ որ շաբաթ մը տառաջ ինքն իսկ կը գրէր թէ
ինչպէս համալսարանի քննութիւններուն մէջ առա-
ջին էր հանդիսացեր, չորհաւորութիւններու արժա-
նացեր, ու զիւղ վերադարձեր էր հանգչելու:

«Կարելի բա՞ն է. կարելի բա՞ն է», կը կրկնէի
շուտարած: Բայց ահաւոր տարակոյսը արդէն արթըն-
ցեր էր մէջս, ու ամէն անդամ սարասիւլի «յետ-զրու-
թեան»ը, կը ցցուէր աչքիս տոջեւ: Հազարթէ ձիչու
րլա՛ր...:»

Բարեբազզարար հետեւեալ օրն իսկ նամակ մը
ստացայ Հայկին, ուր եղրայրս իր ձեռքով, տասներ-
կու վճիտ երեսներու մէջ, իր մարդարտաշար ու լու-
սաւոր զիրերով ինձի բիւր բաներ կը գրէր, այն-
քա՞ն անուշ, այնքա՞ն բարի, այնքա՞ն յուսոտ, որ

հազիւ թէ նամակին վերջը քանի մը տողով անցողակի կը յայտնէր իր «քիչ մը տկար» ըլլալը:

Ի՞նչ լաւատես խորհուրդներ, ի՞նչ զերերկային զգայնութիւններ, ի՞նչ իտէական հորիզոններ, ու որքա՞ն հեռատեսութիւններ ապագայի...:

Ո՞չ, ո՞չ, ես վատա՞ն էի որ տղան չէր կրնար մեռնիլ, ան պիտի ապրէ՛ր ու պիտի յաղթէ՛ր, ան առաքեալ մը, ահավիրաց մը, մարդարէ մը պիտի ըլլար:

Շաբաթ մը վերջ նոր նամակ մը, ու այս անգամ հայրիկէս: Որքա՞ն տարիներէ ի վեր չնմ տեսեր զինքը, այժմ ալեհեր ու լուսաւոր ծերունի մը պէտք է ըլլայ: Բայց ինչո՞ւ զիրերը գոզզով ու տարօրինակ են այս անգամ, ան մի՛շտ հաստատուն ու փոքր տառերով կը գրէր: Արդեօք գերազանցութի՞ւն մը...:

.... Պանդխտութեան ճամբաներան նայելին աշերնուս լոյր հայնցաւ, զաւա՛կս: Եղբայր հիւանդ, օտարներու քեցկութեան ենք կարօտ: Մայրդ ծեր է, նրւանդութեան զէմ միայնակ...:

Սակայն նոյն պահարանին մէջ ահա՛ պրութիւն մըն ալ Հայէկն, ուր հիւանդն ի՛ր ձեռքով կը գրէ թէ բոլորալին տողջանալու վրայ է:

.... Հետզիւնէ լաւանալու վրայ եմ, հազո դադրեցաւ ըստ սելու չափ քիցցած է, զիշերները քունս հանգիստ է, ցորեկներն ալ, ալ ո՞չ մէկ խոց, մարմինս ուկար կը զգամ թիչ մը, բայց զիտեմ որ աշխատութեան արդիւնք է այս, թիչ մը հանգիստ՝ ու ես զարմեալ վեր կը նետուիմ, ապրելու կամքս մի՛շտ ուժեղ է...:

Անշո՞ւշտ, անշո՞ւշտ: Կամքի ուժը, կեանքի ծարաւը, յոյսը, հաւատքը ունացնութիւններ չեն:

Այն որ կ'ուզէ ապրիլ, պիտի ապրի:

Երեք օր վերջ նոր նամակ մը: Սակայն ինչո՞ւ ձեռքս զողաց այս անգամ պահարանը բացած առանա:

Ի՞նչ կ'ըսէ... ահապին թափո՞ր... ու ինչո՞ւ... զանգակնէր... Հայոց եկեղեցի... Յունաց Ասածնո՞րդ... գամբանակա՞ն... թաղո՞ւմ...:

Ի՞նչ կ'ըսէ... ուրեմն եղբայրս բանեցին, թաղեցի՞ն... եղբայրս որ ապրիլ կ'ուզէր...:

Այն որ միա՛յն լոյս կ'երազէր, ուրեմն հիմա ափ մը խաւար հողի ներքին կը սեղմուի՝ զալարուող արմատի մը ու չորցած գանկի մը միջեւ...:

Այս էր, այս էր իմ ահաւոր տարակոյսիս լուս ծումք: Ո՞չ, ո՞չ, ես չեմ կրնար ընդունիլ որ կարթեան մեծագոյն հանգոյցը այսպէ՛ս սուրի կոյր հարուածով մը լուծուի:

Ընդհակառակը: Տարակոյսս աւելի՛ ու աւելի՛ մեծցաւ, սաստկացաւ, խորունկցաւ: Աչերս պղտորեցան, չուարեցայ, սարափեցայ: Ես որ աշխարհն այնքան հաստատուն հիմերու վրայ գրուած կը կարծէի՛ հիմա կը զգալի որ ան կը զողար ուաքերուս տակ:

Ուրեմն մեսէր էր: Ինչպէ՞ս հաւատալ... ինչպէ՞ս չհաւատալ..., ի՞նչ էր կեանքը, ու մանը ի՞նչ... Ո՞րն էր իրական, ո՞րն էր անիրական...:

Չորս ըոլորս սաղայէլական պարի մը մէջ կեանքը կ'եսար, կը զեղուր ու կը պոսթկար ամէն աեղէ: Խուռներամ բազմութիւն մը կը վազվզէր ու կը ուղանէր խելակորոյս: Մարտկները կը շաչէին, կառքերը կը սուրային, ինքնաշարժերը ահապին զուզուսցակ

Դիրար կը խաչաձեւէին։ Մարդ ու մետաղ կեանքի աղմուկով կը լեցնէին միջոցը։

Աշխարհ կը կործանէ՞ր թէ, աշխարհ կը յառնէր։

Շուարած ու գողգղալով, զացի լապտերի սիւնի մը բոնուելու, չիյնալու համար։

Ուր կ'երթացին, ուր կը վաղէին ամէնքն ալ։ Այս խելացնոր վաղքը կեանքի արշաւ թէ մահարշաւ մըն էր միայն։ Այս ճամբուն ծայրը յանկարծօրէն չպիտի բացուէր անդունդներուն ամէնէն սեը, ամէնէն խորը, ամէնէն խուլը, ուրկէ ո'չ ոք չէ վերադարձեր։

Ուրեմն այս անհամար հոգիներով լեցուն չողեակառքերը, այս մարդերն ու տղաքները հեւ ի հեւ կը վաղէին անկայուն կամուրջի մը վրայ՝ որուն մէկ ծայրը գատարկութեան վրայ կը յենուր։

Կարելի՞ էր երեւակայել կեանք-կամուրջ մը ուրուն մէկ սաքը ոչնչութեան վրայ դրուած ըլլար։

Այս բոլորէն ո'չ մէկը եղքոր մը, զաւկի մը, հօր մը մահը չէ՞ր տեսած։ Եւ սակայն իրենցմէ ո'չ մէկը անկեղծատկո, իրապէ՞ս, ներքնասպէ՞ս կը հաւտար մահուան։ Եթէ վատահն ըլլային որ այդ բոլոր տառապալից ու սպասիչ գործունէութիւնը անիմաստ ոչնչութեան մը համար էր, ո՞վ պիտի վաղէր, ո՞վ քաջութիւնը պիտի ունենար վաղելուր։

Ո՛չ, այս մարդերը չէին հաւտար, չէին կրնար հաւտար մահուան այնպէ՞ս ինչպէս բժիշկ մը կ'ըմբռնէր զայն։ Եթէ միայն այդ ըմբռնումն ունենացին, իւրաքանչիւրն ալ կանգուն մնալու համար ինձին՝ սիւնի մը բոնուելու պիտի պիտի ունենաց չին։

Ուրեմն ես նուազգ կ'արժէի քան այս տղէտ ամբոխը։ Ուրեմն Գիտութիւնը մեսցուցած էր իմ մէջ ինչ որ կար լաւագոյն, աղնուագոյն, զերագոյն, ու քանի մը յարաբերական հաւտատիթիքներու փախարէն, ան ինձմէ խլե՞ր էր մեծագոյն հաւտատիթիքը՝ կեանքի հաւտատքը։

Եւ սակայն, եթէ կեանքը իրո՞ք ու միմիայն բջիջներու խաղ մըն էր, ինչպէ՞ս կարելի էր բաշատքել որ այդ բջիջներուն ամէնէն պղտոր, ամէնէն ախտազին, ամէնէն յուսահատ եղած միջոցին կեանքի սէրը, ապրելու հաւտատքը, յաղթելու յոյսը ծնէից այնքա՞ն զօրութեամբ, այնքա՞ն յստակութեամբ, այնքա՞ն լաւատեսութեամբ։

Եւ ուրկի՞ կուզային այդ հունաւոր բջիջներուն մէջ անհունաւթեան գաղափարները, այդ մահացուարքերուն մէջ անմահութեան բնազդները, այդ գետնաքարը մարմի մէջ անշրջազիծ իտէալիները։ Ինչպէ՞ս կարելի էր երեւակայել որ մասը ամրողլութիւն մը պարունակէր, ու բջիջը՝ տիեզերք մը։

Եթէ կեանքը ժամանակներու սկիզբէն ի վեր կը տքնէր միայն Մահուան համնելու համար, եթէ Յարեցութեան Օրէնքը միլիսնաւոր գարերէ ի վեր կ'աշխատէր անշունչ առարկաներուն չունչ տալու, հողը բոյսի, բոյսը կենդանիի, կենդանին մարդու վերածելու, յետոյ գարձեա՞լ մարդը հոգի փոխելու համար, կարելի՞ էր որ ո՛ե է զիտուն միտք մեանէր ու յագուրդ սասանար այսքան անիմաստ, այսքան անտրամարան, այսքա՞ն ամուլ գործունէութիւնով մը։

Եթէ անշարժ ու անզգայ քարը կեանք և շարժում առաւ, զգացում ու խորհուրդ եղաւ, և

կամք ու խղճմտանք, պարզապէս տառապելու ու մեսնելու համար, չէ՛ր արժեր կատարել այսքա՞ն դարաւոր ու տիեզերական աշխատութիւն մը՝ որ դեղուակ զերեզման մը բա՛ւ էր խղճելու . . . :

Աւրեմն ինչո՞ւ համար են ծաղիկները, աստղերը ինչո՞ւ, ինչո՞ւ համար է սէրը ու կեանքը ինչո՞ւ . . . :

Այս ընդարձակ տիեզերքին մէջ ո՞վ իրաւունք, ո՞վ իշխանութիւն, ո՞վ զօրութիւն ունի ծագող արե մը խաւարելու . . . :

Եւ սակայն ան մեսա՞ւ . . . : Մեռա՞ւ . . . :

Ո՞վ, ո՞վ պիտի կրնայ զիս ազատել այս ահաւոր տարակոյսէն :

«Մեսցո՞ւր» կ'ըսեն գիտունները . . . : Բայց ժամանակներու, միջացներու, օրէնքներու անհունութեան մէջ՝ ի՞նչ խղճալի բան է իմ զիացածո, ու ինչո՞ւ զորեմ իմ այդ փոքրիկ գիտութիւնովս աւրող Մէծ Անձանոթն սպաննելու :

Զեսքս փոքրիկ մուրճ մըն են տուեր որ աստղերը փշրեմ անով . . . : Բայց աստղերը միշտ մեզէ բարձր ու անհասաննելի պիտի մնան՝ զերազոյն ճըշմարտութիւններուն պէս, ու ով որ աչքեր ունի տեսնելու պիտի տեսնէ զանոնք . . . :

Երկու հսկաններու միջև կը տատանիմ ու կը տուապիմ: Երկու միականի կիկլօպներ կը բաժնեն հոգիս. — Գիտութիւն մը՝ որ փաստեր ունի ու իտէալ չունի, ու կրօնք մը որ խտէալ ունի ու փաստեր չունի . . . :

Առաջինը անվերագարձ մահուան կը դատապարէ զիս, երկրորդը անհունութեան լուսամուտները կը բանայ անհունաբազզ հոգիս: Մէկը սաքս զերեզմանին կը կապէ, միւսն աչերուո՝ երկինքները

ցոյց կուտայ:

Կրօնքը իր հետեւողին յաւերժօրէն երանելի յաղթութիւններ կը խստանայ, Գիտութիւնն իր աշակերտին լոկ վերջնական ու բացարձակ հպարտութիւն մը կ'երաշխաւորէ՝ սորուկ բջիջի մը մահուան կապելով սահնձարձակ հոգիին աղատաշունչ թոփչները . . . :

Եթէ զոնէ Գիտութիւնը ձեւքս ուժեղ զէնքիր տար՝ անմահութեան ամէն երազ չնծելու, կը սփոփուելի, խորհելով որ ճշմարտութիւնը մե՛ր կողմէն է հող չէ թէ զա՞ն ըլլար ան . . . : Բայց ո՛չ զիտութիւնը կը լուե ու այս լութիւնը ժխտումէ մը աւելի ծանր կը կշռէ տարակոյսի նժարին մէջ:

Ու նժարը կը տատանի ահաւոր ելեւէջներով: Ո՞ւր, ո՞ւր պիտի յանգի իր մահացոյց ասեզը, յաւիտենական կեանքը թէ յաւիտենական մահ . . . :

Ո՞վ, ո՞վ պիտի ազատէ զիս այս ահաւոր մըղձաւանցէն:

Կ'անցնին օրեր, կ'անցնին շաբաթներ, ու տարակոյսը կը մեծնա՞յ, կը մեծնա՞յ . . . :

Ամէն զիշեր, զողղղալով աղերս կատամ ցայքի սիւքերուն, աղերս կուտամ խաւարի թոչող հոգիներուն.

— Հա՛յկս, ահա՞ւչս, հոգի՛ս, մեռա՞ր, մեռա՞ր . . . :

Ու խորասոյդ կը լում միջոցին ընդմէջէն, բուր Գիտութիւններուն վրայէն սաւառնող, զարերէ ի զար ու սիրուերէ ի սիրու արձագանդող, Շէյքսպիրի ահաւոր հարցականը.

«Եինե՛լ թէ չինել . . . մեսնի՛լ, քնանալ . . . քնանալ, երազե՛լ թէրեւու . . . :»

Լուսն, 1913

ԱՆԻՇՈՒԱԾ ԳԱՆՁԸ



Այս տարին Ալպեաններու վրայ հեռաւոր զիւղ
մը զացեր էի օգափոխութեան: Օր մը, պատյաէ վեր-
պաղարձիս, պանդոկապեաը զիս սա' խօսքերով զիւ-
մաւորեց.

— Եերողութիւն, պա'րոն, հիւանդ կին մը եւ-
կած է հսու, առառւընէ ի վեր բժիշկ կը փնտանք:
Ամուսինը քովի սրահն է:

Քովի սրահը քառսունոց մարդ մը կար. մարդ
ըստածն՝ զլուխ մը, ու զլուխն ալ՝ երկար ու սուր
ձակատ մը, կոնսածն չաքարի մը մը պէս, ճակախն
տակ՝ զիշակեր թռչունի խոչոր քիթ մը:

Իրեն երջանկութիւն մը պատճառելու համար
երբ հայ ըլլալս յայտնեցի, ուրախութեան ու զըզ-
ուանքի այնպիսի յաջորդական ու յանկարծական
արտայատութիւններ առաւ՝ որ կարծես պատուղ մը
խածած ատեն որդ մը ելլեր մէջէն:

Այս մարգերը որ իրենց ցաւը պահելու համար
մինչեւ աշխարհիս ծայրերը եկեր, լիսներուն գա-
զաթները եկեր էին՝ իրենց չա'ր բաղդէն, հայ բժիշ-
կի մը ձեռքը կ'իյնային յանկարծ:

Իր նիհար ու աժգոյն զէմքէն ա'յնպէս հե-
տեւցուցի որ հիւանդը զուցէ ինքն էր. բայց ան
թուրքերէն լեզուով

— Ո'չ, ըստաւ, փա՛ռք Աստաւծոյ, ես ի՞նչ ու-
նիմ, հիւանդը իմ կինս է, իր սենեակը հրամմեցէք:

Կինը բանքին վրայ երկնցեր էր՝ երեսը
ափերուն մէջ, սեւ մազերը մինչեւ գեաբնները թա-
փած:

— Ելի՛ր, Արմինէ՛, այս սօվորը քեզ սիստ
փրկէ...:

— Ես իմ փրկութիւնու մարգերէն չե՛մ սպասիր,
ըստ կինը, կարձ ու վիրաւորիչ, աստ'ոց զլուխը
վեր հանելու:

Ու այս ասածին այցելութենէն միա'յն այն
հասկցայ որ, Արմինէ իր էրկան կը պատասխանէր
հայերէնով մը, որ փակ զուս մըն էր ամուսնին առ-
ջեւ:

Երկրարդ այցելութեանս բոլորովին ու բիշ կերպ
ահայ Արմինէն:

Մազերուն մէջ, ականջներէն վար, վզին չուրչ
կուրծքիրուն վրայ, թևերէն վեր, մինչև մատնե-
րուն ծայրերը, ու մնացածն ալ քովի սեղանին վր-
րայ՝ սոկինե՛ր, սոկինե՛ր հազար ու մեկ
զիւերներու գանձ մը լիցնելու չափ:

Խեզը հայ ըլլալս լսեր ու փոխանակ ամուս-
նին պէս զզուելու՝ ուզեր էր մեռնելէն տառջ մէկու-
մը զեղեցիկ երեւալ: Ու իրաւ ալ այնքա՞ն զեղեցիկ
էր ան՝ որ բժիշկի մը ներուած չէ բանլ...:

Սեւ մազերուն մէջէն, այդ հազի՛ւ քսան տարու-
գէմքը ծիւրեր, իր տարիքէն աւելի փոքրացեր, ան-
նիւթական ու անկարելի բան մը զարձեր էր: Աչքի-
րը խորունկցի՛ր, խորունկցի՛ր էին, մի՛շտ ներսի-
զին նայելէն, ու մազի պէս լայն ու կապոյտ չըլու-

Նակ մը ա'լ աւելի մութցուցեր էր զանոնք։ Այդ տժգունութեան մէջ դուրս կը ցայտէին իր շրթները, բարակ բարակ՝ երկու թեթեւ զիծերու պէս, ու կարմիր կարմիր՝ երկու վարդի թերթերու պէս։ Անշուշտ այդ սիրահար շրթները փա՛կ դուռ մըն էին իր ամուսնին առջեւ։

Եետո՛յ, չա՛տ յետոյ միայն հասկցայ որ, այդ ամբողջ կինը՝ զեռ կենդանի, բայց արդէն զոց դաշտ մըն էր այդ մարդուն համար։

Վա՛յ մարմինի բժիշկին որ հոգիէն չհասկնար։ Ի՞նչ հոգեկան ցաւեր կան որ հիւանդին ցաւերը կը քիւրապատկեն, կը թունաւորեն, մահացու կը դարձնեն, այլ և կը բացատրե՛ն այդ ցաւերը։

Այս խեղճ կինը ա՛յնքան կը վախնար իր էրկան հետ մինակ մնալու դաղափարէն՝ որ իր գաւառացի հայրը իր հետ բերեր էր։ Սակայն ինչի կրնար օգտակար ըլլալ այդ զբեթէ անդամարոյժ ու իր սուզին մէջ զառամած հայրը՝ որ վրայէ վրայ, իր վեց զաւակներն ու կինը զերեզման տարեր էր։

Բոլո՛րն ալ հազարով ու թքնելով, մէկը միւսը վարակելով, թոքերնին փսխելով մեսեր էին։ Ու այս կինը, որ ամէնուն ալ ինչպէս մեսնիլը տեսեր էր՝ համոզուած էր որ ի՞նքն ալ պիտի մեսնէր, անպահ'ու։

Չուր կը քաջալերէի զայն, թէ քանի որ դեռ մէկ թոքը, կոկորդը, աղիքները վարակուած չէին, քանի որ դեռ չերմութեան աստիճանը բարձր չէր, պէտք էր շուտով հակաթօքախտ ներակումները սկսիլ։

— Աւելո՛րդ ցաւեր, կ'ըսէր կինը . . . :

— Աւելորդ ծախսեր, կ'աւելցնէր ամուսինը . . . :

Արդէն ո՞վ ըստու որ Արմինէն հիւանդ է . . . փա՛ռք Աստուծոյ՝ ի՞նչ ունի . . . թեթեւ հաղ մը . . . այսօր կայ՝ վաղը չիկայ . . .

— Այսօր կայ՝ վաղը չիկայ . . . կը հեղնէր կիւնը, որ շատոնց զգուած էր այս կեղծիքներէն, ու ձգեր էր որ ի՞նչ որ ուղին՝ ընեն իրմով։

Հայրը կը փափաքէր զայն է՛ն սուզ սահարօխմաները տանիլ, է՛ն մեծ բժիշկներուն ցուցնել, է՛ն թանկ տեղերը զնել։

Բայց ամուսինը ուրիշ միտքէ էր։ «Այս հիւանդութեան զեզն ու դարմանը օդն է» կ'ըսէր . . . ու օդը ձրի՝ էր։ Անոր համար ալ մինչեւ հոս տեղուանաքը քաշեր, բերեր էր զիբենք, որպէսզի թէ՛ աժան ըլլայ և թէ ծանօթներն ալ չիմանան թէ հիւանդութիւնը ի՞նչ է . . . :

Ու այս մարդը եթէ ա՛յդ զլխով մարդ մը կըրնար երջանկութիւն զգալ — երջանի՛կ էր հոս։ Ամէն տեղ կը մտնէր, կ'ելլէր։ Պանդոկապետին հետ սաւկարկութիւն մը կ'ընէր՝ թուրքերէն։ Տղաքներուն լօխում մը կուտար՝ որոնցմէ տուփերով բերած էր ամէն պատահականութեան համար։ Կիներուն լերան ծաղիկ մը կը քաղէր՝ ու իր լեզուրվ կը բացատրէր որ իր երկրին մէջ աւելի աղէկները կային։ Մարդերուն թըրական ծխախոտ մը կը պլորէր իր ամառներուն մէջ՝ որ ծուխէն զեղնած մազիներով կը վերջանային։

Ու այս բոլորը այնպիսի՛ կատակներով ու սրամութիւններով համեմուած, որմէ մա՛րդ բան մը չէր հասկնար, բայց ամէ՛ն մարդ կը ինդար։ Լեռան ձանձրոյթը վարատելու համար իրենց այս տեսակ հոպիտ մը պէտք էր։

Նոյն միջոցին, փոքրիկ սենեակի մը մէջ, — ուրուն պատուհանը լեռներու կենսունակ զեփրուին գէմ փակուած էր՝ հիւանդը չմսեցնելու համար, — երիտասարդ կին մը կը հազար, վերմակները կը խածանէր, կուլար...:

Ախ, այդ կեղծ հտպիտին մէջ ե՛ս միայն կը տեսնէի զզուելի մարզը: Բայց ան ուզեց զի՞ս աւ շահիլ, ու թուանշաններով, թուականներով, մթութիւններով, բարգութիւններով, մէջ-մէջի, երկար բարակ, պատճութիւն մը հրամցուց, «զիս իրողութիւններու ճամբուն վրայ զնելու համար...»:

Այս բոլորէն ազօտ կերպով ա՛յն կը հետեւէր որ իր կինը այժմ միա՛կ ժառանգորդն էր իր ծերունի հօր, «որ իր բոլոր զաւակները կորսնցնելին վերջ ալ երկար չպիտի կրնար ապրիլ, խօ՛զձը...»:

— Գանձ մը կայ, սօբօ՛ր, խաշոր գանձ մը կայ...:

Ու այս բացականչութեան մէջ մնալու կցութեան, խորամանկութեան, ոճրագործութեան ամբո՛ղջ գանձ մը կար...:

Իր միակ մտմառոքը ա՛ն էր որ այդ երկուքէն ո՞րը պիտի մեռնէր առաջ, — ծերունի հայրը թէ հիւանդ աղջիկը...: Իսկ ես երբո՞րդ մը կը տեսնէի որ զուցէ այդ երկուքէն ալ առաջ մեռնէր, ի՞նքը, ամուսի՞նը:

Իր թարախի գոյն գէմքին վրայ ցցուած այտուկրերը՝ ներքին ջերմութենէն կղմինարի գոյներ կ'ասնէին երբեմն: Գլուխը ուսերուն մէջ իջեր ու կրնակն ալ կըեր էր՝ կարծես ահագին պատասխառ նատուածեան մը տակ: Բերնէն կանաչորակ ու

Ֆածուցիկ խուխ մը կ'արձակէր ամէ՛ն տեղ ու ամէ՛ն տտեն, «աշխարհին վրայ» թքնելու պէս...: Երբեմն նոյնիսկ կը պատահէր որ արիւն փսխէր. բայց ան պարզապէս «որտիս զայրոյթէն է» կ'ըսէր...:

Մտոյիկեան պազմարինութեամբ՝ տարիներով՝ իր շրթները ենթարկեր էր ան սոսկալի վարակումին՝ օ՛ր մը տիրանալու համար սոկիի զանձին...:

Ախ այդ զանձը, քանիներո՞ւ թունաւորման պատճառ եղած էր ան: Հայրը օ՛ր մը չը ուրախացեր անկէ, իր զաւակներուն համար զիզեր էր այդ հարստութիւնը: Տղաքները ուղիր էին դպչի այդ նզովուած սոկիներուն, ու զեղիս կեանքով հիւծած, սպառած, մեռած էին, մէկը միւսին հանեւէն, իրար վարակելավ: Երիտասարդներէն վերջ մայրն ալ թաշեր էին:

Այդ ծերունին ի՞նչպէս զիզեր էր այս հսկայ հարստութիւնը հոն՝ ուրկէ երիտասարդ բազուկներ մինչեւ Ամերիկաները կ'երկարին սեւ հաց մը ուտելու համար: Այդ գանձին մէջ իրենց անէծքը չէին նետած անո՞նք որ արիւն ու արցունք կուլային: Այդ սոկի-զարդերուն լիոր, որով ծերունին իր հիւանդ աղջիկը ծածկած էր՝ քանի՛ հարսկու զլուխէն, քանի՛ այրիներու ձևոքն խլուած էր...:

Արմինէ կ'անդիխտանար այդ բանը: Հազի՞ւ չափանո՞ Պոլիս գիշերօթիկ վարժարան մը զրկեր էին զայն, ու հազի՞ւ աւարտած՝ այս տպէտ մարդուն ծուցը նետեր էին:

Բայց կիները աստուածային զիտութիւն մը ու անտօնտկան ընազդ մը ունին: Ինչ որ չեն զիտեր՝ կը զզան, և ի՞նչ որ կը զզան՝ իրենց ամբողջ հոգ-

ւոյն ու մարմնայն մէջ կը զգան...:

Այս քսան-տարսւ կնոջ մէջ համայն մարդկութիւնը թունաւորելու չափ դառնութիւն կար: Ո՞չ կը հագուէր, ո՞չ կ'ուտէր, ո՞չ կը խօսէր: Ու ոսկի-զարդերն ալ միայն օր մը գրած էր, ինձի՛ համար, բայց ծերունին ա՛յնքան ուրախացեր էր այդ օրը...:

— Աղջի՛կս, ուզէ՛ ինձմէ ինչ որ սիրադ կ'ուզէ... միայն անգամ մը ուրախանարդ անոնեմ... բայն մը ուզէ իմ կարողութեանս սահմանին մէջ...:

Այդ կարողութիւնը անսահման էր, բայց ի՞նչ օգուտ: Աղջիկը ա՛լ աւելի կը դառնանար, պատին կը գառնար, կուլար, ամեռնի՛լս կ'ուզեմ... կ'ըսէր:

Ան կը զգուէր իր ամուսնէն՝ որ չար հրեշտակի մը պէս կը ժպտէր, կը զգուէր նաև իր հօրմէն՝ որ իր վեց զաւակները թաղելէ վերջ դե՛ռ կ'ապրէր ու կուլար...:

Եւ սակայն այս երկու մարդերն ալ իրմ՛ն համար կ'ապրէին: Այդ երկու փառութիւններն ալ որոշ ձիգով մը կը կախուէին կեանքէն, մէկը՝ իր աղջկան վերջին շունչը, միւսը՝ անոր գանձը հաւաքելու համար...: Այս նպատակին հասած բարէին իսկ՝ իրենց կէտին զարնուող գնդակներու պէս՝ երկուքն ալ գետին պիտի իշնային:

Ահազին տուամի մը վերջին գերակատարներն էին տառնք: Անդամալոյն Վաշխառուին առջեւ կանգներ էր Վրիժառուն՝ կողոպտուած, մերկացուած, անպատւըած ցեղի մը վիճուէր: Ու այդ երկու հակբնդում ոյժերուն մէջ կը հիւծէր Հայու-կնոջ տիպարը, աղուական ու հլու...:

Ահազին հրգեհի մը վերջին սիւներն էին տառնք իրարու կրթնելով կանգուեն մնացած, մէկուն իշնաւը միւսնե՛րն ալ պիտի տապալէր. ու այդ օրը հեռու չէր, որովհետեւ երեքն ալ փոքրիկ կրակով կ'այցրէին ներսիզիէն...:

Դեռ որքա՞ն տեւեց այդ մունջ տուամը, չեմ զիւտեր: Ես ստիպուած եղայ այդ գիւղը թողուլ ու հիււանգանոց վերապառնալ: Բայց յաճախ կը խորհիմ իրենց վրայ: Արդեօք ո՞ւր կը շարունակեն հիմա ամիթուած ուկեխնձորին խալը», ո՞ր հողերուն վըրայ, ո՞ր հողերուն տակի:

Դեռ աչքիս առջեւն է այն փոքրիկ բոյնը ուր ողողուած բու մը ու վայրի կատու մը իրենց մէջ կը բգքաէին հիւանդ թախնիկ մը, առանց որ ան անգամ մը ձչար...: Բնդհակառա՛կը, իմ ամէն՝ ոգնութեան փորձերս մերժեց: «Միա՛յն բան մը կը խնդրիմ, ըստու, որ օ՛ր մը պատմութիւնս գրես...»:

Խեղճ աղջիկ, կոյս հոգիները պատմութիւն չունին: Ու քու տժգոյն զէմքդ՝ տուանց սա երկու դաժան մարդոց սառերներուն՝ անհասկնալի նկար մը պիտի ըլլար, ձերմա՛կ թուղթի մը պէս:

Լոզան, 1913

2. Ձ. Հ. Հ.

ԱՏԱՄՈՔՍԻՆ ԶՈԼԸ

Արուանձտեանի ըստին պէս՝ Վանեցիին կաղը
մինչեւ Չինաստան է գացեր:

Սա ծերացած ազուաւի զլուխը՝ որ պանդոկին
ծառերուն տակ ֆը՝ ոթ ֆը՝ ոթ սուրճ կը խմէ՝ կառ
կած չունիս որ մերինիներէն է:

Ան միւսներուն պէս՝ ճաշարանին մէջ փակուած՝
հաղթեալով չըներ իր նախաճաշը։ Եերս զնաց, գաւ
ամթը սուրճ ու կաթով լեցուց, իր ձեռքով զուրս
բերաւ, ծառերուն տակ տեղ մը բնարեց, անհուն
խնամքով սիկառէր մը փաթուց։ Այս ատեն այդ
պարզ նախաճաշը փոխուեցաւ, անհիւթացաւ, ա-
զօթքի մը չնորիքն ու արքայութեան մը երանու-
թիւնը ստացաւ։ Մէկ ձեռքին ծխախտը առաւ՝ եր-
րինիներբեմն փարտացնելով, միւս ձեռքին առաւ չո-
զիացող գաւաթը՝ որ այս վայրկեանին ամբողջ տիե-
զերքին առանցքը կը կազմէր, չուրթները դողալով
երկարեցան՝ կարծես սիրահարական համրոյի մը
համար, յետոյ պեխերէն կախուած կաթիլներուն վը-
րաց յա՞յն ձեռք մը պտացուց՝ օրհնական շարժումով
մը . . .

— Փա՛ռք ստեղծողին . . . :

Հակառակ հաճոյքը յաւերժացնելու իր յայտնի
ճիշերուն՝ երբ զիւթական գաւաթը իր պարունա-

կութեան հետ կորսնցուց նաեւ իր ամբողջ կարեւո-
րութիւնը՝ մօտեցայ ու բարեւեցի . . . : Տեսնելու բան
էր իր ուրախութիւնը, քիչ մնաց ակնոցներէն ար-
ցունքներ պիտի ցայտեցնէր . . . : Այս տարիքով ու
այս զլիսով մարդերուն համար մեծագոյն չարչա-
րանքն է լուսթեան գատապարտուիլ, իրենց լեզուէն
հասկցող մէկը կը փնտոեն՝ իրենց փորձառութեան
ու իմաստութեան հաւաքածոն պարզելու համար ա-
նոր առջեւ։

Ստամոքսի հիւանդութեան համար (ո՞վ պիտի
զուշակէր իր նախաճաշէն) կօզան եկած էր։ Բայց
այս քաղաքին մէջ ստամոքսի աստուածները երկուք
են, — բժշկապետ Պուրդէն ու Քօմպը, երկուքն ալ
հակընդդէմ րեժիմներով կը յաջողին թէ՛ հարստա-
նալ . . . թէ՛ հիւանդները առողջացնել։ Չարաձձիներ
առկէ կը հետեւցնեն թէ հարուստի հիւանդութիւն
է, անզործ մարդոց զլայնութիւն է, կուշտ ստամոք-
սի երեւակայութիւն է . . . :

Սակայն այս մարդը ան չարաձձիներէն չէր.
ո՞չ, ո՞չ . . . : «Ծերացած ազուաւի զլուխ մը» ըսի,
բայց աղաւնիի ուղեղով . . . : Այդ երկու հակառակ
զարմաններէն այն հետեւցուցեր էր որ երկո՛ւքն ալ
լաւ էին, քանի որ երկո՛ւքն ալ կը լաւացնէին . . . :
Ու երկու սիսերիմ «Տիեզերահոչուկըներուն գիտու-
թիւնը իրար խառնելով, իր անձնական փորձառու-
թիւնն ալ վրան բարզելով, արձակուրդի այս քանի
մը ամիսներուն համար Կեանքի Ծրադիր մը շիներ
էր, որուն կը հետեւէր զաւառացիի հաստատամու-
թեամբ։

Այսպէս, իր չարաթները կ'անցնէին առանց

փոփոխութեան, իրարու յար և նման՝ լուսանկար պատկերներու պէս: Իր օրերը չափուած - ձեւուած էին: Մայր-Տոմարի մը պէս կանոնաւոր: Իր իւրաքանչիւր ժամերը կանխա՛ւ ժամացոյցի մը պէս լարուած էին: ստամոքսին չուրջ...: Աւ անոնցմէ վայրկեան մը փրցնել՝ Սուրբ-Գիրքէն էջ մը պատուելու պէս բան մը պիտի ըլլար...:

Առաւոտեան ութը՝ նախաճաշի խորհրդաւոր ժամն էր, մի՛շտ առաջին օրուան հանդիսաւոր արարողութեամբ, մի՛շտ նոյն ծառերու շուրբին:

«Արքինե-Տասը՝ հանգիս» ըստած էին բժիշկները: Հարկա՛ւ, նախաճաշը պիտի մարսուէր...: «Աւրեւելք» այդ մարսողութիւնը տկարացնելու պաշտօնը ունէր: Լրագիրը զրօշակի մը պէս կը պարզէր, յօնքերը կը պաստէր, ու ծայրէ ի ծայր առանց բառ մը փախցնելու կը կարդար. պարունակութիւնը ի՞նչ որ ալ ըլլար, մինչեւ տա՛սը տեւելու էր այդ թերթը...: Աւ այս ընթերցումը՝ որ իր մատորական միակ սնունդն էր՝ հանդիսատ քունի մը համարժէք էր իրեն համար...:

Տասնին կ'արթնար: Անհո՛ւն գուրզուրանքով, ծոցէն թռչուն հանող տղու մը պէս, ներսի զրագանէն շիշ մը հանէր: Այդ հանքային հեղուկը՝ որ իր այնքան պատուավ հիւրասիրած նախաճաշիկին վերջին հարուածը պիտի տար՝ աչքերը զոցելով ցմրուր կը պարզէր, երկու օքիեգեամոշակըներուն կենացը...:

— Աստուած զիրենք անպակաս ընէ տառապեալ մարդկութենէն...:

Ասկէց վերջ՝ տասնէն-տասներկուք՝ զործունէութեան և շարժումի երկու երկար ժամեր կը սկսէին, ստամոքսը ցորեկուան ձաշին պատրաստելու համար: Այդ զործունէութիւնն ալ ամէ՛ն օր անփոփոխ նո՛յնն էր, ու չափուած-ձեւուած նամակներ դրելու մէջ կը կայանար:

— Ես այս հիւանդ վիճակովս, կ'ըսէր, Զուիցերիոյ լեռներէն Մանթաշին ամբո՛վջ զործը կը վարեմ Ափրիկէի մէջ. Նեղոսին ափերը քարիւղով կ'ողողեմ...: Մեր արձակուրզն ալ ասա՞նկ...:

Յեսոյ ձեռքով զրածները ստքով նամակատուն կը տանէր.— չէ՞ որ բժիշկները ձաշին առաջ փոքրիկ պտոյտ մը յանձնարարած էին՝ ախորժակը բանալու համար...: Ա՛խ այդ ախորժակը...:

Վերադարձին՝ ձաշի պահն էր արգէն, նշանաւո՞ր պահը, երբ իր երեւակայական ժամացոյցին երկու առեղներն ալ փո՞րը մատնանիչ կ'ընէին, ու ամբո՞վջ ժամ մը ստամոքսին վրայ կանդ կ'առնէին...: Նախ խաշած մախօսին կ'ուտէր՝ Պուրժէին կենաց, յետոյ խաշած բրինձը՝ Քօմպին հոգւոյն...: Երբ իր երկու ռեժիմներն ալ կը հատցնէր՝ ծուռ աչք մը կը նետէր մեր պնտկներուն:

— Սա խորոված հնդկահաւին հոտը քիմքս կը քրքրէ... ու տեղական զինին անուշիկ զոյն մը ունի... ի՞նչ կ'ըսիս, բժի՛չի:

ի՞նչ ըսէի: Այս մարդը համազուած էր որ իր զործ զրած զիտական միջոցներով եթէ քա՞ր ալ ուտէր պիտի հալեցնէր...: Ես՝ բնականէն սակաւապէս՝ իրեւ միակ զեղ չափաւուրեան պատուէրն ներ կուտայի իրեն: Բայց ան կը պատասխանէր.

Բժիշկին Գիրքէն Փըցուած էջեր

— Բժիշկի , լժշկեա՝ զանձն քո , . . . : Աչքդ բա՛ց , գերեզմանին մէջ ա՛լ խօրոված հնդկահաւ չկայ . . . : Աստուած ամրող երկրագունդը զոյնզոյն բանջարեղններով ու պառուղներով ծածկեր է նէ՝ միա՛յն հոտուըտալու համար չէ . . . : Մայր-Բնութիւնը ծովի ու հողը ձուկերով ու երէներով լեցուցեր է նէ՝ միա՛յն զանոնք նկարելով ճաշարանին պատերը ծածկելու համար չէ . պէտք է որ ստամոքսիդ պատերն ալ համ մը տանեն . . . :

Այս մարդուն բերնին մէջ «Մայր-Բնութիւն»ը ստնտու կնոջ իմաստ մը կը ստանար : Զուկերուն ձակտին գիրը ա՛յսպէս կը հեղնէր . մարդերունն ալ ստ' պէս .

— Արարիչը մարդուն երկար բազուկներ ու կարճ լեզու մը տուեր է՝ որ չա՛տ աշխատիս ու քի՛չ խօսիս (ա՛հ , եթէ գործազրէր ըսածը . . .) , պղտիկ սիրտ մը ու մնձ ուղեղ մը տուեր է՝ որ մէ՛կ զզաս ու երկո՛ւ հաշուես , իսկ ուղեղին հարիւրապատիկ մեծութեամբ որովայն մըն ալ տուեր է՝ հասկցնելու համար որ մնձ միտքերը փորէն կուգան . . . : Ուրիշն առաջին հոգդ հո՛ն պիտի ըլլայ , եթէ ստամոքսդ դուն բալցութեամբ չեցնես՝ ան քու կեանքդ զանոնութեամբ կը լեցնէ . . . :

Այս «Ժայլցրութիւն» բառը պատահական նմառնութիւն մը չէր . աչքովը անուշին պնակին կ'ակնարկեր որ իր առջեւ անցնեմ . . . : Այդ սալորի անուշը իր ճաշերուն սովորական վերջաբանն էր՝ որ միշտ սա խօսքերով կը փակէր .

— Ա՛յս , մայրիկիս եփած անուշը ուրիշ է . . . : Ու «Ժայլիկ» բառը , որ իր երեր խօսքին մէկն

Ստամոքսին Զուիը

էր՝ իր չորցած ու ձմաթկած բերնին մէջ մանկական անուշութիւն մը կը ստանար : Այս յիստունոց ամուսինին մայրիկը՝ որ իր տղուն անոյշ կ'եփէր . . . :

Բայց հիմա այս ահազին ճաշը մարտուելու էր . ժամմը մէկէն մինչեւ չորս՝ տասապազին շրջան մը կար : Եախ կէս ժամ փորին վրայ կը պասկէր՝ ըստ Պուրծէի , յետոյ կը դասնար կէս ժամ մըն ալ կրանակին վրայ կը պասկէր՝ որ Քոմպին խօսքն ալ տես վը անցնի : Յետոյ կծիկ մը կ'ըլլար և աջ ու ձախ ծունկերով քանակական անդամ փորը կը ձզմէր՝ զայն պարպել չանալով . առկէց վերջ ալ գետինը ծունկի կուգար՝ նաւակի մէջ նստելու ձեւով մը՝ ու թիւավարութեան անհատնում շարժումներ կ'ընէր . . . միշտ օժիեզերանչակըներուն պատուէրին համաձայն :

— Սա փորդ քիչ մը հանգիստ ձզէ , կ'ըսէի . . . : Ստամոքսը կնոջ մը կը նմանի , որքա՞ն իրեն ու շագրութիւն գարձնես , ա՛յնքան նազ կ'ընէ . . . :

Բայց ամուրի մը ի՞նչպէս հասկնար այս բաղդատութեան ամրող նշանակութիւնը : Ան կը պատասխանէր ինձի .

— Միշտաբը որ միջատ է՝ գնդասեղի զիսու՛ չափ զիւսի մը ետեւէն ահազին փոր մը կը քաշէ . . . : Զորքատանիներն ու թոչունները երեքական ու չորսական ստամոքսներ ունին . . . : Եթէ բնութիւնը մարդուն մէկ ստամոքս մը տուեր է , զայն չինաւ մելլ անառոտուածութիւն է : Եթէ չհաւտաս՝ վարդապետներուն հարցուր . . . : Տարիներով կը զարգացրնենք պղտիկ ուղեղ մը , որ յաձախ մեր գժբաղդութեան պատճառ պիտի գանհայ , բնու չենք գաստիւրակեր ահազին ստամոքս մը , որ կեանքին աղբիւրն

է, հոգիին հիւթն ու ծուծն է...: Աս կէտիս մէջ
եւրոպացիները մեղ զլած անցած են...:

Ու ստամոքսի գաստիարակութեան այս դըժ-
ուարին գործը ա'յնքան կը յոգնեցնէր զայն, որ այդ
անվանգ թիալարութեան փորձերէն վերջ՝ Մօր-
փէոսի գիրկը կ'իշնար:

Ժամը չորսին սենեակէն դուրս կ'ելլէր. բայց
այս անգամ թեթեւցած, կտզդուրուած, զուարթա-
ցած, լուսաւորուած, բոլորովին ուրիշ մարդ եղած:

Թէյի ժամն էր հիմա, ու խօսակցութեան ժա-
մը: Խօսքը բերնէս կը դոզնար:

— Քու պատմածդ ի՞նչ է որ, ևս պատմեմ որ
դուն լսնս...:

Իր սովորական այս յառաջարանին կը յաջորդէին
անվերջանալի, աներեւակայելի, անկարելի պատ-
մութիւններ, արեւելեան սրամտութիւններով ու
անամէջ տրամաբանութիւններով լեցուն, օճափի ոս-
կեզծ ու անչօշափելի պղպջակներու պէս՝ որոնց հա-
զիւ կը դպիս ու կը ճաթին...:

Բայց այս պղպջակներուն վերջը չկար: Արկրա-
մոլներու յառուկ այս զուարձախօսութիւնը կը տեւէր
մինչեւ իրիկուն: Այն ատեն՝ այդ բոլոր հրախաղու-
թեան փորձերէն վերջ՝ միայն սեւ ածուխ մը կը մնար
նորէն: պահ մը լուսաւորուած այդ զլուխը՝ ծեր ազ-
ուաւի զլուխ մը կ'ըլլար դարձեալ...:

Այնպէս որ, երեկոյեան ճաշին իր խօսակցու-
թեան նիւթերը կը լրջանային, պատմա-փիլիսոփա-
յական տիսուր տեսութիւններ կ'ըլլային:

— Նարուէօնին անկումը շատեր խել մը պատ-
ճառներու կը վերագրեն. բայց դուն հեռուները մի-

երթար, իրեւ բժիշկ՝ Նաբոլէսնին ճակատագիրը իր
ստամոքսին մէջ կարդա: Կը տեսնե՞ս հոն բալցկեղը
...: Վաթէրլօն ու Աէնթ-Հէլէնը այդ վէրքէն կը
սկսին...: Ես ալ միշտ ասանկ չե՞մ եղած: Ժամանակ
մը կար երբ արարական նժոյդի վրայ թռչած տոհնո
բոլո՛ր սրտերուն հառաջները ետեւէս կը թոչէին. բայց
ստամոքսին ցաւը եկաւ ու Հալէպին առիւծը քա-
րիւղի պաշտօնեայի մը վերածեց:

Տարբեր էին նաև իր կերածները: Երեկոյեան
սեղանին՝ երեք միս չեր գներ բերանը որպէսզի գէշ
երազներով հոգին չողին չողարփի զիշերը: Մածունը երե-
կոյեան թագուհին էր: ու իրեն համար բնաւ կաս-
կած չկար որ Սատուած կովը ստեղծեր էր որպէսզի
մտրդերը մածուն քամնն իր ստինքներէն...:

— Կոյսի մը պէս մաքր՛ւր, մօր մը պէս բարի՛
մածունը... որուն համար Մէջնիքօֆ անմահութեան
հեղուկն է կ'ըսէր...:

Այդ միծաքանակ մածունը կը սկսէր քիչ քիչ
թմրեցնել, ջիղերը քակել, քուն պատրաստել...:

Բայց քնանալէն ալ առաջ՝ աստղերուն տակ դի-
շերային փոքրիկ պտոյտ մը կ'ընէր կերածները տե-
զաւորելու ու վաղուան ուտելիքներուն վրայ խոր-
հելու համար...: Երեմն սակայն կը պատահէր որ
ուրի՛շ բանի վրայ ալ խորհեր:

— Բժիշկ, ըստ զիշեր մը, դուն իմ յիսուն տա-
րիներուն մի նայիր... ես գեռ կո՞յս եմ հողւով-մարմ-
նով... յաճախ կը խորհիմ ամուսնանալ, բայց յուզ-
մունքէ կը վախնամ... քու կարծիքդ ի՞նչ է. ինչ
պէս կուգայ ստամոքսին...:


Աւ չկարծէ՛ք թէ անիրական մարդ մըն է այս:

ո այս կենդանազրին տակ կրնայի ծանօթ անուն մը լինել . բայց ձանչցողները հասկցան արգէն : Գիտցէ՛ք միայն որ այս մարդը ապրեցաւ, ոերունգներ զառտիարակեց . յետոյ պաշտօնեայ եղաւ, յարգուեցաւ ու մեռաւ . . . զիտէ՛ք ինչէն . . . փորի ցաւէն : Եղիպտոսի ժէ՞ հարսանիքի գիշեր մը՝ չատ ուտելէն ստամոքսը ճաթեցուցիր է ըսին . . . : Ճակատազրի՛ք :

Այս ճակատազրին վրայ հիմա կը խորհի՛ արդեօք ա՛յն որ ճաւկերու ճակտին զիրը կը կարդար . . . : Միայն թէ իր խօսքերը դեռ ականջիս կը հնչեն անզրբիմեան պատուէրի մը պէս .

— Աչքդ բաց, բժի՛չկ, զերեզմանին մէջ ա՛լ խորոված հնդկանաւ չիկայ . . . :

Լօգան, 1913



ՆԱԲՈԼԷՕՆԻ ՄԱՆԸ



Բոլոր տեսանելի աշխարհներէն հեռաւ, Աղւանտեանսի ալլիքներէն ծեծուած, մենաւոր ապաւոած մը կայ. Աշնթ-Հելէնի անիծապարտ կղզին է ան:

Դեռ դար մը չէ անցեր այն օրէն — 16 հոկտեմբեր 1815 — երբ հնոն կը բանարկէին հին ու զիւցազնական աշխարհի մը մեծապոյն ներկայացաւցիչը, վերջին կիսաստուածը, Կայսրը ինքը :

Աւ սրակէազի փախուստի ամէն հաւանականութիւն անկարելի ըլլար, առագաստանաւեր նոյն ապաստին վրայ կը նետէին անզլիական ամբողջ բանակ մը՝ իր թնդանօթներուլ ու զրահաւարներով, ինչպէս նաև տիրահոչակ կառավարիչ մը՝ Հուտսոն Լուու :

Այս պղտիկ մարդուն պաշտօն արաւած էր հրամայել անս'ր՝ որ ամբողջ աշխարհին կը հրամայեր : Այսպէս, ահազին ովկէանսախ մը մէջ կորած այս երկու մարդերուն միջնեւ, տատմներուն ամէնէն եղկելին կը խաղաւէր:

— Զօրա՛պետ Պօնարաբթ . . . կը հրամայեր Հուտսոն :

— Ես Կայսր Նարօլէօնն եմ, կը գոչէր այս վերջինը, Կայսր Նարօլէօնը, կը հասկնա՞ք, Պարս'ն : Յիմարութիւն ու նախատինք է զիս այլապէս ան-

ուանել: Օր մը երբ Անզիխա դագրի գոյութիւն ու նենալէ, մարդկութիւնը զե՞ռ զիս պիտի անուանէ Նաբօլէօն Կայսր...:

Ու վանդակին մէջ բանտուած առիւծի մը պէս՝ որ երկաթի ձողերով կ'անհանգուացնեն, Նաբօլէօն իր խուցին մէջ կը բանտուէր. շաբաթներով, ամիսներով, տարիներով մութ անկիւն մը կծկած, վարագոյները կը փակէր, ինքզինքը պատէ ի պատ կը նետէր, զինուորական նեղ անկողնի մը մէջ կ'երկարէր, աչքերը չէր կրնար զոյել, կը հիւծէր, կը սպառէր, կը մեսնէր:

10 Հոկտեմբար 1818ին, իր պահակներէն անդ լիացի սպայ մը հետեւեալ տողերը կը գրէր Հուտասոնին.

«Այսօր կրցայ նշմարել զօրապես Պօնաքարը, դիմի մը գոյնն ունի, ու վճուկի մը կը նմանի:»

Կէօթէ կ'ըսէ. «Մարդս կ'ապրի ա՛յնքան երկար, որին չմեռնելու նաևսա կամքն ունի:»

Ու Նաբօլէօն, ա՛լ չէր ուզեր ապրիլ:

Խնդրեր էր որ Եւրոպայէն զարգացած քահանայ մը զրկեն իրեն՝ որպէս զի իր կասկածները փարատէր, հոգի՝ մը, հաւա՛տք մը, անմահութիւն մը, կառչելիք բա՛ն մը ցոյց տար իրեն...: Որովհետեւ այս մարդը որ գահեր գահերու վրայ, թագեր թաղերու վրայ ու երկիրներ երկիրներու վրայ բարգած էր՝ հիմա սարսափով կը տեսնէր որ ամէն բան կը խուսափէր իր ձեռքէն, նոյնիսկ իր անունը, իր կիւնը, իր գաւակը...:

Իրեն զրկեցին անզրագէտ, անդամալոյծ, խուլ ու գրեթէ խօսելու անկարող քահանայ մը, Ասդակ

Աինեալի, ինչպէս նաև երիտասարդ, անհաւատ ու թեթեւարարոյ բժիշկ մը, Տօքթէօր Անթօմաքի: Նաբօլէօն այնքան աւելի յարգեց առաջինը, որ քան արհամարհեց երկրորդը: Իր սարսափելի տառապանքին մէջ զետինները կը տապլտկէր «ունազո՞ւն ունազո՞ւն» պատլով:

Օրերով, չափաթներով, ամիսներով կը փսխէր, կարմիր կը փսխէր: Անշարժ ու սարսափահար պահած կեր երկաթէ նեղ անկողնի մը մէջ, իր բոլոր պատերազմներուն անկողինը՝ որուն չորս անկիւններուն վրայ չորս արծաթէ արծիւններ կը հակին, բայց զո՞ւր, որովհետեւ մահը մտեր էր, հոն էր արգէն, անմտնին վրայ...:

Մարմինը երթալով կը սառէր: Երբեմն երեխն ջերմը մահասարսուս թօթուըտուք մը կը պատցնէր իր գիտկնացած մարմինը վրայ. այն ատեն, պազքրտինք մը մածուցիկ կը զարձնէր իր թափանցիկ մորթը: Զեռքերն ու ոտքերը երկաթէ ձողերու պէտառն ու անշարժ էին: Որովհայնը կ'ուռենար կ'ուռենար: Իր տասսպելային տաղունութիւնը այժմ զարհութելի կանաչութիւններ կը սահնար: Զօր հազմը անզրագար կը ցնցէր իր կոկորդը: Հողեվարքն էր այս...:

Շաբթուան մը տառապանքէն վերց, կարգութիւնն կանգնեցաւ, կտակը ուզեց, կարգաց, ընցը նետեց նո՞ր մը պիտի գրէր:

Սակայն մահուան գալարումները անկան վայրէ եւալ բզբանել իր փորսափէրը: Փախութքը ական, կարելի, անզրագրում, անվերջ, արիւնիք քառակը ու ուսւուսեւ պատառներով: Փարը նորէ՞ն պ'ունինորդ կ'ուռենար:

Զարհութելի տանջանքներու շաբաթէ մը վերջ,
իրեն շուրջը վայրկեանէ վայրկեան մահուան կը սպաս-
սէին. Նարօլէօն վե՛ր կանգնեցաւ, իր ցաւերուն վը-
րայ իշխց, իր ճղնաժամային պայքարը դազրեցուց,
իր մահուան հետ երեք ժամու զինագագար մը կըն-
քեց . . . :

Աւ վերագոյն վերացումի մը մէջ զրեց իր
համբաւաւոր կտակը: Եաւ յայտարարեց որ հակա-
ռակ իր կասկածներուն՝ իր հայրերուն կրօնքին մէջ
կը մեսնէր: Յետոյ միտքը սաւասնեցուց Փարիզ «իր
ժողովուրգին, որ ա՛յնքան կը սիրէր», ու Անի ա-
փերուն վրայ թաղուելու իր կամքը տրձանագրեց:

Յետոյ սիրաը թուաւ գէպի իր միտօր զաւակը,
միակ յայսը, միակ ժառանգորդը իր հիմնած անձայ-
րածիր պէտութեան, ատանամնայ դոգդոջ մանուկ
մը . . . : Որո՞ւ պաշտպանութեան յանձնել զայն, ո՞վ
կրնար աւելի լաւ խնամել զաւակ մը քան իր մայրը:
Բայց Նարօլէօնի աքսորէն ի վեր՝ աշխարհի թագու-
հին, թշնամի բանակէն չիլ զօրականի մը հետ ամուս-
նացեր էր արդէն . . . :

Նարօլէօն դոզաց, աչքերուն մէջ ահաւոր ար-
ցունք մը փայլատակեցաւ շանթի մը պէս: Յիշեց թէ
ի՞նչպէս իր ձեռքով աշխարհի ծանրագոյն թագն էր
զրեր այդ կնոջ զըխուն. յիշեց թէ ի՞նչպէս իր թե-
ւերուն վրայ կը կրէր իր վարդագոյն մանուկը որ
Հոսպմի թագաւոր կը ծնէր . . . : Աւ ինք որ Հանոսսէն
մինչեւ նեղոս, ու Ալսիաններէն մինչեւ ձիւապատ
թուաստանը, բոլոր ապարանքներն իրեն պալատ
քրած էր ու բոլոր թագաւորներն իրեն մանկաւիկ,
նայեցու իր չորս խաւար պատերուն, նայեցաւ իր

շուրջի սարսափած մարդերուն, ու լացը գողելով
զրեց. —

«Մինչեւ վերջին վայրկեանս ամենին խոյց զգա-
ցումները պահեցի կնոշ հանդեպ. կը խնդրեմ իրմէ
հսկել որդուոյ վրայ . . . »:

Ու իր գաւկին կտակեց բոլոր ինչ որ ունէր
մտերիմ, — իր մարմին շաղիկները, իր ձիուն սանձն
ու թամբը, Աւոգէրլիցի սուրը, ու իր պատերազմա-
կան անկողինը, որ նաև իր վերութեան ու հոգի-
վարքի անկողինն եղաւ:

Բայց պաղ քրտինք մը սկսաւ դարձեալ ողողել
իր մարմինը, գալարումներն սկսան . . . մահուան զի-
նապատարը աւարտեր էր: Բայց Կայսրը ձիգ մըն ալ
ըրաւ, վերջին կամք մըն ալ յայտնեց իր որդուոյն
համար. —

«Թող իմ զաւակս չփորձէ իր հօր մահուան վրե-
մբ լուծել, բող դաս մը առնէ իր մահին, բող կուտա-
սէր կայսր մը չըլլայ . . . »:

Խեղճը չէր կրնար գուշակել որ Արծուիկը եր-
բեք Արծիւ պիտի չըլլար, ու իրմէ քանի մը տարի
վերջ՝ թշնամիներու ձեռքին մէջ պիտի մեսնէր զե-
րութեանէ ու թոքախտէ . . . :

Փսխուքները վերսկասն, սեւ ու թանձր: Իր
սիրաը՝ որ արդէն միշտ տկար ու դանդաղ էր ի ծնէ՝
այժմ բոլորովին անլսելի էր: Շունչը խզուեցաւ, խեղ-
զուեցաւ: Վերջն էր այս:

Սակայն վերջին կարգագրութիւն մըն ալ կը
մնար, թաղօւմը:

Ու իր սարսափելի ցաւերուն մէջ զրեց իր վեր-
ջին նամակը իր պահապան Հուտոսնին:

«Պարսի կառավարիչ,

«Պատիւ ունիմ ձեզի յայնելու քէ Նաբօլիօն Կայսերաւ, Երկար ու ցաւազին հիւանդութենի մը վերջ...»:

Հուասոն, նոյն միջոցին, կղզիին շուրջ թնդանոթածիդ նաւերը կը փութացնէր, որպէս զի մեծ արսորականը չփախչի:

Բայց Նաբօլէօն իր ճգնաժամային գառանցանքից շրջանին մէջն էր արդէն: Դիշերն յանկարծ ներքին փաթուրիկէ մը արթնշած՝ տուն կուտար Վէրսայիլ վերաշնութեան նոր յատակագիծ մը, զոր կը կոչեր Առաջին Անրշանի, ու ֆրանսայի զրակաչութեան նոր ծրագիր մը՝ որ կ'անուանէր Երկրուրդ Անրշանի . . . :

Իր սիրական ձիով մլոններո՛վ երկիրներ կտրել կ'ուզէր, երբ յանկարծ խօսքը մեռաւ բերնին մէջ . . . Ծերունի քահանան սկսաւ արդէն իր աղօթքը թագաւորին զլխուն վրայ, բայց ան գարձեալ բացաւ իր աչքերը:

«Զաւկիս կը կտակեմ Աժամիօյի տաւս՝ իր կալուածներով, Սալինի Երկու տուներս՝ իրենց պարտեզներավ, Աժամիօյի ամբովշ հոլես . . . զաւկիս կը կտակեմ . . . :»

Այս կալուածները երեւակայական էին միայն Սակայն հոգելարքը դեռ նոր շարաթ մըն ալ կ'երկարէր:

1821, 4 մայիսի գիշերը վերջին երկու բառեր ալ արտասահնեց, իր երկու սիրելի բառերը, «Թրամս... բանակ...»: Աւ նոյն վայրիկանին անկողնին ցատկեց, գուարուելով զետնին վրայ սկսաւ սողալ ու այնքան ուժով փաթառեցաւ իր միակ բարեկամ Մօնթջօնի կոմսի վզին, որ հազի՞ւ բոնի կերպով կարելի եղաւ

զայն բաժնել ու պառկեցնել անկողնին մէջ: Վերջին գիւցազնին վերջին ցնցումն էր այս:

Յետոյ աչքերը յառեցան, սառեցան. ծնօտը բացուեցաւ, ինկաւ, մահուան խլառուկը սկսաւ: Քահանան իր աղօթազիրքը նորէն բացաւ, բոլոր ներկաները ծնրագրեցին գլխաբաց: Սպասաւոր մը կը պակսէր միայն, չոր լեարդի հիւանդութիւն մը անկողին կը զամէր: Բայց անա զուոր բացուեցաւ, զետիններուն վրայ քաշկատուելէն հիւանդ սպասաւորը երեւցաւ մահատիպ ու երկիւզած: Կայսեր մարմինին վրայէն երկար գոզ մը սահեցաւ, շրթներուն մէջ ձերմակ պղպջակ մը ֆշաց, աչքերը դարձան . . . կայսրը մեռաւ:

Իր դահիճներո՛ւն իսկ խոստովանութիւնով՝ Նաբօլէօնի գէմքը ցաւի պրկումներէն ազատուած, այժմ անդիմադրելի, անաւոր, գերերկրային գեղեցկութիւն մը, վեհութիւն մը, լո՛յս մը ստացեր էր:

Բայց գիազնութեան սեղանին վրայ ան, ա՛լ աւելի մեծցաւ: Երբ վերջապէս րժիշկին դանակը համարձակեցաւ կարել այս կորթեան հանգոյցը, սարսափով տեսնուեցաւ որ անազին ու հին քաղցկեղ մը կրծեր, բորոտեր էր, ծակեր էր ստամոքսը, ու արիւնով ու շարաւով լեցուցեր էր որովայնը: Թոքերուն մէջ ու կուրծքի պատին հին ու նոր թոքախտի վերքեր կը ցցուէին: Սիրտը խիստ փոքրիկ ու արժողություն էր . . . :

Այն հիւանդները որոնք փոքրիկ ցաւէ մը կը յուսահատին, թող գիտնան որ այս աղքատիկ գիւցազին զաւակը, այս նիհար ու պանդուխտ զինուորը որ համամարգկային քաղաքակրթութեան հրա

մայեց, աշխարհին տիրապետելէ աւելի իր անձի՞ն
տիրապետեր էր . . . : Այս փոքրիկ մարզը ի՞ր վրայ կը
միացնէր բժշկութեան մեծագոյն հիւանդութիւնները .
իր ուղեղը լուսնոտ էր, իր սիրոը սրբակի, իր կուրծ-
քը թռքախտ, իր ստամոքսը քաղցկեղ . . . :

Ահա թէ ինչպէ՞ս մեռաւ — մեռա՞ւ — կամքե-
րուն հզօրագոյնը . . . :

Լուսն, 1914



ՅՈՒՐԱ, ցո՞ւրա:

Բայց ա'յնպիսի ցուրա մը որ սոկորներուն մէջի
ծուծը կը սառեցնէր:

Կատղած մրրիկը Ալպեան սարերէն վար կը սու-
բար, հստ ու հոն կ'արշաւէր, ձորերուն մէջ կը պտուտ-
քէր, ծառերն իրենց արմատէն խլելու մոլեզին ձի-
գեր կ'ընէր:

Ափերով ձիւներ ծուեն-ծուէն կը փախչէին, գե-
տինէն վեր կը թուչէին, կառքին ծակը-ծուկը կը լե-
ցընէին, ձիւն աչերը կը կուրցնէին:

Խեղճ կենդանին չուարեցաւ, կողը հովին դար-
ձուց, պոչը փորին տակ պահեց, կծկտեցաւ, ինձի
նայեցաւ՝ ե'տ դառնալու պաղատանքով:

Յետոյ՝ յուսահա՞տ՝ գլուխը նորէն առաջ նետեց
ու կառքը նորէն շարժեցաւ:

Չորին մէջ պահուըտած հիւղակի մը առջև
կանգ ասինք: Հիւանդին տունը ա'յս ըլլալու էր:

Դրան ձեղքէն միանգամայն չորս գլուխներ ե-
րեցան, երկու տղու և երկու այծի անհամարձակ
գլուխներ:

— Մայրիկ . . . մայրիկ . . . :

Մայրիկը օրօրոցի մը վրայ հակած երախայի մը
ծիծ կուտար ներոը: Հոն, այդ սիւ պատերով գետ-

Նայարկ խուցին մէջ, մարդ ու կենդանի քով քովի սեղմուեր, թշուառութեան մէջ եղբայրացեր, շունչ շունչի տուեր էին իրար տաքցնելու համար:

— Տղաքներս, կտոր մը փայտ վասեցէք բժիշկին . . . :

— Չեմ ուզեր, Տիկի'ն, հիւա՛նդը տեսնենք . . . :

Մութ սանդուխէ մը վերի սենեակը ելանք: Յած առաստաղ մը՝ որ մէկ կողմին վրայ աւելի՛ կը ցածնար, հաւնոցի ձեղունի մը պէս: Տանիքէն հալող ձիւները պատերէն վար կանաչ ճամբաներ գծեր, թուղթերը պատառ-պատառ կախուեր էին: Զոյդ մը փոքրիկ պատուհանները քուրջնով խցուած, լրագիրներով փակցուած էին:

Ու այդ զոց խուցին մէջ սատկած անաստանի հոտ մը լեցուեր, թթուեր, խտացեր, հաստցեր, չի չնչուող այլ փոխեցնող թոյն մը եղեր էր:

Ակամայ՝ թաշկինակս բերնիս մօտեցուցի:

— Ներեցէ՛ք, ըստւ կինը աղաչաւոր: Իր սաւանները լուալէն, տեսէ՛ք, ձեռքերս կոշկոսեցան այս ցուրտին . . . : Տղու պէս է, տղէն ալ գէշ . . . :

Հիւանդը գլուխը երեցցուց անկողնին մէջ, կնոջ իրաւունք տալու ձեւով մը: Ու թեւերը ձիթացոյն վերմակի մը տակ պահելով.

— Բժիշկ, ըստւ, ձեր ձեռքերը չեմ սեղմեր, շրթներուս մօտեցուցէք զանոնք որ համբուրեմ, շըրթներս միայն մաքուր են . . . :

Նիհա՛ր, նիհա՛ր, չափաղանց նիհա՛ր զլուխ մը միայն կը տեսնէի իր ամբողջ մարմինէն. աղ-պղպղ զլուխ մը, փոշոտ մաղերով, կարծես հողէն հանուած, բայց այնքան նիհար, որ գանկին բոլոր ոսկորները կը

գծագրուէին մարդակազմական պատկերի մը պէս:

Սակայն այդ թշուառութենէն, այդ ազտուառութենէն, այդ նիհարութենէն աւելի՛ զէմքին զոյնը կը գրաւէր իմ ամբողջ աւշագրութիւնս: Անկարելի, աներեւակայելի մորթի մը, որուն ցանցերուն մէջ կաթիլ մը արիւն չէր մնացեր, մազաղաթի մը պէս նըրսացեր, լեմննի մաշկի մը պէս զեղներ էր, բայց այնպիսի զեղնութիւնով մը որ միայն բալցիելին մասնայատուէ է:

Ահաւոր ախտին մահացու կնիքը . . . :

Ինչպէս որ ասած ոճրագործներու ճակախն հրաշէկ երկաթով կը տպէին գատապարտութեան զիրը, այնպէս ալ հիմա այս ճակատաղբական ախտը իր ընտրեալներուն վրայ կանխաւ կը գրոշմէ մահուան զմիուը: Բայց որքա՞ն աւելի գաւածան կերպով . . . :

Իր զաները ո՛չ գեռահաս երթասարգներն են, ո՛չ գողգոջուն ծերունիները, այլ անոնք՝ որ իրենց կեանքին զագաթնակէտն են հաւած, անոնք որ իրենց ուժին կատարելութեան մէջն են, անոնք որ զաւակներ ունին իրենց թեւերուն վրայ . . . :

Իր ընտրեալները անմեղներն են, որ ո՛չ մէկ կերպով չեն արժանացած այս սարսափելի պատիժներն:

Ճարձատուն կրակով չի կնքեր ան իր գրոշմը: Իր գաւածան համբոյը հազիւ զգալի է, ու փոքրի՛կ, աննշա՞ն, անցա՞ւ հետք մը կը թողու: Հասարա՞կ վէրք մը, որ տարիներու ընթացքին կը միծնայ, կը խորունկնայ, կ'արմատանայ, քարի մը պէս կը կարծրանայ, սարգի մը պէս արիւնը կը ծծէ, ու անխուսափելիօրէն կը մեացնէ:

Ճակտին վրայ չի տպեր ան իր հետքը։ Այլ չունուելիք տեղ մը կը զատէ։ Հասուել կնոջ մը սոխնքին տակ կը պահուըտի, կամ մօր մը արգանդին դոգը, ուրիշի մը կոկորդին խորը, միւսի մը ստամոքսին անկիւնը, ու այս գժբաղզ մարդուն ալ տղիքին ճիշտ ծայրը, — այսինքն այսպիսի տեղ մը որ ո՛չ ինք տեսնելու հնարաւորութիւնը, ո՛չ ալ ուրիշներուն ցուցնելու քոջութիւնն ունենար . . . :

Եթէ ժամանակին տեսնուէր՝ կարելիութիւն կար գանակով փրցնելու գատապարտութեան այդ կարմիր կնիքը։ Բայց հիմա ո՛ւշ էր արդէն, և եթէ թագաւոր ալ ըլլար՝ ճար չի կար . . . :

Աղիքին ծայրը՝ ախտը մեծցեր, ուռածացեր, ու սեցեր էր, կարմիր, խոնա՞ւ ու գարշահո՞տ, այն թունաւոր սունկերուն պէս որ աղբաւէտ ու մուժ տեղեր կը բուսնին . . . :

Բայց այս, միայն գուրսէն երեցող մասն էր։ Ներսիդին ա՛յնպիսի համեմատութիւններ ստացեր էր այդ արթւնարբու մակարոյձը՝ որ մեծ երակը ճզմեր ու ամբողջ մէկ սրունքը վերէն վար ուռեցուցեր, անշարժացուցեր էր։ Այսպէս որ, սարսափելի տան չանքներու մէջ՝ խեղճը գերմարդկային ճիգեր կ'ընէր քարեղէն անշարժութեան մը մէջ արձանանալու համար . . . :

Մանուկ հասակին ո՛վ չէ լացեր կարգալով պատշ մութիւնը այն գժբա՛զզ մարդուն որ իր պալատին մէկ անկիւնը մարմար թիկնաթուի մը վրայ անշա՞րժ նոտած էր՝ կէս-մէջքէն վար քար կարած . . . :

Որքա՛ն աւելի գժբաղզ էր այս հիւանդին անշարժութիւնը . . . Պալատ մը չէր անշուշտ իր տունը . . .

բայց պալատէն աւելի բան մը, սիրոյ բո՛յն մը . . . Որքա՛ն տարիներ սարուկներու պէս աշխատեր էր ազարակներու մէջ՝ իր սեփական օնախը ունենալու համար, ու հիմա չոր փայտ մը կը պակսէր օնախին . . . : Որբուհիի մը հետ ամուսնացեր, երեք զաւակներ ունեցեր էր. խեղճերը թոշունի ձագերու պէս կը բանային իրենց լերանը՝ ու հիմա չոր հաց մը կը պակսէր իրենց չուրթին . . . Հաւաս եթէ այդ մայրական այծերն ալ չըլլային, ո՞վ պիտի սնուցանէր թէ հայրը թէ՛ զաւակները . . . իե՛զձ այծեր. եթէ միայն գիտնային թէ ինչ արիւնոտ ծրագիրներ կը հիւսուէին իրենց վաղուան համար . . . :

— Կը լսեմ որ, կ'ըսէր կինը, գիտնականներ հրաւալի տար մը զտեր են այս հիւանդութեան գէմ . . . միայն թէ քիչ մը սուզ է եղեր . . . եթէ այծերը մատվաճառին զրկեմ թերեւս զրամը օգտէ . . . :

Հրաւալի տա՛ր, ոատիօ՛մ, ոատիօ՛մ . . . Ո՞ր յիմարը արտասանեց քու զիւթական անունդ այս թըշուառներուն։ Եթէ միայն գիտնային որ քու խւրաքանչիւր կրամդ քսանըհինդ հազար անզլիական սոկի կ'արժէ, եթէ միայն զիտնային որ քու լուսաւոր ձառագայթներդ զիս մեզի համար խաւար ու աղիտարեր կը մնան, թերեւս աւելի հանգիստ սրտով մեսնէին խեղճերը . . . :

Բայց հիւանդը արդէն նշմարեր էր զէմքիս վըրայ նկարուած յուսահատութիւնը։

— Այն ատեն, քժի՛չկ, լա՛ւ է որ գանակն առնէք, զիզս կարեք . . . Ես ա՛լ ցաւին չիմ գիմանար. հրաշէկ սուրեր ամբողջ սրունքս կը ճեղքեն. աղիքներս գալար կալար կ'արիւնին. այս արիւնին վերջը

չկա՞յ... : Զաւակներս վարն հա՞ց կուլան ու այծերու ստինքներուն կը փարին . ևս անկողնին եմ զամուեր, իրենց կաթը կը գոզնամ... : Թէ յոյս չկայ: դարման չկա՞յ, խնդրե՞մ, բժիշկ, չո՞րհ ըրէք, ազատեցէ՞ք զիս այս կեանքէն... : Հոգեվարք շան մը իսկ ճակատին՝ կատար գնդակը չնորհ մըն է... :

Կա՞յ աւելի գմնդակ կացութիւն մը քան ա'յն, ուր յուսահատ հիւանդ մը թեւերուդ կը փարի մահուա՞ն պաղատանքով, և որ ստիպուած ես ետ մղելու ու ձգելու, որ ամիսներ երկարաձգէ իր հոգեվարքը:

Որո՞ւն կը պատկանի Յաւի Միսը, որո՞ւն կը պատկանի հիւանդին կեանքը, ընտանիքի՞ն թէ Օրէնքին, բժիշկի՞ն թէ Աստուծոյ... :

Առեղծուածայի՞ն ախտ, որուն ո'չ դարմանը, ո'չ պատճառը, ո'չ մանրէն, ո'չ ծագումը յայտնի է:

Յուժելու անկարող, ու մեռցնելու անընդունակ, վերջին զէնք մը կը մնար ձեռքիս մէջ՝ մօրֆինը: Ա՛խ, եթէ միայն այս զեղն ըլլար ամբողջ բժշկութեան մէջ՝ ես դարձեա՛լ պիտի սիրէի իմ արուեստո՛ հոգեվարքին վերջին ժամերը ոսկեզօնելու համար... :

Փոքրիկ ներարկո՞ւմ մը: Ան՝ ա՛լ իր թշուառութիւնը պիտի մոռնայ, իր ցաւերուն պիտի խնդայ, պատերուն պատուած թուղթերը պիտի չնշմարէ, ոսկեձեղուն պալատներու մէջ պիտի փոխագրուի, հուրիներուն զիրկը պիտի ապրի, ու մահուա՞ն իսկ մէջէն՝ անմահութեան Աստուծն պէս պիտի ժպտի... :

Շոապով նեղ սանդուխներէն դարձեա՛լ վար իշայ: Յայց այս անդամ կինը բոնեց թեւերէս:

— Հաէ՞ք, բժիշկ, պիտի ապրի, պիտի ապրի... : Աստուծ, Աստուծ, որբ և այրի՝ ես որո՞ւ

պիտի երթամ որբերուս հետ... : հայր-մայր չունիմ, աշխարհի վրայ մարզ չունիմ... : աշխարհը մեզ ողջող թաղեց... : անզութ մարզեր, անզութ Աստուած... :

Երեսը գոզնոցին մէջ պահած՝ սկսաւ կամացո՞ւկ հեկեկալ, որպէսզի ամուսինը վերէն չլսէ: Յայց տղաքները՝ հազիւ ծունկիս չափ բարձր՝ սպառնական աչերով զիս պաշարեցին թէ ինչո՞ւ իրենց մայրը կը լացնիմ, կարծես ե՛ս ըլլայի իրենց ցաւին պատճառը:

Ու որքա՞ն իրաւունք ունէին այդ մահուկ ուղեղները: Գործուող չարիքի մը անկարող ականատեսն ըլլալ՝ այդ չարիքը զործելու հաւասար վատութիւն մը չէ... :

Ծուարած ու ամօթահար՝ ես անակէն զուրս նետուեցայ, կառքին մէջ կծկանեցայ, հեռացայ, փախայ այդ անէծքի հովիտէն՝ առանց ետիս հայելու... : Յո՞ւրա, ցո՞ւրա... :

Բանկալթի, 1914

ՄԵՌՑՆԵԼՈՒ ԻՐԱԿՈՒՆՔԸ



— Պղտիկուց ծորակ խաղացած էք, Տօքթէ՞օր: Վազուն աղբիւրի մը բերանը մատով խցել փորձած էք: Զուլալ ջուրիսու ցայտը աչերնուդ մէջ զղացած էք...՝ Երեւակայեցէ՞ք որ զեռ անցեալ տարի ծորակ կը խաղայինք արիւնի հետ...:

Այսպէս խօսողը յիսուննոց մարդ մըն էր, աղպղակեղ գլուխով, բարի ու խոշոր աչերով, ու տրժո՞յն, ու տժո՞յն...: Պուլկուրիոյ չեմ զիտեր ո՞ր անկիւնէն կու զար ինձի՝ դանդաղ հիւանդութեան մը համար որ բոլորպին ջլատեր, յուսահատեցուցեր, սարսափեցուցեր էր այդ հին յեղափոխականը:

— Հիմա աչերս սեւ կը տեսնեն, կ'ըսէք. ծունկերս կը կտրուին, մաքիս դէշ խորհուրդներ կուզան: Հաւատացէ՞ք ինձ որ ձեզի զարու համար համբորգած ատենս, կը զգուշանայի չողենաւի եղբը երթալէ, որպէս զի ծով չնետուիմ յանկարծ...:

Աւ իրաւ ալ այնքան յուսահատութիւն կար առոր աչերուն մէջ, որ քիչ մը բոց տալու համար իր կանաչորակ այտերուն՝ Պալքանեան պատերազմի յիշողութիւնները կը հարցնէի իրեն:

— Հա՛, ըսաւ, ձեզի արիւնի շատրուան մը պիտի պատմէի. բժիշկ էք, կը հետաքրքրուիք: Սա անիծած արիւնը որ երակներուս մէջ կը լրջաղայի՝

գիտէ՞ք ո՞րքան ոյժ ունի. չէ՛, վատահ եմ որ չէք զիտեր: Ասիկա գիրքերով չէ՛, փորձառութիւնով կը սորվըրի: Օր մը ձերբակալեր էինք թշնամի երիատասարդ մը մեր ընկերներէն երեքը մեղցուցեր եր: Թուխ, հպարտ, գեղեցիկ տղայ մըն էր: Գլուխով ծովի, նժոյգի մը վիզին պէս ձիտը կլորցուց: Սուրս այնպէ՞ս մը տեղին իջեցուցի որ, Մարգիկ պոռալով գլուխը կախուեցաւ: Ու արիւնը սկսաւ վիզին վերցատքել շիփ-շիտակ, բարձր, բայց շատ բարձր, մարգահասակ ծառի մը պէս բարձր: Զզջալով ձեռքս խոզյն վերքին վրայ թխմեցի, սակայն արիւնն այնքա՞ն ոյժով էր, այնքա՞ն ոյժով, որ մեսելին իւրաքանչիւր թօթվառութին՝ մազերս վեր-վեր կը հետք: Հապճեպով մէկ ձեռքիս վրայէն՝ միւս ափս ալ գրի գալարուով վիզին վրայ. այն ատեն արիւնը մատներուս մէջտեղուանքէն սկսաւ սրամիկ շատրուանի մը ջուրերուն պէս, ուռնգերուս, ականջներուս ու բերնիս մէջ, թարթիչներուս ու պետիերուս թելերուն վըրայ, աչուրներուս փոսերուն մէջ, կաթած տեղը թանձրանալով, շրթունքներս փակցնելով, երեսներս տաքցնելով...: Բայց, ի՞նչ, կը աժգանի՞ք, Տօքթէ՞օր...:

— Ո՞հ, զագրեցուցէ՞ք, զագրեցուցէ՞ք, զզաւեմ է, զզուելի՞...:

— Զզուելի՞ բոիք...: Պատերազմը պատերազմէ, Տօքթէ՞օր...: Զզուելին ա՛յն է երբ մարդ ինձ պէս հիւանդութենէ կը մեսնի, երբ վախելով ու վատելով, զեղադործի սրաւակներուն փարելով, կամաց-կամաց, կաթիլ-կաթիլ կը մեսնի...: Ու յետոյ ևս ձեզի բան մը ըսկ՞մ, Տօքթէ՞օր, ամէն բան պարագա-

յին համեմատ պէտք է դատուի, նոյն իսկ ոճիրը, Ես այնպիսի պարագաներու մէջ զանուեցայ ուր չօպանաւ նելը աւելի մե՛ծ ոճիր էր քան սպաննելը . . . : Ես ձև զի այնպիսի ոճիր մը պատմեմ որուն քով իմ ըրածո պարզ խաղալիք մ'է տղու . . . : Կ'ուզէք . . .

— Կ'ուզեմ, ըսի անհամբեր:

— Նկարագրած չատրուանէս քանի մը չարաթ վերջ էր: Նահանջի հրամանը եկած էր հիմայ: բայ նակը քաշուեր հեռացեր էր ձերմակ հորիզոնին ետին, ձիւնապատ ահազին տարածութիւններուն մէջ քանի մը խումբ վերջապահներ ձգելով թշնամիին արշաւին գէմ: Այդ ցրուած, կորած խմբակներէն մէկն ալ մենք էինք: Բայց ինչ որ ամէնէն աւելի կը վասն, գէր մեր դիրքը՝ վիրաւոր ընկեր մըն էր: Ո՞չ կարելի էր քալեցնել զինքը, ո՞չ ալ թշնամիին ու ձիւնին ւրել: Մեծ բան մը չէր իր վերքը, բայց մէջը հող ու տղը զացած ըլլալով՝ վիրաւորը սարսափելի պրկում ներ կ'ունենար: Նախ երիսին մկանները կծկուցան, յետոյ ճակարին կնճիռները ծալք-ծալք զամոււած մնացին: Աչերն այնպէս անշարժ էին ու այնպէս ալ աշաւոր՝ որ հոգելարք մը իր ճգնաժամին մէջ քար կտրեր էր կարծես: Ու այդ փոթ-փոթ ճակարին տակ, ու այդ պիշ-պիշ աշերուն տակ, բերանն այնպէս վար քաշուեր էր երկու ծայրերէն՝ որ դիւային բրդիչի մը դիմակն ըլլար կարծես ան: Գլուխն ետեւ նետուած էր, վիզն ուժգնորէն պրկուած, աղելի պէտ կորնթարդ մարմինն համակ քարացած, զարշապարն ու զանկը լոկ կը զպէին գետնին . . . : Հիւանդապահ կառքերը քաշուեր էին, ամէնքն ալ, վիրարոյժ մը թողլով մեզի: Աստուծու պէտ իր ճեռքերուն կը փա-

րէինք, իր աչերուն կը յառէինք, ճա՛ր մը, ճարա՛կ մը կ'աղերուէինք: «Թէքանօս . . . » կը վճռէր ան: Ու այս բառը ախտանից մը և մահանիչ մ'էր նոյն ատեն: Եւ ամէն անզամ որ գետնաքարը վիրաւորը իր զարչապարներուն վրայ կը պրկուէր, կ'աղեղաւնար ու կը զողովար՝ ծայրը գետին մխուած ոռւսերի մը պէտ, «Թիփորօնու . . . » կը պոչէր վիրարոյժը, պատում չկայ . . .

— Եթէ աղատում չկայ՝ մի՛ ձգէք որ այս խեղան զողեվարք շան պէտ չարչեկուի: սրոկում մը, զեզ մը ւրէք, վիզը կորեցէք, բայց աղատեցէ՛ք զինքը, և աղատեցէ՛ք մեղ ալ . . .

— Եթէ գուք աղատուիլ կ'ուզէք, կ'ըսէր, ո՞վ կ'արգիւէ զնեղ մեկնելէ: Ես իր քով պիտի մնամ մինչեւ իր վերջին շունչը: բայց ես չունիմ մեռցնելու իր աւունիքը, ես կեանիին պահօնեան հմ. . .

Արդ, ես հիմայ ձեզի հարց կու տաւ, Տօքթէ՛օր: Եթէ զո՞ւք ըլլայիք ար վիրարոյժին մեղը, զո՞ւք ալ իրն պէտ պիտի ընէիք: Էսէ՛ք ինծի: Ես վատահ եմ որ ձեր բոլորին զրպանին մէջ հեղուկ մը կայ որ. . .

— Անշո՛ւշտ, անշո՛ւշտ, ընդմիջեցի, բայց եթէ նո՞յն իսկ հիւանդն ուզէ, մենք չունինք զայն մեռցնելու իրաւունքը: Որի՞ կը պատկանի կետնքը: ո՞չ հիւանդին, ո՞չ բժիշկին: Կեանիքն Աստուծոյ կը պատկանի. . .

— Աստուծոյ. . . Աստուծոյ. . . Բայտ սողբուկ խօսակիցն վրփրելով: Մէկ կող մէ ահազին ծախուեր, շէնքեր ու զարմաններ կ'ըլլուին անդամարոյներու յաւաղարներու, հոգւով մարմնով փոտծներու, ան-

բուժելի զառամածներու կեանքն ամէն զինով պահա-
պանելու համար . . . մինչեւ անդին , կռուի զաշտին-
վրայ , է՞ն խոստմնալի ու է՞ն առողջ երիտասարդները
հազարներով , առաք հազարներով զետին կը փառին ,
յետոյքէն զարնուած նապաստակներու պէս զլառ
դառնալով . . . ասոնց կեանքն ալ Աստուծոյ չի պատ-
կանիր , Տօքթէ՞օր . . .

— Կ'աղացեմ , ընդմիջեցի , բայց ձեր վիրաւոր
ընկերն ի՞նչ եղաւ :

— Մեր վիրաւոր ընկերը , Ազբակոյտի մը վր-
րայ պառկեցուցեր էինք զայն , որովէս զի տաք
ըլլար : Կը զգուշանայինք կրակ վասելէ , վախնալով
որ մի՛ գուցէ ձիւնապատ զաշտերու մէջն բարձրա-
ցող մեր մուխը թշնամիին մատնէր զմնոց : Իւրա-
քանչիւրնիս հրացանի սառած երկաթին փարած
փոքրիկ լուսամուտներու ետին պահակ կը կենայինք ,
ձերմակ հորիզոնները քննելով վախ ի վախ : Ո՛չ իսկ
չուկ մը , ո՛չ իսկ լոյս մը կար ներսու : Կիսասառնե-
րին մէջ մատներնուս ծայրին վրայ կսիմելով կը քա-
լէինք , մեռելի տան մը պէս . սրովհետեւ մահը մեր
մէջ էր , հոն էր սպասնական : Աւ մեռելը հոն էր ,
կենդանի մեռելը զիսապատ , զիսկնացած , կարծ-
րացած , բայց այնքա՞ն տառապայից ու զես այնքա՞ն
զգայուն , որ լոյսի ճառապայթ մը զայն կը մտրակէր
կարծես , ու ձայնի շշաւի մը կը գողգողացնէր իր քա-
րացած մարմինը՝ երկրաշարժէ մը ցնցուող տապա-
նաքարի մը պէս . . . Վիրաբոյմը պաղարին՝ իր չեր-
մութեան առտիճառնը կը չափէր . . . 39 . . . 40 . . . 41 . . .
42 . . . առասափելի , սարսափելի . . . : Դանակի մը
ծայրովն իսկ կարելի չէր բանալ իր կծկուած ակատ-

ները , կաթիլ մը ջուր , պատառ մը հաց տալու ի-
րեն : Եթէ հիւանդութիւնն իսկ չըլլար , անօթութե-
նէն պիտի մեռնէր այս խեղձը : Բայց վիրաբոյմն օ-
րինապահ ու անայլացի՝

— Ես մեռցնելու իրաւունք չունիմ , ես մեռցնե-
լու իրաւունք չունիմ . . . կը կրկնէր :

Այս սարսափի օրերը՝ վեց օր , վեց գար տեսե-
ցին : Սուտօտ մը երբոր ելանք , աչերը բաց՝ ան կը
հսկէր : Պրկուած մարմինն ահեղ ձիգէն՝ զարշապար-
ները հողը փորած ու գանկն աղբին խրուած էր :
Զեռքիրը , սաքերը չփշ-շիտակ , կզակները կզպուած ,
ձակուար ձալք-ձալք կծկուած , քրքիջի ձեւ մը ըրթ-
ներուն , աչքիրը պիշ-պիշ գուրս ինկած , ան պառկէր
էր ահաւոր : Կարելի չէր նայիլ իրեն : — «Բայց նա-
յեցէ՞ք , մարմինը չզողար այսօր . . . ըստւ մէկը
շնչալով :

Աւ իրաւ ալ մարմինը չէր զողար : Սակայն
այնքան սարսափ ու տառապանք կար իր բաց աչե-
րուն մէջ , որ ո՛չ ոք համարձակեցաւ մատին ծայրով
զպիլ իրեն , վախնալով որ մի՛ գուցէ նոր սարսուն
մը ծնցնէր :

— Մեռե՞ր է . . . վճռեց բժիշկը , իր գլխարկը
հանելով : Աւ բոլորս ալ հրացաննիս իջնցուցինք իր
առջեւ :

Այսպէս վերջացաւ այս անվերջանալի , այս ա-
հաւոր , այս անդրմարդկային մահը , ի՞նչ կ'ըսեմ , այս
ոճիրը , ոճիրներուն զլուխ-զործոցը . . . :

Բերա , 1914

ՏԵԼԻՐԻՈՒՄ ԹՐԷՄԵՆԸ

Ծեծուած չան մը պէս կը, գոզզզար:
Երկու կողմէն, երկու հումկու պահակներ, զայն
առաջ կը մդէին: Ու ան սարսափահար ու աղաչաւոր
աչերն ինծի ուղղած, ստքերուն բոլոր ուժավը կ'ընդ-
դիմանար, ապանդանոց տարուալ անասունի մը
պէս:

— Մի՛, մի՛ վախնար, ըսի քաղցրօրէն, այս
տեղ հիւանդանոց մըն է, ևս այս տեղին բժիշկն եւ:

— Պիտի մեոցնեն զիս, տօքթէ՛օր, պիտի մեու-
ցընեն զիս...

— Ի՞նչո՞ւ, ի՞նչ կայ:

— Չեմ գիտեր, չեմ գիտե՛ր, ևս ոչ մէկուն չա-
րութիւն ըրած մարդ չեմ: Ահա տասը օրէ ի վեր զիս
կը տանջեն: Բայց, հաւատացէ՛ք ինծի, տօքթէ՛օր,
կ'աղաչեմ, հաւատացէ՛ք ինծի, ևս պարկեւտ մարդ
եմ, ևս չէի մեոցնալը, ան ինքնիրենը մեուաւ:

— Ան ո՞վ է:

— Մայրիկս, ալեւոր մայրիկս, ան ինքնիրեն-
մեուաւ...: Միւսներն ալ ևս չմեոցուցի, տօքթէ՛օր +
միւսներն ալ:

— Բայց միւսները որո՞նք են:

— Զաւակներս, զաւակներս...:

Ու ձայնը աւելի պղտիկցուց:

Ակսաները աւելի սեղմուեցան, կճրտացին, սոս-
կալի՛, սոսկալի՛:

Վիզը ծուած էր, զլուխը թեքած, զէմքին մէկ
կողմը ձմոթկած, կծկտած, կզակները ուժգնորէն կը դ-
պաւած:

— Ասկէ երեք օր առաջ էր, տօքթէ՛օր, շա-
րաթ զիշեր մը անկողնիս մէջ աչքերս չկրցայ գոցել:
Պատուհանիս առաջքը մինչեւ լոյս փափացին: Նախ
երկու հոգի էին, յետոյ այդ երկուքը երեք եղան,
չորս եղան, տասը եղան...: Աչքալս տեսած բաները
կը պատմեմ, տօքթէ՛օր...:

— Ու կը լոեի՞ր ալ:

— Անչո՛ւշտ, անչո՛ւշտ: Նախ փափուքներ
միայն կ'իմանայի, խժլուռքներ, սուլոցներ: Բայց
վերջը յատակ յատակ լսեցի ամէն բան: «Եր մարդկը
խեղիեր ե» կ'ըսէր իրենցմէ մէկը: — «Հարկա՛ւ, հար-
կա՛ւ», կ'ըսէին միւսները, «Եր զաւակներն ալ ինչ
մեոցուցեր ե: Սանդուխ մը բերեմ, պատուհանն նիւս
մենելու ե... չուան մը, զանակ մը, զգուշուրի՛ւն,
զգուշուրի՛ւն...» Սարսափահար գուստ բացի, զաշ-
տերուն մէջ վազեցի, վազեցի, վազեցի, ու անձրեւին
տակ տեղ մը զետին ինկայ, քնացայ: Միւս տատո-
երը ելայ՝ կզակս կղպուած էր...:

Զայնը ճիզով գուրս կուզար տկուաներուն ճեղ-
քէն: Խօսքերը կը քակուէին, կը տարտղնէին զուրս
ելլելու համար:

Դէմքին վրայ կապոյտ ու սեւ ուռեցքներ կը
ցցուէին, անհամար հարուածներու սարսափելի դրոշմ-
ները:

Ամբողջ զլուխը փաթտուած էր ձերմակ լաթես

Բժիշկին Կիրքէն Փրցուած Եջեր

րու մէջ, որոնց տակէն արիւնը թանձր կաթիլներով
կը բղխէր, կը տարածուէր, ճակատէն զար կարմիր
ճառապներ կը գծէր:

Ի՞նչ կնձուած հանգոյց մըն էր առ:

Ո՞չ, իր պատմածները ճիշտ չէին կրնար ըլլալ,
և սակայն առւատ ալ չէին անոնք, քանի որ այնքան
տառապանք ու սարսափ կար իր խաւար աչքերուն
խորը:

Աւ այնքան սարսափ ու տառապանք կար իր
խաւար աչքերուն խորը, որ ան չէր նկարագրեր, այլ
կ'ապրէր իր տառապանքը:

Ան կ'ապրէր սարսափելի մղձաւանջի մը մէջ,—
բաց աչքով մղձաւանջ մը,— որ շաբաթէ մը ի վեր
սկսած ու դեռ չէր աւարտած:

— Շարաթէ մը ի վեր ականջիս մէջ կը հայհու-
յին, կը պոռան, կուրան: Աչքերս կը վախնամ զոյե-
լու, թարթիչներս հաղիւ փակած՝ կարմիր բոցեր ու
արեւներ իրարու կը զարնուին: Պատիս բոլոր խու-
ցերէն փոքրիկ բաններ կը վազզեին, կը քրքջան, կը
զաւադրին: Սենեակիս մէջ սեւ, զազրելի միջատներ
կան, անկողնիս մէջ կ'եսուզեսին, սրունքներէս զեր
կը սողան և ուսերէս վար կը սահին...: Անցած զի-
շեր, զիշեր մը ամբողջ, կոկորդէս վար դիակի մա-
զեր, երկար մազեր կը լիցնէին...:

կը խօսէր նողկալով, սարսափելով, խարիսխե-
րով: Իր կղզուած կզակին ետեւէն կը զգայի որ լեզ-
ուին ծայրը կը զողղղար:

— Զեռքերդ բաց, ըսի:

Հաղիւ թէ բացած՝ տեսայ որ մատներն ալ
աննշարհիօրէն զողղղալ սկսան:

Տէլիրիում Թրէմէնս

Լեզուին ու մատներուն այս թեթեւ զողը հին
դինեմոլութեան մը կասկածն արթնցուց մէջս:

— Զուր կը խմե՞ս, հարցուցի:

— Երբեմն, երբեմն...:

— Տարի՞ք:

— Տարիքս յիսուն, թերեւս աւելի:

— Վիճա՞կդ:

— Կէս մը ամուսնացած, կէս մը ամուրի:

— Զաւակնե՞ր:

— Վեց զաւակներ ունեցայ, չորսը գերեզմանն
են:

— Միւսնե՞րը:

— Միւսները մայրիկն ասաւ ու փախաւ:

— Բայց խեղճերը միջոց ունի՞ն ապրելու:

Դէմքը ճմոթկեց, ուսերը թօթվեց:

— Մայրիկնին զեղեցիկ կին է, ըսաւ:

Բարոյական զգացումի այս սատիճան չգոյու-
թիւնը, եկաւ ա'լ աւելի հաստատել մտքիս մէջ հին
դինեմոլութեան մը ախտանիշը:

Որովհետեւ, ալքոլը միայն մարմինը չէ որ կը
փակցնէ, այլ և հողին:

Եւ սակայն օր մը կուզայ, երբ այդ թունա-
ւորուած, զիակնացած, աղբացած մարմին մէջ հողին
կ'արթնայ, կը փոթորկի, կը պոռթկայ, ինքնիր-
մէն կը նողկայ ու ինքնիրմէն կը սարսափի:

Տէլիրիում Թրէմէնս, այն սարսափելի դժոխքն է
որ Տանթէի մը հանձարը պիտի չկրնար երեւակա-
յել, և որ իւրաքանչիւր դինեմոլ իր տառապանքին
համար կը կերտէ:

Բաց աչքով մղձաւանջ մըն է այս, որ ոչ թէ

գիշեր մը կը տեւէ, այլ շաբաթ մը կը յաւերժանայ ։
Ու առասպանքն այնքան մեծ է, ու հիւանդն այն-
պէս համոզուած է իր մզձաւանջին իրականութեան,
որ նախամիծար կը համարի անմիջապէս մահանալ:
Շատ մը անբացատրելի կարծուած անձնասպանու-
թիւններ՝ ուրիշ պատճառ մը չունին բժիշկներուն
համար:

Ու այս մարդուն պարագան անոր համար հետ-
առքքքական էր, որ ան իր զառանցանքին մէջ իսկէ
ձերբակալուած էր, ասանց իր անձնասպանութիւնն
աւարտելու ժամանակ ունենալու . . . վկայ իր արիւն-
թաթախ վլուխը . . . :

— Երէկ գիշեր փողոցին մէջ քարտած ատենս սե-
ւեր հագած մարդ մը տեսայ: Ես այդ մարդը կը
ճանչնայի, չեմ գիտեր երբ, չեմ գիտեր ուր, բայց
գիտեմ որ թշնամին էր: Յետոյ անկիւն մը գտնա-
լուս՝ հատ մըն ալ ելաւ, յետոյ հատ մըն ալ: յետոյ
հատ մըն ալ: Ամանք տոջիո, ոմանք ետիս, ուր եր-
թալս շփոթեցայ: Զախ կողմու բաց պարտեղ մը կար,
մէջը մտայ, ու մութ տան մը խոհանոցը պահութե-
ցայ, կծկուեցայ: Մութն իջիր էր: Ասանկ երկար
ժամ մը անցաւ: Յետոյ գուրսէն ձայն մը փրթաւ,
կամաց կամաց սողալու պէս նշրտոց մը՝ որ երթա-
լով կը մօտենար, կը մօտենար: Սարսափեցայ, լոյս
գառեցի, պատուհանին ետեւ երեք գէմք երեցան,
յետոյ նորէն, յետոյ նորէն . . . :

Ահա ձիշտ այդ միջոցին էր որ խոհանոցին ան-
կիւնէն կացին մը գտնելով, սիսած էր իր զիխուն այն-
պիսի սոսկալի հարուածներ իջեցնել՝ որ իր անսու-

նական աղաղակներէն արջնալով, տնեցիները ձեր-
բակալիք ու հիւանգանոց առաջնորդեր էին զինք:

Հիւանդանոց առաջնորդեր էին, որպէսզի խնա-
մէնք, գարմանէինք ու ազատ արձակէինք այդ
հոգւով մարմնով թունաւորուած մարմինը:

Ազատ արձակէինք՝ որպէսզի նորէն խմէր ու
նորէն չնար, ու ախտաւորներու նոր սերունդ մըն
ալ հացնէր . . . :

Տիս' ւր արհեստ, տիս' ւր պարտականութիւն . . . :

Այդ գիշեր երկար ատեն տանջուեցայ խորհելով
այն բոլոր աղէտներուն վրայ, որ այս մարդը ազա-
տորէն պիտի կրնար գործել:

Մինչդեռ . . . մինչդեռ նոյն գիշերն իսկ՝ մզձա-
ւանջի նոպայի մը մէջ ան ինքզինքը մեսցուցեր էր:

Հետեւեալ օրը գիտնութեան սեղանին վրայ
փռած էինք արդէն իր գիտեր, քանի որ մեր գար-
մանատունը մեռնով անոքիկ հիւանդները մեղի կը
պատկանէին: Նեղ ոլոց մը՝ պղափի ձոճոցով երկու-
քի կը կտրէր իր զանկը՝ մեղի ցոյց տալու համար
ուղեղին ախտաբանութիւնը:

Բայց ահա գուռը կամաց մը բացուեցաւ: Պա-
տառատուն մայր մը, երկու տղայ . . . :

Գինովին նախկին կինն էր, որ իր երիկին այ-
ցելու եկեր էր հիւանդանոց, ու զուռէ զուռ զար-
նուելով՝ մինչեւ գիտզնութեան որանն էր հասեր . . . :

Բար կտրեցաւ: Հառաչ մը չկրցաւ հանել կուրծ-
քէն:

Իսկոյն գուռը երեսին գոցեցինք: Ու սղոցին
երկու ծայրէն բռնած՝ երկու բժիշկ, իրարու երես

Հայեցանք ոճրագործներու պէս :
Ու դեռ ականջիս մէջ է , թէ ինչպէս , զուրսէն ,
դրան ձեղքէն , գինովին տղաքները կը ճգային .
— Հայրիկ , հայրիկ , քեզի նարինջ բերինք ,
հայրիկ . . . :

Թերա , 1914

ՑԱԿ ՆԻՒԹԵՐՈՒ

Ականջները	Էջ
Մանշերուն Գերեզմանը	18
Հարսերուն Գալուսինը	27
Տեր Աղորմես . . .	36
Գինովին Աղջիկը	43
Կունիլը	50
«Փոխան Հարսանիխ»	55
Հաւաշի Բժեկուրին	65
Ահաւոր Տարակուր	73
Անիծուած Գանձը	80
Առանցին Զոհը	88
Նարօլեօնի Մահը	97
Յաւի Միսը	105
Մեղմելու Իրաւունինը	112
Տելիր ում Թրեմեն	118



ԱՐԵՎԵԼՈՒ 8-ՆՅՈՒ

Համեմատիք մերժութեան համար

Խ. գումարանից մէջ և մէ լույսու պարավու
որոշ ճեղքեա պիտօնն առաջնորդ կը ճառաբին.

առ Հայութի առաջիկ քայլ առաջնորդ պիտօն-առա
ճառաբին.

ՏԵՂԻԿ 1913

պատրիարք Առաքելութ

պատրիարք Առաքելութ

... առաքելութ

պիտօն Ալիսովի

պիտօն

այլինութ Առաքելութ

այլ առաքելութ Առաքելութ

պարագատ առաքելութ

պիտօն Գայունի

պիտօն Արքանութ

պիտօն Անդրյանութ

պիտօն Վահագունութ

պիտօն Արքանութ

պիտօն Արքանութ

պիտօն Արքանութ

պիտօն Արքանութ



46. В



ՀՀ Ազգային գրադարան



NL0360589

54621